

ՆՈՐ ՀՐԱՄԱՆ  
Բ. ՏԱՐԻ

JOURNAL OF CLIMATE VOL. 15, NO. 10, OCTOBER 2002

Digitized by srujanika@gmail.com

U h a g

## ՀԱՅ ԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԿՐՈՆԱԿԱՅ - ԳՐԱԿԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՎԻԴ-19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ ԱՆԳԱՄԻ ԽՈՐԵՎՈՒԹՅՈՒՆ

1. Μιτραργιεύεις. Συγκαταβολή έπιφανειών Βαριέτωρων πρεσβύτερων που αποτελούνται από την επίφανη σημασία της θρησκείας και την επίφανη σημασία της ιεραρχίας.
  2. Κρονικά. Έργα που πραγματίζεται στην επίφανη σημασία της θρησκείας.
  3. Βιτζικαρική ή διάταξη που αποτελείται από την επίφανη σημασία της θρησκείας.
  4. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  5. Πάτρια. Η πατριαρχεία της Εκκλησίας.
  6. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  7. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  8. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  9. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  10. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  11. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  12. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  13. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  14. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  15. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  16. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  17. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  18. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  19. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  20. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  21. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  22. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  23. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.
  24. Πατριαρχεία. Το μεγαλύτερο έπος της Εκκλησίας.

The SION an Armenian Monthly of Religion  
Printed in JERUSALEM - PALESTINE

Տ. Զաւէն վերդ. Վարժեհանէ Երուսաղէմէն՝ Սէսթէհան Տ.է Սիրաքիւղէն՝ Ազգ. Վարժ  
Սպիշերեան Միջրանին Պաղտատ:

Տ. Յովհաննէն վերդ. Ասատուրեանէ Երուսաղէմէն՝ Ասատուրեան Մանուէլին Պոլիս:  
Քէֆերեան Գարեգինէ Երուսաղէմէն՝ Ֆօթօզ զեան Ծննդիկին Խզէռ:

Եաղուպեան Յակոբանէ Երուսաղէմէն՝ Համբարձումեան Անգրոսին Պաղտատ:

Գեր. Տ. Ամրատ Եպս. Գաղաղեանէ Պոլսէն՝ Ա. Փրկչայ Ազգ. Հիւանդանոցին Պոլիս:

Վեր. Հ. Հ. Խաղանեանէ Քալիֆօրնիայէն՝ Նազարեան Դապարին Պրազիլիս:

Զամանեան Արմենուկ Հարարէն՝ Կէսփէրեան Տ. Յովհաննէն Քան. ին Աստիս Ապապու:

Տէսթէհան Տ.է Սիրաքիւղէն՝ Ազգ. Ժամալիան Յակոբ Հալէպէն Ա. Մաքուսինին Հալէպ:

## ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

Նիկ Ելորդի ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԿՈՒԹԻՒՆԸ Միոնին նույիրած է Քամինին առևոր, որուն համար Միոնի Խմբագրութիւնն ու Վարչութիւնը կը յայտնան իրնց չնորհակալիքը:

## Կ Ո Զ

«ՀԱՅ ԳԻՐ»Ի ԱՇԽԱՑԱԿԻՈՐԾ ՄԷ

«ՀԱՅ ԳԻՐ»Ի ԱՇԽԱՑԱԿԻՈՐԾԵՐՈՒՆ

Հեռնարկած Ըլլալով պատրաստելու Հայկական նոր Մատենագիտութիւն և Հանրագիտարան Հայ կեանքից աշխատութիւնն, որոն առաջին հատորը (Ա-Ա) ամբողջացաւ 1911ին, և վերջերս Յ. և Ա գրերն ալ հրատարակուեցան, ասոնք ևս հին ապրանք Ըլլալով՝ կը դիմեմ բոլոր հրատարակիչներուն, հեղինակներուն, ինդրելով որ համբն իրենց հրատարակած համ հեղինակած գրքերէն մէջմէկ օրինակ զրկել. գրագէտներուն՝ որ իրենց գրական կեանքը՝ համառօտիւ խմբագրութիւն, թղթակութիւն այս համ այն թերթի, իրենց ժամկանաւնները, եւն, եւն, հաղորդել: Գրքած շարունակութիւնը պիտի Ըլլայ հրատարակուածին, ան՝ մինչև 1905 տարին կը հասնէր, անկէ ի վեր 23 տարի անցած է և ահագին բան տպուած, և արդէն սակաւաթիւ օրինակներ կը մնան: Աւատի պիտի Ըլլայ միաձայլ ամրողութիւն մը, բարեփոխուած ծրագրով, զեղչումներով և յաւելումներով Այրէն Յ. 1512—1930: Հայկական Հարցի, Հայկական Մարտիրոսագրութեան առանձին գլուխներ բացած Ըլլալով, կը խեղբեմ նոյնպէս որ այդ նիւթերուն, նոյնպէս հայկական կեանքի վերերեալ ինչ զրութիւն որ ունին Հայերէն թէ եւրոպական ունէ լեզուներով, համար զրկել: — ինչ որ ստանամ՝ պիտի ծանուցուի մեր յաղագմագէպէին մէջ չնորհակալութեամբ:

Ա. Ա. Ա. Ա.

Հ. Ա. Ա. Ա. Ա.

# ԱԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Բ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1928 - ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ

Թիվ - 10-11

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱՆ ԽՆԴԻՔՆԵՐ

Գ.


Բարեկարգութիւնը մեր եկեղեցին պիտի պահէ Յիսուս - Քրիստոսի ընդհանրական եկեղեցւոյն մէջ, իր պատմական և գործարանական (organic) յարաբերութիւններով, թէ պիտի անջատէ անկէ :

Ասիկա այնպիսի հարց մըն է որ ինքնին կը ծագի բարեկարգութեան գաղափարէն իսկ, եթէ ըլլալիք բարեկարգութիւնը ուսէ կերպով և չափով պիտի խախտէ Հայց. Եկեղեցւոյ գիրքը քրիստոնէական պատմական եկեղեցւոյ մեծ ընտանիքին մէջ, կամ պիտի խախտարէ անոր զործարանաւորութիւնը կամ գաւառնաբանական դրութիւնը, որով իրարու կապուած են մի և ընդհանրական եկեղեցւոյ անդամները (այսինքն յոյն, լատին, դֆան, ասորի, ևայն, յարանուանական եկեղեցիներ), այն ատեն Բարեկարգութիւնը կերպով մը կործանած պիտի ըլլայ Հայաստանեայց եկեղեցին. վասն զի այս բոլոր եկեղեցիներու ամբողջութիւնն է որ կը կազմէ մի և ընդհանրական եկեղեցին. Հետեարար, ամէնէն յառաջ, պէտք է սահմանենք մեր եկեղեցւոյն գիրքը Յիսուս - Քրիստոսի մի և ընդհանրական եկեղեցւոյն մէջ :

Հայց. Եկեղեցւոյ Առաքելականութեան մասին խօսելու ատեն այս էջերու մէջ, մենք առիթ ունեցանք շօլափելու այս խնդիրը, և կը յուսանք թէ Ալիոնի ընթերցողներ, մանաւանդ Բարեկարգութեան խնդիրով զբաղովներ, մասցած չեն մեր դրածները. որեմն գիւրին պիտի ըլլայ մեզ համար երկու խօսքով հսու ալ ընել այդ սահմանումը Բարեկարգութեան տեսակէտէն :

Ծանօթ Հաւատամի մէջ Յիսուս-Քրիստոսի եկեղեցին ստորոգաւած է իրարև մի, ընդհանրական, առաքելական եւ սուրբ :

Հայց. Եկեղեցին, այս չորս ստորոգիլիներով նկարագրուած եկեղեցւոյն մէկ անդամն է, եւ այս եկեղեցւոյն անդամներն են արեւելեան և արեւմըտեան ըսուած բոլոր հին, պատմական եկեղեցիներու խմբաւորումները, որոնք Նիկիա - ի. Պոլսեան հանգանակին (Հաւատամին) մէջ բանաձեւուած գաւանանքը կ'ընդունին. Հայց. Եկեղեցին ամէն օր կը գաւանի այդ Հաւատամիը և ա-



տով ո՛չ միայն կը յայտնէ ու կը յայտաբարէ թէ ինքն հաւատարիմ է Քրիստոնէական եկեղեցւոյ Տիեզերական առաջին երեք ժողովներուն, որոնց մէջ կրկին կրկին անդամ՝ վերահաստատուեցաւ այդ Հաւատամբը, այլ նուև ինքն անդամն է մի, ընդհանրական, առաքելական եւ սուրբ եկեղեցւոյն, որ է այդ Հաւատամբը գաւանողներու եկեղեցին, ո՛չչափ ալ լեզուով, ծէսով և շարք մը ազգային սեպհական գիծերով արտաքին զանազանութիւն մը ներկայացնեն ասոնք:

Այս սահմանումէն դիւրին է հետեւցնել որ Բողոքական եկեղեցիներ, բայցի անկլիքանէն, գուրս կը մնան մի, ընդհանրական, առաքելական եւ սուրբ եկեղեցին. վասն զի բողոքական բարեկարգութիւնը Հաւատամբին մէջ բանաձեւուած դաւանանքը մէկդի դրաւ, մերժեց եկեղեցւոյ հեղինակութիւնը եւ աստոր տեղ դրաւ անհատին հեղինակութիւնը, ևայլն. և այսպէս վազեմի եւ կեղեցւոյն պատմութեան և աւանդութեան հետ խցեց իր յարարերութիւնը, և այս ազատութեան հետեւանքը այն եղաւ որ բողոքականութիւնը վերածուեցաւ բազմաթիւ ճիւղաւորութերու կամ յարանուանութիւններու, և նոյն իսկ Աւետարանի հիմնական սկզբունքներէն ինչ ինչ կէտեր, ուղղակի եւ անուղղակի կերպով, մէկդի դրուեցաւ Բողոքականութեան մէջ.— Զոր օրինակ, այս օրուան բողոքական աստուածաբանութիւններու մէջ Յիսուս-Քրիստոսի աստուածութիւնը գաւանանքի հիմնական կէտ մը չէ. Յիսուս-Քրիստոսի մարդկային կողմը կը շեշառուի միշտ, Անոր կուսական ծնունդը, իր բոլոր պարագաներով, որոնք Աւետարանի հարազատ պատմութիւններն են, իրրեւ երկիւզածութեան դործ, լուսութեան կը տրուին. Անոր հետեւանքը այն է որ Բողոքականութիւնը հետզհետէ կը միտի միագաւանութեան (unitarianism), այսինքն՝ Երրորդութեան վարդապետութիւնը, որ Հաւատամբը խմբագրող եկեղեցիներուն դաւանանքին հիմնական կէտերէն մէկն է, չընդունիր, և միայն Աստուծոյ գոյութիւնը կը դաւանի: Եւրոպայի մէջ ՓԶրդ. Դարուն դործագրուած բարեկարգութեան ուղիղ հետեւանքն է այսպէս կազմալուծումը մի, ընդհանրական, առաքելական և սուրբ եկեղեցւոյ գաւանաբանական գործարանարութեան:

Եթէ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան մէջ, Բարեկարգութիւնը պիտի թափանցէ Հաւատամբին խորքը ու բանապաշտ ու նիւթապաշտ մեծոսով պիտի վերլուծուին պատմական եկեղեցւոյ դաւանաբանական խնդիրները, այսպիսի բարեկարգութեան մը արդիւնքը պիտի ըլլայ Հայց. Եկեղեցւոյ անջատումը ու օտարացումը Հաւատամիի մէջ սուրորդուած մի, ընդհանրական, ևայլն, եկեղեցին: Մինչ, Հայստանի եկեղեցւոյն պատմական գոյութեան և աեւողութեան գաղտնիքը և զօրութիւնը իր հաւատարիմ անդամակցութեան մէջ եղած է այն մի, ընդհանրական, ևայլն, եկեղեցւոյն հետ:

Մեր մէջ նոյն իսկ հայ Եկեղեցականներ կան որոնք ամէն առթիւ, աեւսակ մը ազգասիրութիւն մը ցոյց տալու յաւակնութեամբ կը պոռան և կըսեն թէ առաջին բարեկարգելիք կէտերէն մէկն է սա օտար սուրբերու յիշատակութիւնը վերցնել Հայց. Եկեղեցւոյ Տօնացոյցէն, եւ անոնց տեղ դնել մեր ազգային սուրբերը, իրրեւ թէ մեր ազգային սուրբերը յիշատակելու համար լայն լայն տեղեր չունենար մեր եկեղեցւոյն Տօնացոյցը, — բայց այսպէս պոռացողներ չեն կրնար անդրադառնալ թէ այն բոլոր օտար սուրբեր որակուա-

ծր, մի, ընդհանրական, առավելական եւ սուրբ եկեղեցւոյ սուրբերն են, ուրանք Յիսուսի-Քրիստոսի եկեղեցւոյն միութեան և ընդհանրականութեան ըմբռումին ապացոյցներն են այն ժամանակներէն, երբ եկեղեցական բաժանմունք կամ յարանուանութիւնը երեւան չեին եկած Յիսուս-Քրիստոսի մարմանոյն շորջ։ Այս կէտին մէջ բարեկարգութեան պատգամը պէտք է ըլլայ՝ պահէնք մի և ընդհանրական եկեղեցւոյ սուրբերուն յիշատակը մեր եկեղեցւոյ մէջ, բայց աւելցնենք նաև մեր ազգային որբոց յիշատակները, հետեւելով Ս. Վ. թօմանէս կաթողիկոսի կարգադրութեան, որ յայտարարեց թէ ազգի և հայրենիքի համար մեռնողներուն յիշատակը պէտք է օրհնուի Հայոց եկեղեցւոյն մէջ։ Այս բացարութիւններէն կը հետեւի թէ Հայոց եկեղեցւոյ բարեկարգութեան մէջ նկատի առնուելիք այնպիսի կարեւոր կէտեր կան, որոնց մօտենաւու համար հերիք չէ ունենալ բաղձանք, եռանդ, համարձակութիւն, այլ մանաւանդ զիսութիւն, հմտութիւն, ողջմուսութիւն, երկիւզամութիւն, հաւատք և սէր, ամենքն ալ անհրաժեշտ պայմաններ կրօնական և հոգեւոր գործերու յաջողութեան համար։

Բարեկարգութեան վրայ խօսելու և դրելու ատեն կը չեշտուի նաև պարզութեան սկզբունքի, և ամէնքս ալ համաձայն ենք այս սկզբունքին շուրջ։ Բայց պէտք է ուշագրութիւն ընել թէ միայն պարզութեան սկզբունքին և ո՛չ թէ ձեւին ու կերպին, որովհետեւ պարզութիւն ուղղներ յատակօրէն չեն ըստ մեր մեզ թէ ի՞նչ կը հասկնան ասով. որովհետեւ շատ շատ մատնանիշ կ'ընեն երդ. Դարս Հայց. եկեղեցին, Սահակ-Մերարքի ժամանակակից եկեղեցին, եւ ա priori (ի յառաջադոււնէ) այնպէս կը կարծէն թէ երդ. դարս. եկեղեցին, որ 400-500 տարիները կ'ընդգրկէ, պարզ եղած ըլլայ իրենց երեւակայած կերպով, մինչդեռ իրողութիւնը այն է որ երեք Տիեզերական ժողովներ 325էն սկսելով այդ միջոցին տեղի ունեցած են, (ոսյն իսկ Քաղկեդոնի ժողովը 451ին եղած է), և Յիսուս-Քրիստոսի մի և ընդհանրական եկեղեցւոյն դաւանանքը իր վերջնական բանաձեռ շատո՞նց առած է (Ճանօթ Հաւատամբով)։

Միայն ժամերգութեան կամ պաշտամոնքի մէջ է օր նոր բարդատաճում ունեցած է Հայաստանի եկեղեցին, մասնաւորապէս ներսէս Շնորհալիի պահն, երկար ու միօրինակ սազմաներգութեան տեղ շարականներ մասն են, Ա. Պատարագը շատ աւելի վայելուչ և դրաւիչ արարողութեամբ և պաշտամոնքով խորհրդակատարութիւն մը եղած է։

Եւ պէտք է դիտել որ հայ պատարագը, ստուգիւ իր արարողական և այլն արտայայտութիւններով ո՛չ միայն Հայց. եկեղեցւոյ ժամանակարգութեան ամէնէն դրաւիչ և շինիչ մասը կը կազմէ, այլ նաև եւրոպացի և Ամերիկացի դիտադներու վկայութիւնով, Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ միայն Հայաստանի եկեղեցին կրցած է այնքան վեհ, կրօնական, ներգործիչ պաշտամոնքով մը կատարել Հաղորդութեան Ա. Խորհուրդը։

Եւ պէտք է ընդունիլ որ այս է իրողութիւնը, ո՛չ թէ որովհետեւ մենք հայ ենք և եկեղեցին մերն է, անոր համար կ'ընենք այս դնահատումը, այլ որովհետեւ մեր նախնիք կրցած են, իրենց հաւատքին ու իրենց արուեստին անվերապահ զադորդութեամբը, արտայայտութեան այդ զմայիկի ձեւ տալ պատարագի արարողութեան։

Եւ եթէ հիմայ ուզենք վերանալ Ընթրեաց Վերնատունը և ճիշդ պասերի սեղանը վերականգնենք մեր միտքին մէջ, օդտուելով նոյն իսկ մինչև հիմայ Հրէից մէջ պահուած պատեքի սեղանին պատրաստութեան աւանդական եւ գանակէն, և պարզութեան սիրուն Հայց. Եկեղեցւոյ պատարագին տեղ հրէական ընթրեաց սեղան մը պատրաստենք ամէն անգամ մեր եկեղեցւոյ մէջ, կ'երթա՞յ ընթրեաց կարելի՞ է ուրանալ դարերու ընթացքին, բրիստնէական ընդհանուր ասիկաւ կարելի՞ է ուրանալ դարերու ընթացքին, բրիստնէական ընդհանուր եկեղեցւոյ մէջ նուիրագործուած Ս. Հաղորդութեան խորհուրդը կատարելու համար հետզհետէ զարգացած ձեւերն ու կերպերը մէկդի դնել և Վերնատուն պատեքին սեղանը վերականգնել: Այսպիսի յանդգնութիւն մը նոյն իսկ ամէն ազատ բողոքական յարանուանութիւններ չունին: Անոնք ալ պասեքի սեղանէն միսյն հացն ու գինին առած են, եւ ո՛չ թէ դառնուկը կամ զատիկը, զամն զի Յիսուս-Քրիստոս պատեքի սեղանին վրայ մասնաւորագիւս հաց ու գինին խորհրդանշան ըրաւ իր մարմնին ու արեան և ո՛չ թէ դառնուկը:

Հոս մատնանիշ ընենք այն սխալ ըմբանումը թէ, ուսանց կարծիքով, կրօնական մարզի մէջ կարելի է վերադառնալ հնութեան և հինը վերակենդանացնել մեր այսօրուան կրօնական կեանքին մէջ: Դժբախտաբար այս բացառութիւնը միայն կրօնքին կամ կրօնական խնդիրներու համար կը պահանջուի եւ թէ կեանքի ուրիշ խնդիրներու համար ալ. զոր օրինակ, գաստիարակութեան և կրթութեան մէջ չենք հաւիր հին մեթոսները. հազ ուստի կապուատի մէջ չենք հետեւիր հիներուն, զիսութեանց և արուեստներու մէջ բոլորովին նոր և յառաջդիմական ծրագիրներ ու մեթոսներ որդեգրած է արդի քրիստոնեայ աշխարհը, նոյն իսկ մեր ուտելու խմելու կերպերը բարեփոխուած են ու զարգացած, վերջապէս արդի մարդկութեան կեանքն ու կենցազը բոլորին զատուած ու հեռացած է հնութենէն, և այս բոլորը զիտող ու վայերուղ մարդիկ կը համարձակին կրօնքի մարզին մէջ դէպի առհաւութիւն ձգտուի մեր ընել և յանձնարեն և պահանջել պարզութեան սկզբունքով: Արդեօք կարելի՞ է այդպիսի պարզութիւն մը գործադրել Հայց. Եկեղեցւոյ մէջ: — Անկարելիութիւն մըն է ասիկա:

Բողոքական յարանուանութիւններուն մէջ այնպիսի յաւակնութիւն մը կայ թէ իրենց ազօթքի և պաշտամունքի ձեւերը համաձայն են առաքելական դարու պարզութեան. ասիկաւ ո՛չ միայն յաւակնութիւն մըն է, այլ նոյն իսկ ինքնախարսութիւն մը: Բողոքականութեան և ոչ մէկ ճիւղը իր պաշտամունքին ձեւերով նման է առաքելական դարու բրիստնեաներու պաշտամունքի ձեւերուն:

Քրիստոնէական եկեղեցին նոյն իսկ աւետարանագիրներու և Պօղոսի ժամանակէն իսկ սկսաւ բարեփոխուիլ, զարգանալ, աճիլ և յարմարիլ մարդկային կեանքի ու կենցազի ելեւէշներուն: Այդ էր բնական ուզզութիւնը, և եկեղեցին չէր կրնար մեալ և ըլլալ այնպէս, ինչպէս եղած է առաքելական դարուն:

Ասոնք այնպիսի իրսութիւններ են որ սերտ ազերս ունին այժմ յուզուող Բարեկարդութեան խնդիրներուն հետ, և հետեւաբար չեն կրնար նկատի շառնուիլ երբ կ'ուզենք բարեկարգել մեր եկեղեցին:

(Տարունակելի)

## ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՎԱԾՆ)

## ԱՆՈԲՔԻՆ ԴԵՐԸ

ՀԱՐԱՍՏԵՄ ՄԱՐԴՈՒ ԿԵԱՆՔԻՆ ԱՒ

Or nū mīgħiex wa' jaġid Għadha (Wurki, 2, 25).

Մեր գիրջին դասին մէջ ըսկնք . ո՞ւ ըստուի հոգիին ամենէն փառաւոր արտայալութիւնն է Աղօթքը : Աղօթքը նոյն ինքն արծուն հոգին է , որ չիշապ փորձանքներու մէջ : Աղօթքիրու և իղձերու կոտապաշտութիւններէն ազատ հոգիի՞ փառաւորումն է Աղօթքը :

Այս սահմանութերն ու հաւասարութերն  
ըստ բարինք չոյց տալու համար թէ Աղօթքը  
մեր սովորաբար հասկըցածէն և կատարո-  
ծէն տարրեր իրականութիւնն մըն է հա-  
ւատացիաներու կեանքին մէջ :

Պէտք է խոսանալ միշտ որ Աղօթքի մասին մեր ունեցած թիւրիմառաթիւնները քիչ չեն և ատոնց աղդեցութիւնը մեր մըտքին և հաւատքին վրայ ծնունդ կտաւանատանուր փորձառութիւններու մեր կեանք քիչն մէջ, և մենք Կ'սկսինք հարկ եղած կարեն սրութիւնը չտալ Աղօթքին և հաւագիտեակ ուժանալ անկէ և կորսնցնել անոր արգեկը:

Եթ Ազօթքը կը գտարի, զոր օրինակ շահախնդրական ըլլալէ, այն ատեն ինքն-նին կը փարատին թիւրիմացութիւնները: Եւ որպէսզի շահախնդրական չըլլայ Ա-զօթքը, պէտք է առելի մշակենք մեր կեանքին հոգեռոր կողմիբը: Մարդ ո՛րչափի կապուի նիւթի, ո՛րչափ նիւթական շահեր հետապնդէ իր կրօնքին մէջ, այնչափ կը հեռանայ կրօնքին հոգեռորութիւնէն, և Ա-զօթքը սին աշխատանքի մը յուսախարութիւնը կ'արթնցնէն իր մտածութիւնն մէջ:

Կրօնքը չուրանար նիւթին արժէքը մեր  
կեանքի պէտքերուն մէջ և Սխալ է այն  
կարծիքը թէ հոգեսր ըլլալու համար պէտք  
է անսարդի նիւթը: Ասիկա չափազանցու-  
թիւն մըն է: Ընդհակառակը նիւթին և  
նիւթականին պէտքն ու արժէքը բարձ-  
րացնելու ենք կրօնքով, հոգեսր օծութեամբ:  
Իրամը, զոր օրինակ, որ ամէն ինչ չէ,  
սակայն ամէն ինչ եղած է մարդոց կեան-

Քին մէջ իրան նիւթ - տառը գերը անու-  
բանալի է մարդկային կեանքի տնտեսու-  
թեան մէջ, պէտք է որ օրհնաւթիւն մը ը-  
նկնք զայն՝ զնելով զինքն հոգեսորին տի-  
բապեատւթեան ներքէն: Դրամը պէտք չէ  
որ պոշտուի, այլ պէտք է որ ծառայէ ազ-  
նիւ, հոգեսոր նպատակներու:

Աւետարանին սկզբունքը ուն' է Նիւշ-  
թական պէտքերու ստացման մասին։ Նախ  
Աստուծոյ թագաւորութիւնը, յետոյ ուրիշ  
քանիքը : Մեր Փրկչը, Աղօթքի համար հրմ-  
նական պայման ըրաւ ասիկա, և Հայր մերը  
առուստ իրքէ օրինակ Ազօթքին, որտւն ըս-  
տիզըն է Աստուծու ու Աստուծոյ թագաւո-  
րութիւնը և յետոյ հաց, վասնդի միայն հա-  
յով չէ որ կ'ապրի մարդ կամ կ'ապրի հա-  
յով համար, այլ ուեկի բարձր և աւելի ազ-  
նիւ նպատակներ կը հետապնդէ հաց ու-  
սուզ մարդը : Հայր անհրաժեշտ սնաւնդն է  
կեանքին, բայց մարդիկ միայն և միայն  
այդ մնանդը առնելու համար չէ որ կ'ապ-  
րին . ծանօթ ասացուածով՝ մարդ կ'ապրի  
ոչ թէ ուտելու համար, այլ կ'ուտէ որ-  
պէսպի ապրի, և ապրի՛ առուսել կեանքի  
այրանալու համար, ինչ որ բուն նպա-  
տակն է կեանքին :

Արդ՝ Ազօթքը ի՞նչ գեր ունի մեր կեանընին մէջ :

Եթէ մարդկային կեսանքին նպատակն է  
նիւթէն վեր ելլել, և ոգեւորականալ, կրօնա-  
կանալ, այն տաեն անշահաբնեղիր Ազօթքը  
ունկրութեալ պայմանն է հոգեռը և կրօնա-  
կան հութիւնը կերտելու համար մարդուն  
ներսը։ Երբ կ'աջօթէք միայն հացի հա-  
մար, ամենէն յառաջ տռանց Աստուծոյ  
թագաւորութիւնը ուղղելու, չէք կրնար ըս-  
տանալ հացը։

Աղօթքը ըստ բաղմապատճեկ կը փոխարինէ  
հաւատքը, եթէ ունիս դայն։ Չես կրնար  
աւտգէ հիմ պատրաստել և անոր վրայ շի-  
նել մեծ, ամբակառոյց տուն մը. այդպիսի  
տուն մը չի դիմանար անձրսի և հեղեղի  
պատճենալիքներուն։ Չես կրնար քրիստո-  
նութիւնդ, հոգեոր կեռնքդ հասկրնալ,  
դարզ ացնել և արդիւնաւորել, եթէ չգիտնաս  
լեզոթել. և մեր նախորդ դասին մէջ բա-  
ցատրեցինք արդէն թէ քրիստոնեայ մար-  
դը Յիսուս-Քրիստոսին նմանելու համար՝  
պէտք է Աղօթէ Անո՛ր պէս։ Երբ ունիս ա-  
զօթքի գիտութիւնը, աղօթքի հաւատքը,

աւելի՞ն պիտի տրուի քեզի. Երբ չունիս, ո՞չ միայն բան մը չի տրուիր քեզի, այլև ունեցածդ ալ պիտի կը բանցնես և Աւետարանին գործնական և զեզեցիկ սկզբունքներէն մէկն է — Ռւնեցողին պիտի տրուի:

Ռւնեցողին պիտի տրուի: — Անշտչու, առաջին ակնարկով, տարօրինակ սկզբունք մը կը թուի ասիկա մեզի: Մ'ըշափ աղքատներ, կարօսներ և չքաւորներ կան որ իրաւունք ունին սահանալու ինչ որ չունին: Ինչու տալ ունեցողին: Անբարոյականութիւնն մը չէ ասիկա: Չէ որ մենք ալ յաճախ կ'ըսենք ունեցողներուն և ուներուներուն՝ թէ տուէ՞ք աղքատին, արևակն ամէն տեսակ կարօտութիւն դարձանելու համար: Ինչ որ տարօրինակ կը թըւի ասոր մէջ, իրական չէ: Ինզիրը աղքատն ու կարօտը հոգալու վրայ չէ: Իրնդիրը ունեսորի և չունեսորի վրայ ալ չէ: Ինզիրը իր բարոյական և նիւթական արժէքները օրինաւոր միջոցներով շահեցնողներու և բազմապատկաներու վրայ է: Ամէն ունեցող հարուստ չէ. ամէն հարուստ երջանիկ չէ: Մնասներու առակին մէջ երբ Փրկիչը դատապարտեց իրեն վստահուած արժէքը զետինը թաղող մարդը, տառվ ցաց տրուած թէ կան մարզիկ որ իրենց տրուած չնորհները չեն կրնար արժեցնել. իսկ երբ բառ՝ տուէ՞ք զրամը այդ անշնորհ մարդուն ձեռքին և տուէ՞ք անոր որ կը բցաւ իրեն վստահուած մէծ արժէքը անեցընել և բազմապատկի, տառվ ալ ցոյց տրուած թէ անոնք որ արժեցնել զիտին, անոնց իրաւունքն է աւելին ունենալ: Եւ ասիկա մեր կեանքին իրականութիւններէն մէկն է: Մէնք մեր զրամները կը վրատանիքի պատուաւոր և մէծ զրամատուններու և ոչ թէ անվստանելի, անծանօթ, փոքրիկ հաստատութիւններու: Առաջինները որ ունին մէծ զրամագլուխը, անոնք ևն որ զիտին իրենց վստահուած զումարները արժեցնելու և շահեցնելու հնարքը:

Կրօնքի մէջ ալ այսպէս է. ո՞վ որ հաւատք ունի, անո՞ր պիտի տրուի. վասնզի հաւատացեալ մարդը միայն կրնայ աղօթել և վայելել իր Ազօթքին չնորհները, Անշահախնդիր Ազօթքն է ասիկա, Յիսուս-Քրիստոսին ուսուցած Ազօթքը, նոյն ինքն Յիսուս-Քրիստոսին Ազօթքը:

Մեր նախորդ երկու զասերուն նիւթերն

էին Կեանիմ բուն արժեիր և Քրիստոսի հոգին: Արդ՝ իրրեւ քրիստոնեայ հաւատացեալներ՝ եթէ կ'ուզենք Քրիստոսով յայտնուած կեանքին տիրունալ, այսինքն աւելի կեանիմ, պարտինք ունենալ Քրիստոսի հոգին, և եթէ կ'ուզենք ունենալ Քրիստոսի հոգին, պարտինք Քրիստոսի նմանիլ, իոկ նմանելու համար Քրիստոսի պարտինք ազօթել Անոր պէս, և այն ատեն միայն պիտի զգանք և պիտի հասկնանք թէ ի՞նչ է Ազօթքը, և ի՞նչ է Ազօթքին զերը հաւատացեալ մարզու կեանքին մէջ. — Վասն զի Որ ով ունիցի տացի նմա. ունեցողին է որ պիտի տրուի:

Բ. Ե.

### ՅՈՒՆԿԱՊԱՐԻԿԱՆԵՐՈՒՆ ՓԱԼԵՈՒՈՏԸ

Կը Փախչին յախրացած նախնիւնը՝ նես սին: Դէպի ա՞ն սեպ ասըր, ուր իրենց ուշը կայ. Երկիւնէ զանավէմ՝ կ'ըզզան ման հիմայ. Սուրբ մէց ախիծի կառեն հոս մարդէն:

Աւ կ'անցնին կիսելով մողեներ՝ նիզրանի. Շառնը՝ ուխ՝ մայաներ, բան մ'արգել չէ իրենց. Ու Եղինի մէջ նեռաւ կը ցըսուի կասան նենց Ռասայի. Ռիմապի ու Երսեմ Պեղիսնի:

Երեմն այդ վանակին փախրասեանեւն մին ծառացած կը դառնայ, կը դիմէ՝ աշ հասնի. Մէկ ոսմամբ կը հասնի իւ եղբար նախիւն:

Վարճիկ տեսաւ ու իլ պայծառ լուսինկան Կերպարէ ետենուն, եռուի անօրինակ. Հերակլեսն բաւերին սօսկու մը պկայական:

JOSÉ - MARIA DE HERÉDIA



## ՄՕՐԸ ԼԵԶՈՒՆ

Բ

(Տար. ՍԵՐԻՆԻ 8-9 Թիւնն, և վեց)

**Այս մասին մեր տեսութիւնը աւելի յատակօրէն պարզիւու համար, հարէ կ'ըզդզամ դիտել աւալ հոս թէ նախիին դարձերու մէջ, Մայր-Աթոռոյ տեղափոխութիւնը անհրաժեշտ դատուած պարագային, կրօնական կամ եկեղեցական զգացումնաւելի՝ քաղաքական կամ հաստրակական յարմարութեանց նկատումն էր որ կը վարձը տեղույ ընտրութեան հարցը:**

Հինգերորդէն մինչեւ առանձէն հնդերոգ դար (485-1441), պրեթէ հազարամետակ մը, Աթոռը հատկհատէ Դուբին՝ Աղթամար՝ Արդին՝ Անի՛ Մովքը՝ Հոսվմլլայ և Սիս փոխարքուեցաւ այդ նկատումնին առաջնորդութեամբը մանաւանդ: Այ հիմա, եթէ հակառակ ամէն լուսատեսութեանց պիտի պատահի անբաղձալին, եթէ Հուսաւորչի Աջն ու գաւազանը, իբր հինդ դարեր իւրենց ընիկ կայքին մէջ օթևանիւլ վերջ, նորէն պիտի ըսնէն նորդեհութեան ճամրան, նոյն այդ նկատումը, ազդին հոգևորական կեանքին հասարակական ըմբռնումն է որ պէտք է լուսաւորէ այդ ճամրուն ուղղութիւնը:

Եկեղեցւոյ իշխանութեան կեզբոնը պէտք է լինի հայութեան ամէնէն հոծ և առմէնէն կարեոր զանգուածներէն մէկին մէջ կամ մօտ տեղ մը, և այնպիսի վայր մը ուոյն ատեն, որ Ազգին զանազան հաստուածները եւ զաղութահայութեան հին և նոր բնեկորները հոգանաւորող պետութեանց փոխարք կամ մէջնողմէջ քաղաքականութեան տեսակէտով բորդութեանց ընդունակ կէտ մը չըլլայ քնա:

Այդ, խնդիրը այս անկիւնէն դիտուած պարագային է մանաւանդ որ պիտի տեսնուուի թէ աչքի առջն պահած երեք վայրերը — Արտազ, Երուսաղէմ և Ախրիիա, ուր է այժմ Կիլիկիոյ Աթոռը — կը ներկայացնեն մէկէ աւելի անպատեհութիւններ:

Արտազու Աթոռն է Ա. Թագէի վանք կոչուած որբավայրը, որ կը գտնուի Պարսկաստանի մէջ:

— Առանց երկարօրէն կանգ տոնելու նոյն մտածումին առջն թէ ի՞նչ խմորու մներու արգիւնք է եղած այդ տեղը մատնանշող զգացումը, ըսենք անմիջապէս թէ Խորհրդային Հայուստանի Մահմաններուն շատ մօտիկ վայրի մը մէջ Մայր-Աթոռի մը ըստ տեղումը դուռ կը բանայ բազմատեսակ շիթութեանց և կնճիռներու, ոչ միայն զանազան կասկածամութիւններ, մշակելով Երեանի ըրջանակներուն մէջ, եւ այդ կերպով Հայ կասավարութեան և Հայ ժողովուրդին միջն յառաջ բիրելով անվլուտահութեան մթնոլորտ մը, այլ նաև զարութահայութեան ծոցին մէջ շզմայզերելով նոր հովիր, արզիւնք գեր չշիջած կիրքերու: Բայց այս ամէնքէն անկախաբար, ինքնին պարզ է թէ ընդհանուր հայութեան համար շատ հեռաւոր և եթէ ոչ մութ այլ շատ մեկուսի այդ անկիւնը զուրկ է զործին հարկադրած առաւելութիւններէն, և իր մասին Խորհիլը առ նուազն բռնկողոսիկ ճիզի մը ստիպումը միայն կրնայ ԵԱԱ:

Աիւրիա, մեր զաղութահայութեան ամէնէն զանգուածային և ամէնէն կենդանի մասներէն մին արդարե, բայց գեր կը դանուի այնպիսի կացութեան մը մէջ, որ խորհական բան մը պիտի չըլլայ բնաւ զինքը նոր մտահոգութեանց և նոր յեզազչութեանց հնմարկելու որ և է ձեռնարկ: — Պէտք է թոյլ տալ որ իր բնազաւառէն այնքան անեղ սարսումներով գեր նոր փրթած և այդ զրացի գետնին վրայ աճումի քիչ մը հող հազիւ գտած այդ ժողովուրդը առեն և առիթ ունենայ իր հոգեւորական կեանքը վերահաստատելու, զարերէ ի վեր իրեն համար ընտելական եղած պայմաններուն մէջ:

Այդ պայմաններէն մին և զիստառագոյնն է անշուշտ Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռը: Ոչ ոք կ'անգիտանայ և ոչ մէկը պիտի ուզէր չխստավանիլ թէ Կիլիկիոյ Հայութիւնը, հակառակ ի վաղուց անտի իր շուրջը ստեղծուած Ժխտական վիճակներու, կրցաւ պահել իր ինքնութիւնը՝ չնորհիւ այդ Աթոռին, որուն թեմական աիրոյթը նախկին քաղաքական սահմաններու քարտէզը կը զծագրէր իր աչքին առջն, և որուն Հայրապետանոցը հին Աթոռինեանց արքունիքին և եպիսկոպո-

պոստանները երբեմնի բերդերու և մարտկոցներու ստուերները կը խռնէին զեռ իր կուտակյութեան մէջ:

Պէտք է թողուլ որ կիլիկիոյ հայութեան ազգային կեանքին առանցքը հանգիստացած այց բարոյական գօրութիւնը ապրի և առոր ներկայ տարաշխարհիկ զոյութեան մէջ, իր չուրջը և հավանիին տակ մակաղերու համար անոր կատորակուած ոյժերը, հիմակ մանաւանդ երը իր երբեմնի քաղաքական և կրօնական միութիւնը փիռեկոտ և պատակտող ազգեցութիւններ իր ճակատէն ու թիկունքէն ահա նորէն կը խմբուն իր չուրջը, զուցէ աւելի հրապուրիչ այսինքն աւելի երկիւղալի ձեւերով։ Պէտք է պահուի կիլիկիոյ Աթոռը. ոչ թէ ականածիածնը Սիսի և Սիսը կջմիածնի համար Օտեան բանովնիսին ոգուով, որ, իրերու ներկայ զրութեան մէջ, հուտորական հնաբանութեան տարագ մ' է այլես, այլ իրով պահպանուելու համար կիլիկիոյ վարանդի հայութիւնը։

Արդ, այս կացութեան առջև բոլորովին աննպատակ պիտի ըլլար կիլիկիոյ կաթողիկոսութեան վրայ աւելցնել ընդհանրական Հայրապետութեան ստորոգիլիքը. ատկէց պիտի վնասուեր առաջինը, մինչ պիտի չշահէր բնաւ վերջինը՝ Առաջինը պիտի վնասուեր, ոչ միայն որովհետեւ վերականգնումի իր բնականոն ընթացքը պիտի խանգարուեր, այլապէս մեծ ու ընդդարձակ ծանրութեան մը լծուած պարագային՝ իր փոքր ոյժերն ալ կերպով մը ջըւլատումի դատապարտելով, այլ նաև, որովհեան երկրին միւս բնիկները — օրոնք այժմ կը հանդուրժեն ստուարաթիւ հայրու իրենց մէջ ներկայութեանը, հաւանաբար զեռ ասմամեայ տարր մը նկատելով զանոնք — տեսնելով ընդհանուր հայութեան եկեղեցական գերազոյն իշխանութեան իրենց սահմաններէն ներս գահաւորուիլը, զայն պիտի հսմաբէին Հայոց Սիրիոյ մէջ լայն ու խոր աստիճաններու վրայ արմատաւորումը. ու ասիկա անշուշտ մասածել պիտի տար իրենց։ — Պիտի չշահէր նաև երկրորդը. որովհեան պիտի չկրնար գտնել հոն՝ իր գիրքին համապատասխան ոյժն ու մեծվայելութիւնը երաշխաւորով միջոցներ, և որովհեան այդ երկրին հոգատար զրօշին տակ եղած

Մայր-Աթոռ մը ամենայն հաւանականութեամբ պիտի ընդհարէր սահմանակից կամ հեռաւոր երկիրներու հոգատար կամ ըլնիկ կառավարութեանց եթէ ոչ ուզգակի ընդդիմութեան, այլ ապահովաբար բացուրոշ ահանութեան, ինչ որ գրեթէ նոյն բանն է քաղաքական կեանքի մէջ։

Գալով Երուսաղէմի, պէտք է անչու չախոսավանիլ թէ հս մասնաւորաբար քաղաքական ինչպէս նաև տեղական տեսակէտէր ծնած անպատեհութիւնները մէծ արժէք մը չեն ներկայացներ գէթ ու այժմ. բայց կայ ուրիշ պարագայ մը, որ արժանի է ազգովին ուշազրութեան, և որ պէտք չէ գաղրի առարկայ ըլլալէ ընդհանուր հոգածութեան։

Հայոց Երուսաղէմի Առաքելական Աթոռը, Ա. Յակոբեանց բազմազարեան և պատկառելի հաստատութիւնը, կամ, ինչպէս այնքան սիրելի կը թուի յորդորջէլ։ Հայ - Երուսաղէմը, եթէ անցեալին մէջ, ազգին կեանքին և ճակատազրին արկածուից ելեէջներուն միջոցին, կրցաւ պահնել իր զոյութիւնը, այդ բանը ամենամեծ մասամբ կը պարտի ոչ միայն կէս մը քաղաքական այն մտայնութեան՝ որով ի հընումն Խաչակիրները և յետոյ խորած պետութիւնները միշտ ակնածանքով վերաբերեցան անոր նկատմամբ, ոչ միայն կիրապով մը միջազգայնացած քաղաքի մը մէջ զանուած ըլլալու առաւելութեան՝ որ անտարակոյս պղտիկ սատար մը չկղաւ իր պահպանումին, այլ նաև ու մանաւանդ ազգին ներքին կեանքին վարչական և ժողովրդական հոգերէն ու հոգերէն մեկուսի մասցած ըլլալու իրականութեան։

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը, իր ուխտ և աթոռ, իր մինաստան և նուրբապետական զիրք, կարելի է առանց չափուանցած ըլլալու երկիւզի ըսել թէ ինքինքը կազմեց կազմակերպեց եւ յետոյ իր զոյութիւնը ամրապնդեց իր այդ կղզիացումին մէջ մանաւանդ — Ի հնումն, պատմական տխուր չրջաններու միջոցին, իր մեր միւս նուրբապետական աթոռները — կջմիածնն, Սիս, Աղթամար և կ. Պուլս — կը տարուրերուէին շատ անզամ աղային ներքին վերքերէ ծնած ցաւերով, որոնց պատճառուա յաճախ ընդհանութեանցան այն ինչ սկսուած

զեղեցիկ և ոգտակար ձեռնարկներ, Երուսալեմի իր կայքին վրայ միշտ մնաց համամատաբար աւելի հանդարատ և հաստատ, որովհետեւ մնաց միշտ ինքն իր մէջ և ինքնարաւ: Իրաւ է թէ հաս ալ մերթ ընդ մարթ, եթէ ոչ միշտ, անպակաս եղան վէճեր և հարցեր, որոնց ազգմանը կը ահապին շուտաշխներով արձագանքեց յանձնի, վերջին անդամ մանաւանդ, աղջին կեանքին մէջ, բայց ստորյ է նաև որ այդ հարցերէն և վէճերէն շատեր կարգադրուեցուն ներքին միջնոցներով, և շատ աւելի ստորյ է մասնաւանդ որ լայն ու խօր համեմատութիւններով ձապաղեցան արդ խնդիրներէն անոնք միայն, որոնք արտաքին միջամտութիւններով ի դէպս յանդէպս արծարծուցոն այլ և այլ ձեռքով և պայմաններով:

Պարզ խօսելով, նշմարին այն է թէ կ. Պոլսէ Երուսալեմ եղած միջամտութիւններէն մին միայն — այն որ կորոսի օրով կատարուեցաւ — կրցաւ ըլլալ իրապէս օգտակար այս վերջինին, ոյն աչ որովհետեւ իր ձկուում էր և վախճանը եղաւ ազդին առաքելական Աթոռին ինքնուժութիւնը, այսինքն անոր արտաքին ազդեցութիւններէ մեկուսացումը — ու այսոր այլ ևս գմւար չէ բնաւ հասկնալ թէ ինչ աշխատ աղէտք պիտի պայմէր այս համատութեան ճակատագրին վրայ, եթէ զործագրուէր կ. Պոլսոյ մէջ պատրաստուած վերջին կանոնազրութիւնը, որուն արգիւնքը ոչ այլ ինչ պիտի ըլլար եթէ ոչ զէպի Ս. Աթոռ ներխուժումի լայն դուռներ միայն բանալ կուսակցական պիտակի տակ զործող այն ազդեցութեանց, որոնց Աղջին մատուցած ծառայութիւնը և հասուցած վնասը ապագայի պատմութիւնը միայն պիտի կրնայ ճզգել:

Թոյլ տալ ուրեմն, այսինքն ազգովին կամենալ որ Երուսալեմ օր մը կարինայ ըլլալ Աղջին ընդհանրական Հայրապետութեան Աթոռը, կը նշանակի էնթարկել զայն, ազգին ներկայ մշտավեկոծ այս դրա թեան մէջ մանաւանդ, բռվանդակ ստատիտթիւնը այն բոլոր կիրքերու և նկատութեան միանք աղջին կարար, և որ պիտի ըլլայ գտանորէն կործանարար՝ զիթէ հրաշքով պատասծ այդ սքանչելի Հաստատութեան համար:

Բայց մինչ Երուսալեմի վրայ կը նայինք նույնիրապետական զիրքի բարձրացման և ընդարձակման տեսակէտէ մը, անկարիի է կանգ չառնուէ նաև ուրիշ նկատումի մը առջև, որ հասեեալն է.

Ազգիու կրօնական կեանքը և համայնքներու եկեղեցական կադմը կը պահպանուին և կը զօրանան ոչ միայն՝ կամ մասնաւանդ, ոչ այնքան նույնիրապետական իշխանութիւնն զիրքերով, որքան անոնց ուրբնիքը բարզաւանդ ուսումնական կը բթական՝ քարոզչական՝ բարեկործական և այլ կարգի կազմակերպութիւններով կամ միաբանութիւններով, որոնցմէ է որ ամէնէն աւելի կրօնքն և եկեղեցին կ'ստանան միշտ իրենց ուղղութիւնն ուսմրութիւնը — Վատիկան, հռոմեական եկեղեցւոյ նույն բարետական կիզրոնը, հակառակ իր բուրու քերուն և յուակնութիւններուն, առանց իր շուրջը բանուած միաբանական կազմակերպութեանց բազմաթիւ բանական ձեր փոխակերպուած հին հռոմէմի արև եկեղեցական կայսրութիւն հոգնոր լիզէոններն են ահա զարդէ ի վեր իր շուրջը, ոչինչ պիտի արժէր իրրե կրօնական իշխանութիւնն և եկեղեցական ոյժ:

Նոյն բանը պիտի խորհել տար մեղք մեր եկեղեցւոյ անցեալ կեանքին վրայ ձրգուած անզրագարձ ակնարկ մը: — Լուսաւորչեան դարաշրջանէն սկսեալ մինչեւ անցեալ զարու կէսերը, Հայ եկեղեցին իր զոյլութեան նպաստն ստացաւ, այսինքն իր բարյական և իմացական ոյժը քազից ամէնէն աւելի վանքերէն և մինաստաններէն, որոնք, իրմւ զրականութեան վասարան, իրբե կրթութեան վարժոց և իրբե աստուածաբանական դիտութեանց վարդուպիտարան, ոչ միայն եկեղեցի ոզիին վարիչը և անոր ազգային նկարագրին ուղղիւը եկան անոր զարէ ի գար ընթացքին ամբողջ տեսողութեան միջոցին, այլ նաև հզօր պատուարներ՝ այն օտարակրօն և օտարագաւան յործակումներուն գէմ, որոնք յունաշատ աւելի վասնեցաւոր կիրազով կ'ըսպանային խախտել ու խանզարել ազգային միութիւնը և եկեղեցւոյ ինքնութիւնը, քան զինուորական ստակութեամբ միր երկրին վրայ արշաւող թշնամի ոյժերը:

Մեր Կրօնական կեանքի իրականու-

թեան մէջ, եթէ շինէին, հնագոյն դարերւուն, Իննակնեանը՝ Մատանագանքը՝ Թանահատիցը, ևայլն, ի Տարօն, Ա, Ստհակի և Ա, Մեսրոպի հիմած զպրոցներն և վանքերը Հայաստանի երկու բաժիններուն մէջ ևս, Արևնեաց գարդապհոտարանը՝ Զ, զարուն, Արշաբունեացը և Շիրակի զպրեցանքը՝ յաջորդ զարուն, և Ժամանակի կարգով, հնողնեատէ, Մաքենացոյ վանքը՝ Հոսոսմուը՝ Սեան՝ Տաթե՛ Կամբջանոր՝ Նարեկ՝ Ցախուց Քար՝ Մարմաշէն՝ Հառիճոյ՝ Սանահին՝ Հազրատա՛ Անեաւ Լեռուն՝ Դրազարկ՝ Խորանաշատ՝ Վարդայ Ռւսումնարան՝ Ապրակւնեաց վանքերը, եթէ շինէր Սիւնեաց զպրոցը, որ, վեցերորդ զարէն սկսեալ մինչև մեր օրերը, իր աստուծաբանական և եկեղեցազիտական ուսմանց ուզգութիւնը ճիւղաւորեց մինչեւ Ամբոսէ՝ Մուշ. և ի վերջոյ Արմաշ, եթէ շը լինէին այս հաստատութիւնները և իրենց նման բազմաթիւ ուրիշներ, որոնց երկարածիկ շարքին պիտի չբաւէր յօդուածի մը անձուեկ սահմանը, և որոնք, իրեւ Հաւատքի և Ռւսուցման զպրոցներ, ազգային գոյութիւնն կոլիւին աղնուազոյն մարտկոցներն եղան մեր մէջ, եկեղեցոյ իշխանութիւնները, ուր ալ լինէր Ամբոսը, և ո՞վ ալ լինէր Աթոռակալը, պիտի տկարունար իր պարտականութեանց ճամբռուն վրայ:

Դիտեցէք թէ մեր եկեղեցոյ զաստիան բուն կազմակերպութիւնը կ'սկսի Մեծն Ներսէսի օրէն, որ նոյն ատեն հիմնադիրն ու կազմակերպիչը եղաւ մեր մէջ վանական և բարեկործական հաստատութեանց։ Ու Շնորհալիի նման հզօր ու քաջցը նկարազրի տէր կաթողիկոս մը չէր ուղեր եկեղեցական կարեռ անօրինութեանց մէջ քայլ մը առնել առանց Արեւելան վարդապեաններու, այսինքն Հայաստանի հինաւուրց վանքերու կարծիքին։ Բայ Արտանեցի և Տաթեացիի դարուն, երբ Միարարներու (unitor) երկփեղին խումբերը կ'ասպատակէին հայ կեանքի բոլոր մարզերուն վրայ, սպառնալով չնչել եկեղեցի՝ լեզու և զրականութիւն, այսինքն հայեցի իրականութեան նշխար ու նշմար, վանք մը, աւելի ճիշտ՝ վանական զպրոցներու միաբանական կազմակերպութիւն մը, Տաթեաւ վանքին վարդապեարանն էր որ առաջքը առաւ վըտանգին, զիւցազնորէն պայքարելով օտա-

րամուտ ազգեցաւթեանց դէմ, և միանդամ ընդ միշտ վրկելով Հայ եկեղեցուոյ ազգային ինքնութիւնը, այսինքն ազգին բարյական կեանքին լուսւթիւնը։

Դժբախտ օրերու զիծին վրայ դէպք քիրն այնպէս զաստուորւեցան յիշոյ, ժամանակի ընթացքին, որ բացասութեամբ քանի մը վերջիններու (=Մշոյ Վարագայ կասորիոյ և Արմացու վանքերուն), չուրջ զարէ մը ի վեր կորսնցուցած էինք մեր հոգեոր սպասազինութեան այդ ամրացները, երբ վերջին համաշխարհական պատերազմին հետ և անոր հատեանքով հետախառնազ ջնջուեցան ամէնքին տեղն ու զիւքն աւ։ — Աւ մեաց միայն, անեզ ու անվթաց պարզ ամրացն ամայտութեան և ամբողջ զազութահայութեան համատարած ար ըրջանուի կին մէջ, Արրօց Յակոբեանց Մայրավանքը, նախախնամութեան հաճութեամբ ծառայիլու համար այն կոչումին, որուն անձնատար եղած է անա ան արդին, իր հօթը տարբիներէ ի վեր, աւելի քան երբեք։

Միոնի նույիրական բարձունքին վրայ տազաւարտւած հայկական այդ բազմազարեան վանքը, այլ ևս համազրութիւն հին ու նախին մեր բոլոր վանքերուն, կոչուած է Ժամանակի պահանջներու համեմատ ընել ինչ որ անոնք ամէնքը միասին կամ յաջորդաբար ըրին հատզնեաէ իրենց գարուն մէջ։

Հայ եկեղեցին չի կրնար իր գոյութիւնը արգիւնաւորապէս արժեցնել առանց հաստատութեան մը, որ իր պաշտօնէից կրթութեան մարդաբանը, եկեղեցական ըլլրականութեան վառարանը, և կրօնական զիտութեանց վարդապեարանը միանցաւնական կարծիքի տէր անօրինութեանց մէջ առաջ մը առնել առանց Արեւելան վանքերուն մեր մէջ առնել առանց Արմաշին և Տաթեացիի դարուն, ուր ալ լինէր Աթոռակալը, ուր ալ լինէր Ամբոսը, և այսինքն կամ յաջորդաբար ըրին հատզնեաէ իրենց գարուն մէջ։

Հայ Երուսաղէմը լծուած է արգէն այդ գործին, իր Դպրանցովը, իր մամուրովն ու իր տապարանովը, և լու իր միաբանական կազմին հին ու նոր տարբերուն ներդաշնակ զործակցութեամբը։ — Քաղաքական պայմաններու ընձեռած բարենշան նպաստը՝ քրիստոնեայ և լայնախոն կառավարութեան մը հովանիին տակ, ու սումնական պատեհանութիւններու յայտնի առաւելութիւնը։ Ա, երկրին մէջ օրբստորէ բազմապատկող այլազան և ամենազի կրօնազիտական հաստատութեանց շնորհիւ, և, ի վերջոյ, բուն ազգային և հայազրոշմը

շակոյթի մը իրականացման սատորաց ներքին դիւրութիւնները, զոր ունի հայ գլուխագիրներու գերազանց հաւաքումով մը հարուստ և հայկական հինաւուրց առանգութեանց օծութեամբ խնկուած խոկապէս ապգային այս մայրավանքը, առանց ամէնքը ճշմարտապէս նպատակայարմար դիրքի մը վրայ կ'ունեն զայն՝ այսուհետեւ մանաւոնդ հանդիսանալու համար Հայ Եկեղեցոյ կենդանի վարդապետարանը:

Պէտք է թողուէ որ յարատեւթեամբ շարունակէ անփիկա յաջողս թեամբ ակասած իր այդ գերը Ազգին բարույն և Եկեղեցոյ օգտին համար: Պէտք չէ թուզ տալ որ իր մէջն ու շուրջը խոզին զանական և մըտառապական կահանքի համար անհրաժեշտ այն խաղաղութիւնը, առանց որսուն կարծիք չէ ծնունդ և մզում տալ մէծ և կարևոր աշխատութեանց: Կ'ուղէի ըսէի Արքոց Յակոբէանց Ուխտը պէտք է հասու պահել որ և է ատեն ընդհանրական Հայրապետութեան Աթոռի վերածելու ծրագրէն և Ատիկա — աւելորդ ըլլայ կրինել — վատնագտոր պիտի ըլլայ իրեն համար երկու անսակէտով. թէ իր գոյութեան համար, որ ցարդ պահուած է ազգային կանաչի ներքին մրրկումներէն մէկուսի մետած ըլլալու իր գարաւոր դիրքովը, և նէ՛ իր նոր կոչումին համար, որուն զընսօնին անհամապատասխան են վարչական հոգերէն ձընած տաղուակն ու տառապանքը:

Ուրիմն, ո՞չ Արտազ, ո՞չ Ալիրիս և ո՞չ երաւազէմ, այս երեքն և ո՞չ մին, և ո՞չ իսկ որ և է ուրիշ վայր այլուր:

Հայ Եկեղեցոյ ընդհանրական Հայրապետութեան Աթոռը պէտք է մայ հոն՝ ուր Աստուծոյ Միածինը մը Հաւատաքին Հօրը լուսաւոր նայուածքին մէջէն օր մը անոր տեղը ցոյց տուաւ ընդհանուր հայութեան, ուր մաց անփիկա Ազգին իմացական և բարյական վերածութեան ամէնէն փառուոր ըլջաններուն, և ուր վերագրծուեցաւ նորէն յետոյ, տասը գարերու ակամայ պանդխառութիւնէ մը վերջը, ամրող պազին որտարուոփ և անձկապին խանգաղապատութեանց մէջէն:

Եջմիածին... վիշտը, որով կ'զգանք թէ պարուբուած է հրմակ իր հոգին ինչպէս մօր սիրտը՝ իր գաւականներուն սու-

զին թախիծովը, աւելի քան երբեք որբառառու զեղեցկութեան մը մէջ կը ցուցնէ հիմակ իր գէմքը մեր աչքերուն: Զենքիը նոր խզէ ազգային և կրօնական, պատմական եւ բարոյական կապերը, որոնցմով միր սիրտերը միացած են իրեն հետ:

Երբ հոգեկան բնոյթ ունեցող զործի մը վրայ է հարցը, սասոյդ է թէ զգացումին փասուը ամէնէն հզօրներէն է յաճախ: Այսու հանդերձ, չնոք ուզեր որ Ազգին իր հոգեոր մնողէն կամ ծննդավայրէն շրածնուելու հարցը լոկ զգացումի մը ապացոյց ցազը ներկայացուած ըլլայ հոս: — Բնուեցաւ վերե թէ Մայր-Աթոռոյ տեղափոխութեան հարցին մէջ կրօնական զգացումէն ունելի հասարակական յարմարութեանց նըկատումին կ'իյնայ վերջին խօսքը: Արդ, այտոք է ընդունինք թէ, ճիշտ այդ ըմբռնուոմզ, իջմիածին է որ ամէնէն աւելի իր վրայ կը միացնէ ակնարկուած յարմարութիւնները:

Քաղաքականութեան տեսակէտով, ո՞չ մէկ պետութիւն, որուն դրօշին ներքեւ հայ գողութ մը կ'ապրի, կը կարծեմ թէ առարկելի պիտի գտնէ կջմիածնի անունը, քանի որ պատմականորէն նուիրագործուած և գարաւոր տեղութեամբ յաւերացուած կատարեալ իրողութիւն մը կամ զոյագիճուկ մըն է այլ ևս իր դիրքը, և բանի որ մանաւանդ ոչ ոք կ'անդիտանայթէ Հայոց Մայր-Աթոռը պատմահարար՝ այսինքն դիպուածին բերումով միայն կը գանուի հզօր Խարճուոյին ըլջանակին մէջ, ուր և և կը մնայ իրը սոսկ կրօնական հաստատութիւն մը, առանց խառնուելու ոչ կրօնական կամ քաղաքական խնդիրներու: — Տեղական պայմաններու տեսակէտով, կջմիածին է որ կը շահի գարձեալ զերակութիւնը, քանի որ, բացի միջամարդի և միջոցներու կարգ մը առաւելութիւններէ, ան է որ իր մէջ կամ շուրջը ունի պատրաստուած՝ փորձառու և բարձր զարգացումով օժտուած եկեղեցականներու կարեոր թիւ մը:

Բայց իմ մտածումիս մէջ, կջմիածին նժարը իր կողմը կը հակէ ամէնէն աւելի այն պատմառաւ որ կը գտնուի հայութեան ամենաստուար և ամենակենսունակ զանգուածին մէջ:

Ազգին ներկայ կացութեան մէջ մա-

նաւանդ, իրողութիւն մըն է առիկա, որուն առջեկն կարելի չէ անցնիւ առանց լրջօրէն խորհերու: — Ի՞նչ պիտի ըլլայ իրը մէկուն կէս միլիոն հաշտուող այդ ժողովուրզին եկաղեցական դրութիւնը. եթէ կջմիածին պարագուի Մայր-Աթոռէն: Հակակրօն պարգարի շարժումներու միջոցին, որոնք իրենց աւերիչ սաստկութեամբը սպառնացին պահ մը քանդել ամէն սրբութիւն, կը հաւատամ թէ Մայր-Աթոռոի հմայքն էր որ ամէնէն աւելի թումր կանգնեց անդնական պայմաններու մէջ յանկաքը բանկած թերթեամտութեանց յորձանքին: և կը խորհրմ դարձեալ թէ, առանց իրեն, դուցէ շատ աւելի պիտի ծաւալ զանէր ափ մը մարզոց ախտաւորեալ կամէութենէն ձնած ակատ Եկեղեցիօի սա արկածը, անդարմանէի հետեանքներու առջն զնելով օր մը Եկեղեցոյ կեանքը:

Կայ՝ տակաւին ուրիշ պարագայ մը ևս: Օտար դաւանութեանց հայոցդի գործակութիւններն ալ, հին ու նոր եկեղեցիներու ներկայացուցիչներ, ինչպէս կիմացուի թերթերէ և մանաւանդ տեղեկութիւններէ, սկսած են հոն իրենց շահատակութեանց: — Եթէ Արեւելահայութեան մէջ, մինչև պատերազմին յառաջազոյն տարիները, մեծ յաջողութիւն մը չեին զըտած կաթոլիկութիւնն ու բողոքականութիւնը, բոլորովին ուղիղ չէ մատածելը թէ ատիկա արդիւնքն էր լոկ նեռսական քաղաքականութեան, որ սաստիկ կը խըրացէր երկուքն ալ, զանոնք նկատելով խոզվակներ Եւրոպական կամ Ամերիկան քաղաքական ազգեցութեանց: Կովկասի հայութիւնը, ինչպէս ուսուսական ձուլումի ձնշումներուն, նոյնպէս օտար դաւանութեանց կողմէն այս կամ այն կերպով կատարուած աշխատանքներուն դէմ ինքնքինը պաշտպանեց իր աղղային գիտակցութեամբը, մեր պատմութեան ամէնէն սխրալի յիշտատկներուն հանդիսարանը եղող աշխարհէն: Հայ Հայրենիքին՝ ձգողական ոյժովը, և այդ ոյժին զարերէ ի վեր աղբիւրն ու կեղրոնք եղած Հայրապետանոցին՝ կջմիածնի խորհուրդովը:

Տխուր օր մը եթէ շլինի այլ ևս այս վերջինը, ի՞նչ պիտի ըլլայ հետեանքը այս տեսակէտով ալ...

Այս Երուսաղէմ պէտք է մնայ իր Ա-

ռաքելուկան Աթոռին զիբքին վրայ և Հայստաննեայց Եկեղեցւոյ վարդապետարանի գերին մէջ: Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պէտք է պահէ իր զոյտութիւնը իր հաւածական նժգեհութեան մէջ ալ, այս մասին ջերմօրէն զնահատելի են ծերունազարդ և պատուական Հայրապետին վերջին տնօրինութիւնները: Բայց, այս ամէնէն աւելի, կջմիածնին անշարժ պէտք է մնայ Մայր-Աթոռոյ իր գերազան և նոխաւանձար բարձրութեան վրայ: ասիկա՛ կը պահանջէն Հայ Եկեղեցւոյ օգուտոն ու պատիւը եւ Ազգը նորունոր անդոնումներէ զերծ պահներու հարկը:

Կը խօսասովանինք: իրերը ցանկացուած ուղղութեան վրայ բրեկու համար պէտք կայ լուրջ աշխատանքի: արգելքներ կան ձամբուն վրայ, որոնց բարձումը անդրամէշտ է: Ամէնէն առաջ կարեսը է մշակել Հայատանի Հանրապետութեան բարեհացածամութիւնը: — Աւշիմ օտարական մը, որ երկու տարի առաջ զարձած էր Երեւնէն, վերջերս կը հաւաստէր ինձ, ֆաստացի տուիքներու վրայ, թէ անհնար չէ ընաւ հասկացողութեան եղր մը գտնել Կառավարութեան և եկեղեցւոյ իշխանութեան միջն:

Ո՞վ պիտի զանէ դիմուածին չոր խոզվագով բացուած եւ լայնցած խրամին մէջ անցակէտի այդ հունը: Անհրաժեշտ է որ Ազգին քաղաքական իշխանութեան և Եկեղեցւոյ նուիրապետութեան միջն զոյշացած թիւրիմացութեանց թնճուկը վերցուի ընդ միւս:

Հարցեր կան, որոնք կը կարօտին անմիջական լուծումի: ու կան զործեր որոնք չեն կրնար երկար ատեն մնալ առանց որորինութեան:

Աններինի է որ օԱզատ Եկեղեցիօի վերքը փախատի մը ձեւը առնաւ հետպէտէ Եկեղեցին մարմին վրայ, կեղրօնին մէջ իսկ, այսինքն ազգին սրտին այնքան մօտը: Պէտք է ատոր համար զանել զարմումի, այսինքն կարգազրութեան պատուաւոր և արգար եղանակ մը:

Պէտք է փութացնել նկատառումը բարեկարգութեան խնդրայն, եթէ չենք ուսզեր օր այնպէս զատապարտուի անիկա մը նաև անապատի մէջ հնչած ձայն մը և մեռակալ տառ, նորէն պատրանքի մէջ թողելով ժողովուրդին յոյսը:

Պէտք է կազմել Հայ նկեղեցւոյ ընդհանուր իրաւակարգը կամ կանոնագրութիւնը, որ այնքան ստիպողական է այժմ՝ Պօջօհենիափ և Սահմանադրութեան բնական դադարումէն ետքը:

Այս ամէնուն համար պէտք կայ եկեղեցական ընդհանուր մողավի գումարման եջմիածնի մէջ, բայց առոր համար կարեւոր է երկրին կառավարութեան հաւանութիւնը, որպէս զի զաւակները կարենան, խմբութիւ իրենց մօրը չուրչը, որպէս զի մայր կրօնեայ խօսիլ իր զաւակներան:

Արտաքոյ Հայաստանի տպառոց Հայութեան հատուածներուն կողմէ, ի հարկին երտսագէմի և կ. Պալոսոյ Պատրիարքարաններուն նախաձեռնութեամբ, միասնաբար դիմում մը այս մասին չի կրնար ունենալ արդեօք գոհացուցիչ արդիւնք:

Որչափ սուրբ նոյնքան անառիկ է մօր մը լեզուին իրաւունքը. Հայաստանի Հանրապետութիւնը պիտի մինչը այնքան անողոք՝ մերժելու համար այսքան բնական և արդար փափաք մը.

Գանիք ԲՈՒՐԳՈՒՄ ԵՊԻՄԱՌՊՈՂԱՅ

ԱՌՀ. ԵՐԵ ՔՈԽՆ ՄՏԱՆ ԵՄ ԵԿԱՅԻՐ

ԱԿԿՈՂՆ ԽԵՍ ՄՈՏ

ԱՌՀ. ԵՐԵ ՔՈԽՆ ՄՏԱՆ ԵՄ ԵԿԱՅԻՐ  
Ինչպէս Փերարքայի կ'երեւար իր Լաւրան,  
Քովիս անցած պահուց՝ անոյշ շունչ առած...

Պիտի բացուի

Բերան յանկարծ:

Մոայլ անհին վրայ՝ ուր երազ մը տիուր  
Տեւած երկար ճամեր մրացմած և զանի,  
Փայրուն աստիի պի բոլ ծագի լու նայուած...

Պիտի շորայ

Երազ յանկարծ:

Եւսոյ շորքին վրայ՝ ուր բոց իր բաղարի,  
—Ասունծոյ կողմանի զուած սիրոյ փայրակ—  
Համբոյր մը դրոշմ' ո՛ հրեշտակ կիմ դրո-

Պիտի արքենայ

Հած:

Հողիս յանկարծ:

ՎԻՐԹՈՐ ՀԻԽԿՈ

Քարզ. ՄԵՍՔՈՎ ՆՈՒՊԱՐԵՆԱՆ

## ՊԱՏՄԱԿԱՆ

ԳԱԶԱԻՈՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ  
ՎԱՆՔԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄԷՋ

Կը փափաքիմք զրի առնուլ խորացրովո նշանակուած հայկական վանքի մը պատմականութիւնը երուսաղէմի մէջ. ան կը գտնուէր Ա. Յարութեան տաճարին մօտ, ինչպէս կը հաստատէ Անաստաս վրզը. իր Հայ վանօրէից ցուցակին մէջ. «Գազաւունի վանքը որ յանուն սուրբ Հոփիսիմէի և Գայիբանէի ի մէջ քաղաքին՝ դրանն Յարութեան»: Այս յիշատակութենէն զատ, ոքրախտաբար ո՛մէ տեղեկութիւն չոնիմք ունոր մասին. բայց այս տողերը, ինչպէս անոր կիսաւեր չէնքը արգէն կը հաստատեն նոյն վանքին կցութիւնը:

Որպէսզի կարենամք նոյն վանքին տեղ է չգել, հարկ կ'ըլլայ բացատրել Անաստատ վրզ. ի վերոգրեալ փոքր յիշատակարանը. ան կ'ուզէ ըսել թէ Գազաւունի Ա. Հոփիսիմէի և Գայիբանէի անուամբ կառուցած հայկական վանքը. քաղաքին նիրքին կողմն էր և կը գտնուէր Ա. Յարութեան տաճարին դրան մօտ: Դուն բառը զոր կը յիշէ ցուցակազիր վրզ. պէտք չէ հասկնալ տաճարին աւագ զուռը, այլ այն նախարդուեց (propylées), որ Ա. Յարութեան տաճարին անջատ մասն կը կազմէր, և նոյն տաճարին պարսկական քանդումէն յատոյ (Եւկ թուին) այլ եւս չկերաչինուեցաւ. ան յատուկ էր միայն կոստանդինեան գեղեցկացէն Պազիիլիյային. նախադրունքին կործանուած մասերը երկար դարեր մնացին հոգի տակ: Մենք անոր զոյութիւնը կրնամք հաստատել երկու կերպով, Պատմական և Հնախօսական:

Ա. Պատմական.—Ինչպէս ծանօթ է, Ա. Յարութեան տաճարը չինել տուած է Մեծն կոստանդինոս կայսրը. հոյակապ յիշատակարան մըն էր ան, կառուցուած մէր Փրէշի Ա. Քերեգմանին և Ա. Յարութեան իպատիւ. ճարտարապետական գլուխ զործոց մը, ուր, բայ վաղեմի ուզեզիր ուխտարաց, կը չողային ոսկին ու արծաթը սրբատաշ մարմարի ծաղկագարդ քանդակներով. բիզանտինական գեղարվեստի բոլոր նբառութիւնները կը փայլէին քրիստոնէա-

կան այս առաջին տաճարին մէջ, որուն նաւակատիքը չքեզութեամբ կուտարուեցաւ. կեսարացի Եւսերիս և պատվուը խօսեցաւ իր նաւակատիքի ճառը կայսիր և բազմաթիւ և պատվուը ինչպէս նաև խօսենակամ հաւատացելոց ներկայութեան:

Եւսերիս՝ իր Վարք կոստանդինոսին գրուածքին մէջ, տաճարին ի՞նչ ի՞նչ մասերը կը նկարագրէ, թէն ոչ լրացութիչ կերպով, և գաղափար մը կուտայ նախադրունքի մասին: Նորակերս եկեղեցոյ մասին իր գրածները յիշել մեր նպատակէն զուրս կը մնայ, բայց նախադրունքի իր նկարագրութիւնը պէտք է որ իր տողերով նշանակուի, մեր նպատակին հասնելու, այսինքն Գաղաւոնի Հայոց վանքին տեղը ճշգելու համար. Եւսերիսի նկարագրութեան համառոտութիւնն է հնահետեալը. «Տաճարին աւագ դրան մօտ էր անդաստակը (atrium), անոր գրաւած տեղը կը տանէր եկեղեցոյ ճակատի զուրս: Նոյն տեղը կը գտնուէին նախ բակ մը, յետոյ անոր երկու կողմի սրահները, և ի վերջոյ բակին զուռները: Առէց յետոյ, հրապարակին մէջտեղը (հաւանարար շուկայ ըսի կ'ուզէ), կային զիլաւոր գաները, ուր ներկիլ էր զործաւորներուն իրենց ապրանքները ցուցադրելու, և անցորդները տոիթ կունենային զուռներէն ներս նայիլ ու զարմանալ զաւիթի ու տաճարին չքեզութիւններուն վրայ (Վարք կուտանշիամուի, Անգղ. Թարգմ. էջ 530): Եւսերիսի այս տողերը թէն յստակ չեն, բայց կը յայտնեն թէ Ո. Յարութեան նախադրունքը կ'երկարէին մինչեւ այն ճանապարհը՝ շուշային մօտ, որ կը տանէր Ո. Ստեփանոսի դուռը:

Բ. Հնախօսական. — Նախադրունքի հընախօսական մասը աւելի սրու կերպով կը պարզէ նախադրունքի տարածութիւնը, որ մեզի պիտի առաջնորդէ զանելու մեր Գաղաւոնի վանքին տեղը: Մեր տոջեն ունինք անգղ. փոքրիկ ահարակ մը, 1927ին Երևանագէմ տպագրուած, որմէ պիտի քաղամքը նոյն տեղույն հնախօսական տեղեկութիւնները. Նոյն տետրակին հեղինակ՝ Բ. Antipovի համաձայն, 1844ին, Բրուսական հրապարակ Schulz, Ո. Յարութեան տաճարէն՝ գէտի արեւելք, հինգ հարիւր ոտք

հետի տարածութեան վրայ զանուող աեղը (երբեմն թուսաց հիւրանց, այժմ Մայրապետանց և եկեղեցի շնուռած, ) զըտած է երկու սիւներ, որ ուշագրութիւն զրաւեցին Voguet, Tobler, Robinson, Sepp և Schick հնագէտաներուն, և ասոնք այլ, իրենց կարգին պեղումներ կատարեցին նոյն տեղույն վրայ, զանազան թռւականներու մէջ, բայց աւերակաց ճշգութեան մասին եղարկացութեան մը յանգեցան: 1883ին Երևանագէմ Ռուսաց եկեղեցական Առաքելութեան նախազահ Անտանինոս վարդապետ կը շարունակէ պեղումները և իր հնատագոտութիւնները ու կը հասնի մինչեւ այն ժայռը՝ որուն վրայ հիմնուած էին աւերականներու զանազան մասերը, որ ցոյց կուտային թէ անոնք տարրեր ժամանակներու մէջ հաստատուած էին. Հոյն կը գանուէին երկու սիւներ և կամար մը, սիւներէն մին հիւսիսայինը՝ կորնթական և հարաւայինը՝ բիւզանդական ոճն ունէին, յետոյ, միւս գտնուած յիշատակարաններն էին պարիս պի երկու մասեր, որոնց ծագումը աւելի հին կ'երեւնար, հնախօսներու եղարկացութեան համաձայն, նոյն տեղույն մէջ, երբայսկան քանդուած պարապի մը մուսերուն վրայ կառուցուած է Կոստանդինեան տաճարին նախադրունքը, ուր ըստ նկարագրութեան վազեմի ուխտաւորաց, կը գտնուէր հինաւուրց շուկան. աւերակաց ուզգահայեաց պարապի կտորները Երևանագէմ քաղաքի հին պարապի բեկորներ և Յովուհասոս հրեայ պատմութիւնը կը յիշատակէ նոյն տեղույն պարիսը իր աշտարակներով, ամրութիւններով և զուռներով, ինչպէս նաև անոր դատասահի դրամ սկանե, Քիխտասի 70 թուականին էր որ քաղաքի պաշարման ժամանակ Տիբոս քանդեց այդ պարիսը և ամրութիւնները. Յովուհասոս յիշատակութիւնը Յիսուսի խաչերու 37 տարի վերջն է, և կրնամք համոզուի թէ գտատաստանի դրան սեամ ըսուածը ետայի ճանապարհի ծայրը կը զըտնուէր. մեր Տէրն Յիսուս՝ Խաչը ուսին վրայ կ'անցնէր այդ զուռնեն՝ քիխտասոնէական նախադրունքի արեւելեան մասը — և կը տարուէր Պողոսթա, քաղաքէն զուրս ուր պիտի կատարուէր իր Խաչերութիւնը. ուստի այս զանուող աւերակները անզամ մը եւս կ'ապացուցանեն թէ Գոզգոթան և

Քրիստոնի Ա. Գերեզմաննը իրապէս կը դբառ-  
նուին իրենց խսկական տեղերը՝ այդ տե-  
սակէտով եւս գահուած լիշտառակորաննե-  
րը կը ներկայացնեն մեծ արժէք մը:

Աւելին Յիսուս, երրայական օրինաց  
համաձայն, քաղաքէն զուրո խաչուեցաւ.  
Աւետարանն ալ կը հաստատէ զայդ. ողի  
մօս էր ի յարա անցր և զի՞մ ուր խաչե-  
ցաւն Յիսուս» (Յովի. Ժթ. 20). ո՞ւստի  
որոյ և Յիսուս, զի սրբոցէ իւրով արեւմբն  
զժողովուրդն, արտայու դրան չարչարհանաւ  
(Եր. ԺԴ. 12): Գոլդոնթային և Ս. Գերեզ-  
մանին պարուն զուրո ըլլալուն մէկ ա-  
պացոյցն ալ Բրօֆ. Schickl Խաղաց վան-  
քին մէջ վերջիր զած վաղմէր զերեպմա-  
նի մը զոյութիւնն է. յիշնալ վանքը և.  
Յարութեան տաճարին զրեթէ յարուից է  
և նոր գահուած պարուն մէկ մասն ալ  
կը գտնուի նոյն վանքը երթաւու ճանա-  
պարհին մօս: ՄԵՆք ալ անձամբ տնահնք  
այս աւերակները, պարուփի մասերը, ուշ-  
ները՝ իրենց կորնթական խոյակներով, և  
գաստատանի զրան մէամբ՝ որուն քարա-  
յտակը անցուղարձէն մաշած ու խորա-  
ցած էր. եղրակացնելով այս տողերը, ը-  
սնենք որ Ս. Յարութեան տաճարի մօտիկ  
Խուսաց վերեւ յիշուած Հաստատութեան  
արեւելքը, ճանապարհին վրայ կաթ երբա-  
յական կրկնակ պարիսօքը, բատ Յովսկովո-  
սի, որուն կործանուած աւերակներուն վը-  
րայ էր որ Կոստանդիանոս կայսր շինել  
տուած էր Ս. Յարութեան անման տա-  
ճարին սիւնազարդ և գեղեցիաշէն բացո-  
գեայ նախաղրաւնքը:

Գ. Ա՞յլ կլլ գտնուի Գալուոնի  
Հայոց վանիք.

Անաստաս վրդ. ի խօսքերը բացատրե-  
ցինք պատմական և համաստական տեսա-  
կէտով և համեցանք թէ Ս. Յարութեան  
տաճարին նախայրութիւնը ո՛ր տեղը կը վեր-  
ջանային և ո՛ւր պէտք է խնառել Պազա-  
ռոնի մեր վանքը: Երուսաղէմի պատմէչ  
Աստուածառուր և պիտիուզոս իր ժամանա-  
կացրական Պատմութիւն (ան'ս Ա. Հատ. էջ  
91-92) Անաստասի հայ վանօրէից ցուցա-  
կին մէջ այս վանքին նկատմամբ ծանօ-  
թագրութիւն մը ունի, բայց բառառուն  
առարի առաջաւան այդ տեղագրութիւնը

նոր չէնքերու յաւելումներով փոփոխուած  
ըլլալով չէր կրնար առաջնորդել մեզ Ս.  
Հայուսիմէի և Գայիանէի հայկական վան-  
քին տեղը. իսկ Արևելյաց Մրգարան Տեղեաց  
գործն (էջ 166-67) մէջ բերած յիշատակու-  
թիւնը բոլորովին հարեւանցի է և ոչ մի  
բացատրութիւն չունի նոյն վանքի պատ-  
մական ծագումի մասին, միայն կ'ընդունի  
թէ ան Հայոց Եօթանասուն վանքերէն մին  
է: ՄԵՆք ուղղեցինք անձամբ ճշգել նոյն  
վանքին տեղը, ուստի ընկերակցութեամբ  
Ս. Յարութեան տեսուչ Հոգ. Տ. Յակոբ  
վրդ. Թաշճեանի և Ժառ. Վարժ փ արա-  
րիէնի ուսուցիչ Պ. Վարդան Մաթոսեանի  
հետ այցելեցինք նախայրութիւն աւե-  
րակները որ, ինչպէս վերեւ նկարագրե-  
ցինք, կը գտնուին Ռուսաց չէնքին մէջ,  
յիսոյ մեր ստացած ծանօթութեանց համա-  
ծայն, չէնքի արեւելեան կողմի ճանապար-  
հին վրայ գահուած խանութպաններէն մէկ  
քանին հարցուփորձելով անոնցմէ միոյն  
կողմէն առաջնորդուեցանք, ուստի արեւելք  
մէրծակայ կողմնակի նեզ ճանապարհի մը  
վրայ բացուած զրան մը, որուն բացումով  
մեր առջն պարզուեցաւ քարուկիր մութ  
չէնք մը, չափազանց սեցած և աւրուած  
պատերով և որ հայի կը լուսաւ որուէր ա-  
ռաստագի բացուածքէն, առաջին առթիւ որ  
չէնքէն ներս մտունք, մենք համոզուեցանք  
թէ հայկական եկեղեցիի մը մէջ կը զբա-  
նուինք. վասնզի նոյն չէնքին գմբէմբ' որ  
հիսակործան էր, եկեղեցիին ճիշգ մէջտե-  
ղը կը գտնուէր չորս սիւներու վրայ, ե-  
կեղեցին հոգով լեցուն էր, զրեթէ մինչեւ  
կամարները, այնպէս որ բոլոր հնութիւն-  
ներն ծածկուած էին. միայն հոգին վեր  
կ'երեւէին եկեղեցիին տասներկու կարծրա-  
քար սիւներու խոյակները, զուոը արեւ-  
մտեան կողմը կ'երեւար, վասնզի պատին  
կցուած երկու սիւներուն մէջ նեզ բաց-  
ուածք մը քարով հիւսուած էր. այն գու-  
որ մտնք, կը թուի թէ յիսոյ բաց-  
ուածք էր, մոմի լուսով հազիւ կրցանք այս-  
չափ տեղեկութիւն քազել. չէնքը այդմ  
վազի է և կը վերաբերի խոլամաց. Աստուա-  
ծատուածառուր և պիտիուզոս պատմէ-  
ակացրական Պատմութիւն (ան'ս Ա. Հատ. էջ  
91-92) Անաստասի հայ վանօրէից ցուցա-  
կին մէջ այս վանքին նկատմամբ ծանօ-  
թագրութիւն մը ունի, բայց բառառուն  
առարի առաջաւան այդ տեղագրութիւնը

լաէտատին Երուսաղէմի գրաւումէն յետոց շատ հկեղեցիներ մզկիթի և մէարէսէլ վերածեց, ինչպէս Յովակիմ և Աննայի Հայոց վանքը և ուրիշներ. շատ հկեղեցներ ու վանքը ալ, իբր գարձատրութիւն պարգևեց այն յազմական զօրավարներուն՝ որ իրեն հետ պատերազմի մասնակցած էին (տե՛ս Միռն մեր յօդուածը, 1927, էջ 265). հաւանական է որ Քաղաւոնի վանքն ու նոյն վիճակին հանգիպած է: Եկեղեցին այս չէնքը առաջ խան է եղեր, յետոյ ձիթապառով շի շտեմարան և ի վերջոյ օճառի գործարան. այժմ գրեթէ պարագ: Խոկ չէնքին կից արեւմտեան ճանապարհին վրայ 35-40 տարի առաջ շինուած են վազդի կրապակներ, այնպէս որ եկեղեցին չէնքը՝ ճանապարհի կողմէն աննշմարելի կը մնայ:

**Գ. Ա՞վ Ժինեց Քաղաւոնի վանիք.**

Երուսաղէմի Հայոց հին վանօրայք ընդհանրապէս կը յիշատակուին իրենց հիմնադիրներուն անունով, շատ քիչներ են որ իրենց իսկական անունով կը յիշուին, այդ քիչներէն է Դավաւոնի վանիքը որ կը կրէ թէ հիմնադիրին և թէ վանքին անունը: Գաղաւոնն կամարական անուն մըն է. նոյն նախարարութիւնը ունեցած է Քաղաւոն անուամբ երեք պատմական անձեր.

**Ա. Գաղաւոն, որդի Սպանդարատի, 386ին (Խորենացի Գ. ԿԲ).**

**Բ. Գաղաւոն, որդի Հրահատի, 426ին, (Խորենացի Գ. ԿԵ).**

**Գ. Գաղաւոն, հայր Զաւերակի, Զ զար (Գիր Թղրոց էջ, 74):**

Պատմական պարագաները դիտելով հաւանական չենք զաներ որ Բ և Գ կամարական Քաղաւոնները հիմնարկած ըլլուն յիշատակուած վանքը, վասնդի անոնք հեռոի կը գտնուէին յունական Կայորութեան ասհմաններէն. աւելի շատ հաւանականութիւն ունի Ա. Քաղաւոնը, նախ որ տղայութեան օրերուն քաղաքական պատճառաներով իր մօրը հետ պատասանած է յունական բաժինը, և ձանօթ էր նոյն աշխարհին մէջ: 386էն յետոյ Հայոց թագաւորութեան կիսուած ժամանակ Քաղաւոն Արշակ Գ. թագաւորին հետ մնկնելով պարզական բաժնէն զարձեալ հաստատուեցաւ յունական բաժնին մէջ և հռչակաւոր գարձաւ իր քաջազորութիւններով. երբ Եր-

շակ մեռաւ, Յոյնք իրենց բաժնին հայկական թագաւորութեան վերջ տարով հաւատացին յոյն կոմս մը, և սպարապետութիւնն ալ յանձնեցին Քաղաւոնին, որ այս պարագային տակ հայ նախարարաց հնագումեց պարակական բաժնի Հայոց Խոսրով թագաւորին և մեկնեցաւ անոր ծառայութեան մէջ մանելու համար: Քաղաքական ծանր գէպիրու բերուածվ, Քաղաւոն ըլլութայկապ Խոսրովի տիրուալու համար էր յոյներուն, որ նոյն ժամանակ տիրապետող էին Պաղեստինի. անոր սպարապետութեան պաշտոնը, զիրքը և ազգեցութիւնը պիտի օգնէին Ա. Երկրին մէջ յաւերժացնելու իր նախարարութեան անունը՝ կառուցանելով հոյակապ վանք մը, յանուն Ա. Կուսանց Հըսուփսիմէի և Պայքիանէի: Հայ Պատմութիւնը արձանագրած է բազմաթիւ կամսարական նախարարներու անունները՝ որ վանքիր կամ եկեղեցիներ շինած են, մասնաւորապէս Եկեղեցի մէջ. Մըննի և Թալինի եկեղեցիները, որ մինչև հիմակ կանգուն կը մնան, անոնց ջերմուանդ կրօնասիրութեան արդիւնքն են, Կամսարականք մինչև ութերորդ զար անբաժանելի մնացին Մամիկոնիաններէն, վերջնոց հետ խնամութեամբ ալ զօրանալով մէծ ծառայութիւններ մատուցին Եկեղեցւոյ և Հայրենիքին: Կամսարականք՝ որքան բարեհամրաւ և հայրենանութեան գործերով հաշակուած, նոյնքան կոկալի գէպիրով լեցուն տարեկորութիւն մը ընզած են, զոհ ըլլալով եղրայրական նախանձի և ատելութեան: Անսնք հայրենիքէն զուրս ալ, Արեւմտեան աշխարհի ընծայած են հոյակապ զէմքեր՝ զարդարուած յիշատակելի զօրձերով, անոնք են զարձեալ որ Ա. Երկրին մէջ շինած են Համբարձման կերպն վրայ, Եկեղեցւոց վանիքը, Բաշին և Ա. Լուասուրի վանիքը որոնց տեղերը ատելաւին չենք կրցած ճշգել, մասնաւորապէս կը յիշուի Հանազանց Կամսարական մը՝ որ Երուսաղէմ այցելուծ ու աղատած է այն հայկական վանքերը որք գրաւուած էին յոյներէն:

**ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ**

## ՎՐԹԱՆՀՍ ՔԵՐԹՈՂ

**Անցեալ տարի՝ Վրթանէս Քերթողի  
և Յազագս Պատկերամարտից ու զրաւածքը  
Մինչև 1-2 թիւներուն մէջ հրատարակելու  
առթիւ մատղրութիւն ունենինք հեղինակի  
մասին գրելու, բայց արդիլուեցածք հի-  
ւանդութեան պատճառաւ:**

**Մեր նպատակը մատենագրական ու-  
սումնափրութեան առարկայ ընել չեր վըր-  
թանէսի վիրոյիշեալ դորձը, և ո՞չ ալ իր  
այն քանի մը համաստօս թաւզթերուն<sup>(1)</sup> ուզ-  
գուած առ կիւրիոն կաթողիկոս Վաաց, առ  
Մովսէս եպիսկոպոս Ցուրտաւի, ուս Գիւ-  
րոս եպիսկոպոս (Վաաց), և այն, որոնք զը-  
րական որ և է արժէք չունին, և չեն իսկ  
կրնար արդարացնել ներդոյի մը համբաւը:  
Բայց որովհնամ Դիրֆ Թղրոցով (էջ 93-98)  
մեզի հասած այն գրութիւնը՝ որ պատաս-  
խանի թղթայն Ասրմենայ՝ որ առ Վրթանէս  
վարդապետ զրեաց ։ Խորագրին չնորդիւ,  
մեր Քերթողին զրչէն եւած կը համբաւի,  
և այնուէս ալ ընդունուած է մեր մէջ<sup>(2)</sup>:  
մենք պիտի ջանանք սիստ հասկցողութիւն  
մը մատենանշել, կամ իրերու վիճակին ըս-  
տուգելով, որչափ հնար է, ցայց տալ թէ  
այդ պատասխանին հեղինակը մեր ներդոյը  
կամ և լուսապանք չէ, այլ այն նայ իշխանն է  
— խնդիր չէ թէ ինքը կամ ուրիշ մը իրմ-  
րագրած ըլլայ զայն — որ Արևմտեան Հա-  
յոց Ստրատելատ (Զօրավար) Ասրմենէսի  
կուտայ արժանաւոր զարձուած մը, ո՞չ  
միայն ջատագովելով հակառակորդին իրդ-  
մէ իրրե «Նետին իշտուի» ամրաստա-  
նուած քերթողը, այլ և որոշ կասկածան-  
քի և նթարկելով Զօրավարին քազկեզոնիկ  
թիտքերն ու յաւակնութիւնները :**

(1) Արբանամ կաթողիկոսի և հայ եպիսկոպոս-  
ներու կողմէ Ազուանից խռովին արժանած պա-  
տասխանը՝ որ վրթանէս Քերթողի անունը կը  
կրէ՝ խնդրական կը մնայ մեզի համար (Դիրֆ  
Թղթաց, էջ 196-211):

(2) Հ. Ակիննան իր «կիւրիոն ։ զորձին մէջ  
(էջ 130) ո՞ր և է առարակայ չէ յայտնած այդ մա-  
սին իսկ Հ. Հացունի՝ այդ շփոթութիւնը դար-  
ձանելու յայսով՝ Վրթանէս Քերթողին քոյլիկը  
Քչան որդի Վրթանէս Վարդապետ մըն ալ ինք  
կ'ստեղծէ, առանց պատասխան պարագաները  
նկատի առնելու (Տի՛կ Կաւելու հմայնեն, էջ 396):

Արդ՝ Վրթանէս Քերթողի ու այդ հայ  
իշխանին միջն անձի չփոթութիւն մը ստեղ-  
ծուած է ժամանակին, ինչպէս մենք կը  
կարծենք, եւ հարցը աւելի լուսարանած  
ըլլալու համար՝ քիչ յետոյ աշխարհաբար  
պիսի թարգմանենք այդ երկու թուղթին-  
ոք, երկրորդին կարելող մասը միայն նկա-  
տի ունենալով, և ընթերցողին մասնաւոր  
ուշադրութիւնն հրաւիրելով ինչ ինչ կէտե-  
րու վրայ:

Բայց նախ՝ աւելորդ չենք համարիր  
անցողակի զիտողութիւն մը ընել Վրթա-  
նէսի ներդոյ կոչուելուն վերաբերմամբ: Մեր  
մատենագրական պատմութեան մէջ, որ-  
չափ գիտենք, ներդոյ անուանուած էն մաս-  
նաւորապէս այն Դերացի ներկայացուցիչ-  
ները՝ որոնք իրենց զրական ըմբռնումեն-  
ութիւն ու շարադրութեան ոճովը բաւական  
կը տարբերին Անասիկ-Մերոպիան գա-  
սական զպրոցի աշուկերտութենէն: Մեր  
Վրթանէսը՝ իր և Յազագս Պատկերամար-  
ալից զ գործավը—եթէ ստուդի իրն է այն—  
մեզի չի ներկայանար ծանօթ այն քերթողնե-  
րուն արթւեստական կամ յունարան լեզ-  
ուումը, որոնցմէ մըն էր, զոր օր. իրեն բա-  
րեկամ և զ օրծակից Դրիգօր քերթողը՝ որ  
թուղթ մը զրած է Արբանամ կաթողիկո-  
սին՝ Քերթողէ մը պատսուելիք ոճով (Դիրֆ  
Թղթոց, էջ 153-160)<sup>(1)</sup>: Իսկ Վրթանէսի  
համակները՝ որոնք աւելի տուսակներ են  
(Տի՛կ Կաւելու պետական պատմութեան մէջ,  
և մաս), պարզ են լեզուի տեսակէտում,  
ու միջակին ալ վեր չեն կրնար զնահա-  
տուիլ: Եթէ հարցուի՝ թէ ինչո՞վ ուրեմն  
քերթող էր ան, կամ ինչո՞վ արժանացած  
էր մագիստրոսական այդ տիտղոսին, կը  
պատասխանենք ոս գիտողութեամբ՝ թէ  
Վրթանէս առաջին օրէն Հայոց Հայրապե-  
տանոցին մէջ իր ուսումն առած ըլլալով,  
ըստ վկայութեան Աւխտանէսի, չէր կրնար  
խորապէս ազգուած ըլլալ քերթողներու  
այն անորաբեր զրականութենէն, որ գետ  
պատասխանական ծրագրին մէջ: Բատ այսմ  
բանաւոր կը թուի մեզի՝ թէ ան իրեւ  
հմուտ սուրբ զրոց առած է ներդոյի պատ-  
ուական մակդիրը. զանդի Արբանամ կա-

(1) Ցընթաց յօդուածին՝ յետոյ ապա նշա-  
նակուելիք էներց Դիրֆ Թղթոցի կը վերաբերին:



թաղիկոսի և Սմբատ մարզպանի կողմէ առ կիւրիսն զրուած երկու թուղթերէն առաջ չինին մէջ կ'ըսուի. ակամեցայ ևպիսկոպոսուն արձակել առ սրբութիւն ձեր և զնմուս սուրբ գրոց, եւ երկրորդին մէջ՝ մինոյն պարուղային ակնարկուելով՝ կը գրուի. ակամէաք եպիսկոպոսունս համեղութ նարդ նարդ կ'ըսուի (¹) արձակելո (էջ 165, 109): Սոյն համեմատութեան կարեւորութիւնը շեշտելէ վերջ կ'անցնինք մեր առաջադրած նութիւն:

Է գարտւն սկիզբները՝ Գուինի Հայրապետանոցին գործունեայ անձնուուրութիւններէն մէկն էր Վրթանէս, որ, Մովսէս կաթողիկոսի կինդանութեանը հաւատարմութեամբ ձառայած ըլլալով սուրբ Աթոռին, անոր մանէն յետոյ Տեղապահի պաշտօնը վարեց հոգաւարձութեամբ (Աւխտանէս):

Վրթանէս եկեղեցական է անշուշտ. և թէպէտ վարդապէս կոչումով ալ կը յիշատակուի իրեն ուղղուած թուղթերուն մէջ, բայց շա՛տ հաւանական է որ ևլուալի ըլլալէ առաջ դրան ևպիսկոպոս ձեռնազրուած ըլլայ Մովսէս կաթողիկոսի ձեռքով: Պիտի անդրութանանք յետոյ այս կէտին, մեր թարգմաննելիք նամակներէն երկրորդին մէջ զանուած յայտնի ակնարկութիւններէն օգտականով:

Վրթանէսի ընտաննեկան տոհմն ու զիրքը անձանօթ է մեղի. Աւխտանէս ալ՝ այդ մասին բան մը չգիտնալով Հայոց Շարսաղար Վարդապետին հնու կը շփոթէ զայն (Բ. լդ. լլ.): Սա՛ սուոյգ է սակայն որ աշխանական իշխան մը յիշ ան, այլ կանուխէն եկեղեցին նուիրուած պաշտօնեայ մը. հետեւարար՝ իրաւունք կ'ունենանք կարծելու թէ և Հայոց Շարսաղար ո (զնդապետ?) տիտղոսը կրող անձը՝ որ սՔչեան սրդիս ալ կը կոչուի (երբեմն ալ տերած կութակալ): մեր Տեղապահը չէ բնաւ: Պէտք է ըսել՝ որ այդ աշխարհական իշխանը՝ եղբայրն է Սմբատ մարզպանի և Գիրդ գաշտեարանի, ինչպէս ընդունած է նուև Հ. Ակինեան (²): Աւրեմն եր-

կու անձերու շփոթութիւնը որոշ է ինքնին: — Բայց պիտի առարկուի. Հապա ինչո՞ւ այդ իշխանը և վարդապէս ո կը կոչուի մէկէ աւելի անդամներով. — Այդ օրինակ անուանակոչումները՝ իրքի նոյնիւն աւագունիքներէն առվարական էին մեր մէջ, ինչպէս կ'երեւ Որդեսակ, Եղբայր, Տիրացու, Արքաւագ, Հայրապէտ, Նահապէտ յատակ անուաններէն, որոնց կարգին զարմանալի պիտի չժուի աւելցնել նաև Վարդապետոցը: Եթէ ընդունինք որ Սբարտ Մարզպանի երրորդ եղբայր անուանը Վարդապետոց էր, ըլլալով աշխանական իշխան մը, ինչպէս կը տեսնուի այն Զեռնարկին մէջ՝ զոր Սմբատ պահանջեց հայ եպիսկոպոսներէն և որուն ներքն ստորագրեցն երեւ Եղբայրները (էջ 149-150), նոյնը ընկելով գարձեալ ոի միտրանութիւն Հայոց Աշխարհն « Արբանամ կաթողիկոսի յանձնուած Զեռնարկին տոթիւ (էջ 151), պիտի կրնանք ընդունիւ նուև թէ մինչեւ հիմա համակցուածէն տարրեր իրուղւթեան մը աջն կը գտնուինք, և պէտք կ'ըլլայ յայտարարել թէ Հայոց Շարսաղար Վարդապէտը, Քէկան որդին, ո'չ իսկ Նուռնէն (Sosie) է Վրթանէս տեղապահին: Կը մնայ հարցնել թէ արքեօք Վարդապետ» յատուկ անունը ինքնին պատճուած մը չէ եղած համանունական այդ շփոթութեան. այդ մասին մինք տարակոյս մը չունինք, բայց թէ ե՛ր է սպրդեր այդ սխալ նոյնացումը եւ որուածնուքով, չենք կրնար ճշգրտել. միայն կը փորձուինք՝ բաժին մը հնուի Աւխտանէսի, որ թէն պրապտող՝ բայց ընտառողութենէ զուրկ միտք մընէ, երբեմն ալ ո'չ այնքան հաւատարիմ՝ իր առջեւ ունեցած գաւերագիրներուն բացատրութեանը մէջ: Պահ մը նկատի առնելով հոս՝ Սմբատի պահանջած Զեռնարկը զօր վերեւ յիշեցինք, ո'չ միայն անոր խորագիրն (³) այլ և ընազրական կազմը

(¹) Աւխտանէս ունի հանիգերձ վարդապէտօց (Բ. լդ. լլ.) որ ընազրին բառը չէ:

(²) Կորին, էջ 297, յաւելուածական մասին մէջ, նուև ՀԱ (1910) յնզը, էջ 8ա ժամաթ. 2:

(³) Խորագիրն է ըստ Գիրդ Թզրոցի. « Զեռնարկ Դր խորագիր Սմբատ Վրկան մարզպան զայն եպիսկոպոսն» որք զարձեալ մողովեցան նորին հրառմանը. ի Դումին, կարգի կաթողիկոս Հայոց յետ մահուանն Ամփասի, և զայս ձեռնարկ կանոց» (էջ 149). իսկ բայ Աւխտանէսի, «... յայն եպիսկոպոսն որք պահանջել էին, և նորին հրամանը ի Դումին կարգի կաթողիկոս Հայոց» (Բ. լդ.): Այս նուազ թերագրին է նուև համեմատել Վրթանէսի առ Մովսէս եպիսկոպոս գրած բռութերէն լաւագոյնը (էջ 141—145) Աւխտանէսի

փոփոխուած կը գանենք Ուխտանէսի մօտ, վասնզի մեղի ծանօթ Գիրք Թղրոցավ իրբն մեկ կըու ներկայացուած Զեռնարկը՝ զոր երկու կողմին ալ ստորագրած են՝ պատմիչը երկու մասերով մէջ կը բիրէ, երկրորդին համար նոր վերնագիր մը աւելցնելով իր կողմէ. «Ձեռնարկ Սմբատայ՝ զոր ևս եպիսկոպոսացն, զորոց անուանն զիրապոյն զրեցաց հանդիք Վրբանիսի և այլովի միաբանելով»<sup>(1)</sup> մինչդեռ ամրող բնուազրին մէջ ո՞ր և է յիշատակութիւն չիկայ Վրթոնէնի և իրեն հետ միաբանողներու մասին, Այս ներմատձիկ տաղերը կը մատնեն ինքնին՝ թէ Հայոց Շաբատագոր վարդապետը (սր Եղարայրն է Սմբատ մարզպանի) նոյնացուած է Վրթանէս Վարդապետին հնաւ։ Ըստ հայեց նաեւ, թէ Սորմենէսի զրած թուղթին հասցէն ալ անիմաստ ընդմիջարկութերէ ինանպարուած կ'երեւ, ուր պահապարեց տերանց նուիրակի՝ Վարդապետի Քչկան որոշոյ Խորագրին տեղ մեղի կը հրամացուի և փառաւորելոց տերանց Վրբանիսի տերանց նուիրակի և Վարդապետի Քչկան որոշոյ շփոթ վերնազիրը<sup>(2)</sup>։ Եւ արդարե թուղթն ուղաւած է Քչկան որդի իշխանին միայն, վասնզի Սորմենէսի իրբն երրորդ անձի մը կը խօսի անոր մէջ ինքրոջ կամ Տեղապահ Վրթանէսի մասին։ Կ ո՞յն խորժուած որհամարն անք մը կը կրօնական թուղթին մէջ (էջ 146-148) ուր մատնաւոր կանոններ զրուեցան, Վրթանէսի անուն կամ Ներկայութիւն չիշուուր բնաւ։ թերեւս այն պատճառաւ որ ժողովն էր եկեղեցին բարձրագոյն հեղինակութիւնը, և Տեղապահը՝ իր լոկ աւանդապահը Ա. Գրիգորի Ամուսին անհատապէս չէր կրնար կատարել աղողեցիկ զիր մը<sup>(3)</sup>։ Ժողովական այդ հեղինակութիւնը համազօր դրէք նաեւ հայ իշխաններու զերակայութիւնը Տեղապահութեան այդ ըրջանին, և զարմանալի պիտի շթուի շատ անդամներով Վրթանէսի բրոնած վերապահ զիրքը։ Ան առ կիւրիսն զրած թուղթին մէջ կ'ըսէ. անթէ է ինչ երկրայութիւն ի միսս ձեր և կոմմիք զփորձ առնուու յազագս այդորիկ, գրեցի առ միարան փառաւոնայ իշխանն աշ-

մօտ գտնուածին հնաւ, ուր զիշառաւած եւ քանի մը կատր ալ եղած է այս (Բ. իշ.)։ Զանց կ'ընենք ուրիշ զիրնազրական բնդ միջաբեռն ներ, զոր օր ւու է այս Պատմէնց (Բ. իշ. Հման, ժր) սի թագաւորութեան Մօրման (էջ 15)։ Հման, այս պատմէն ի բարաւորքան Մօրման (Բ. լ), ինչոր ժամանակաշրջական մեծ պայման է, քանի որ Աբրահամէ կաթողիկոսացումէն 4—5 տարիներ առաջ Մօրիկ հայրը մեռած էր արդէն (Ց(2)). և շնոր կարձեր որ թուղթին խմբազրութեան օրն այդ սիալը գործուած ըլլուր:

(1) Աւխտանէս իր ձեռած «Գիրք Թղթոց շին փառանցած արդեօք», կը մեկնարանէ այդ կեցակարձ յաւելուածը սա տաղերով, չեկայտ ի ժողով եղիսկոպոսացն... վրթանէս այս վարդապետն Հայոց Շաբատագոր այլօտ նաևնէրձ, և միաւորեալ զրաֆի Զեռնարկին՝ հաստատաց զիրին կողմանն անգամանն (Բ. լ)։ — Զեռն վարոնիր յայտարարելու թէ յաւելուած եւ բացարար միւն տարբեր աղբիւրներէ չեն:

(2) Փառաւուելոց տեսանց յոզհակին՝ երկու անձերու համար հասկցուած և բառ այնմ վրթանէսի անուամբ պարտկուած ըլլալը՝ որոշ է մեղի համար:

բաստանութիւններով... Մտադիր կ'ընենք ընթերցողը՝ որ թուղթին պատասխանողն այնիկ անձ է միայն, Քչկան որդիւթիւնանը, և ան ալ իր կարգին՝ երրորդ գէմքով է որ կը խօսի ի պաշտպանութիւն Տեղապահին, մինչդեռ թուղթին հասցէն է Պատասխանի թղթայն Արմենայ որ առ (Վրբանիս) Վարդապետ զրեաց (էջ 93)(1)։ Բայց շամակ պիտի կրնան առարկել այդ յուղում նալից և հրատապ հարցին շուրջ կարելի է որ Տեղապահն իր հեղինակութիւնը ցոյց տուած չըլլայ բանիւ կամ զրով։ Կը պատասխանն թէ ճիշդ այդ պէտքին զոհացում տալու համար է որ ժամանակին յիշերուած են խորագիրներու այդ յաւելուածները՝ զրո մատնանշեցինք Երկու հակառակորդ հայ իշխաններու միջն տեղի ունեցած վիճարոնական թուղթերէն ընթերցաղը պիտի կրնայ գուշակել թէ ինչ է Տեղապահին բանած զիրքը այդ պարագային։ Պատմակի, սակայն, լուսաբանելու համար այդ կէտը՝ անօգուտ չըլլար անցողակի յիշն որ Մտուինի մանէն յիտոյ գումարուած եղիսկոպոսական ժողովին մէջ (էջ 146-148) ուր մատնաւոր կանոններ զրուեցան, Վրթանէսի անուն կամ Ներկայութիւն չիշուուր բնաւ։ թերեւս այն պատճառաւ որ ժողովն էր եկեղեցին բարձրագոյն հեղինակութիւնը, և Տեղապահը՝ իր լոկ աւանդապահը Ա. Գրիգորի Ամուսին անհատապէս չէր կրնար կատարել աղողեցիկ զիր մը<sup>(2)</sup>։ Ժողովական անդամներով դրէք նաեւ հայ իշխաններու զերակայութիւնը Տեղապահութեան այդ ըրջանին, և զարմանալի պիտի շթուի շատ անդամներով Վրթանէսի բրոնած վերապահ զիրքը։ Ան առ կիւրիսն զրած թուղթին մէջ կ'ըսէ. անթէ է ինչ երկրայութիւն ի միսս ձեր և կոմմիք զփորձ առնուու յազագս այդորիկ, գրեցած պայտքարի մը մէջ,

(2) Զիմերէ է Վրբանիս անունը, որ ուղղակի զիր մը չունի այդ թզմակցութեան մէջ։ Թերեւ զրափական կեղծիք մը համարուի ինքզինքը բացակայութիւն է իւսկ անձին վրայ խօսիլը։ Բայց այլանց ակրեւթեան մըն է այդ, զէմ առ զէմ մըրգաւած պայտքարի մը մէջ,

(3) Համեմատէ՛ ինչ որ կ'ըսէր խօզ ի բացակայութեան ներսէսի, «Բայց ևս եկեղապահ եմ... և չունիմ իշխանութիւն զործել ինչ» (Փառաւու Դ. ժԲ)։

խարհիս մերոյ՝ որ զամբ այդր . . . (Էջ 139). Միւնոյն կերպով կ'արտայայտուի նաև Վրաց Պետրոս հպիտկոպոսին ուղղած թուղթին մէջ, «Եթէ ի ձեռն գրելոցդ հակառակութիւնդ չըտանայ, զրեցիք առ փառաւորեալ իշխանիս աշխարհիս մերոյ՝ որ զնեզ այդր արձակեն», ևայլն. (Էջ 137)<sup>(1)</sup>:

Մեր այս ցուցումներուն համոմայն, ուրոնք կը յուսանք թէ անհիմն չեն նկատուիր, մինք կը ճանչնանք Վրթանէս վարդապետը ներոյ և ևղաղակն մակդիրներով միայն, ինչպէս կը հաւաստեն կիրթին կաթողիկոսէն, Յուրաւա քաղաքի Մովսէս հպիտկոպոսէն և ուրիշներէ իրեն զրկուած նամակներու խորագիրները: Չենք կրնար ուրեմն նոյնացնել զինքը Հայոց Շարսադար Վարդապետին հետ, և ոչ իսկ միտքէ կ'անցընենք՝ թէ իշխան մը ըլլալով՝ ան եղած ըլլայ միհնոյն ատեն ևպիսկոպոս մը<sup>(2)</sup>:

Իրերու քննական ստուգութիւնը աշքի առջև գնելու համար ներտուի մեզ՝ ընթերցողին ուշադրութեանը յանձնել քանի մը վաւերագիրներու խորագիրները, ըստ Գիրցիքրոցի, թէպէտեւ մասսամբ կրկնուած պիտի ըլլանք ինչ որ ըսինք յարդ. կ'արժէ սակայն երեւ իշխան ևղայրներու ինքնութիւնը ճանչնալ.

1. (Թուղթ) առ Կիւրինն Վրաց կարողիկոս:

... Ի Սմբատայ Գուրկան Մարզպանէ և տերանց զինուորէ, ի Գիրցայ Դաշտկարանէ, և ի Վարդապետի Հայոց Շարսադարի և յայլ ազաս որերոյ (Էջ 168):

2. Պատասխանի (Կիւրիննի):

ՕՓառաւորելոյ տեառն Սմբատայ Գուրեկան Մարզպանի և տերանց զինուորի, Գիրցայ Դաշտկարանի և Վարդապետի Հայոց Շարսադարի և յայլ ազաս որերոյ Հայոց աշխարհի (Էջ 170):

3. Զեռնարկ զոր ետուն Արքանանու Հայոց կարողիկոսի:

... Իշխանաց մերոց տեառն Սմբատայ Վրկան Մարզպանի և տերանց զինուորի, Գիրցայ Դաշտկարանի և Վարդապետի Հայոց

յոց Շարսադարի և այլ իշխանաց եւ աշխարհականաց (Էջ 151):

4. Զեռնարկ զոր իմայրեաց Ամրատ Մարզպանի:

... Տեառն Սմբատայ Վրկան Մարզպանի և տերանց զինուորի և Տեառն Գիրցայ Դաշտկարանի և Վարդապետի Հայոց Շարսադարի ... (նոյն Զեռնարկին մէջ) Նոյնովէս և նո Ամրատ Վրկան Մարզպան և տերանց զինուոր, և Գիրցայ Դաշտկարանի և Վարդապետ Հայոց Շարսադար նզովեմք զնզովեալոն ի ձէնջ (այսինքն ևպիսկոպոսներին)... Ամրատ Վրկան Մարզպան և տերանց զինուոր իւր կորացօք հանդեռ ... (Էջ 149-150):

5. Ի Սահմանական կորուսնալ ծառայէ բուզր (զղջման):

... Տեառն Գիրցայ Դաշտկարանի, Տեառն Սարգսի և Տեառն Վարդպետի ... Վաւերական մատանի ... Գիրցայ Դաշտկարանի և Սարգսի Զօրականնեան և Վարդպանի Քչիան ի վերայ եզին (108-109):

\*

Այժմ աշխարհարար թարգմանութեամբ կուտանք Արմենէսի նամակը, և անոր ի պատասխան Հայոց Շարսադար Վարդպանի կողմէ գրուած թուղթին այն մասները՝ որոնք լուսարանութեան կը կարուին<sup>(1)</sup>: Միանքամ ընդ միշտ զիտել տառվ՝ որ երկու կողմերու խմբազրած այդ թուղթերը կրնան եկեղեցական զրչի արգիւնք ըլլալ ըստ ամենայն հաւանականութեան, կը փութանք յայտնել թէ մեր տեսակետէն զուրու կը մնայ այդ պարագան:

Ահա ինչ որ կը զրէ Արմենէս՝ Արեւմբան Հայոց Սարատելատը կամ Զօրավարը:

«Ենք շատ անգամներ երես առ երես խօսելով և հեռուէն ալ զրելով ձեր իմաստութեան<sup>(2)</sup>, կը յուսայինք զանել ձեր մէջ սուրբ աւագանին շնորհիւ ժառանգակից ու հարազատ եղբայրներ, զաւակներն»:

(1) Հ. Ակինեան թէն իր սկիւրիննի մէջ (Էջ 130-137) այդ երկու թուղթերուն աշխարհարար թարգմանութիւնը զրած է՝ հետեւելով Հ. Գառթընէնի, բայց կարեսը կէտեր մութ մնացած են, Պրէանէսի և Շարսադարի նոյնացումնի յառաջագունէ ընդունուած ըլլալուն հետեւանքով:

(2) Երկու կողմերէն ալ՝ ուրիշ որ և է զրուած չունինք այսօր, բացի այս թուղթերէն:

(1) Տեղապահնին նոյն վերապահութիւնը կը բարեաց բան զիտին (առաջ լամ զիտին) գարդացուիլ Յուրաւակի հայախօս մազգութեանը դրուած Երբարեկանին վերջին տողերուն մէջ ալ (Էջ 131):

(2) Շարսադարի յետագայ նամակներէն պիտի կրնանք հասկնալ, թէ Վրթանէս ևպիսկոպոս ալ է, ինչպէս ենթազբեցինք կանխաւ:

ԸՄՊՈՒՎՈՎ Ս. Գրիգորի սորվեցուցած հաւատքին: Բայց զուշ իրբն օտար վարուեցաք մեղի հետ, և հիմա զրած պատասխաննիդ առաջնոներուն պէս լնցուն են խարդախ միտքերով և խարէական պատճառանքներով:

Եթէ սուռզիւ, ինչպէս գրեցիք, որ եւ կիշխանուրիմ չուներ մեր նկազացին Տօղապահը, առանց իրեն արոռալիցներուն, մեղի բան մը ըսկու կամ մեզու բան մը ըսկու<sup>(1)</sup>. [Ինչո՞ւ] այդ ներքոյ կոչածնիդ, որ ձեր հաւատքին նոր կարապիտն է ու զառաջնմթացը նեսին, աւերակ Դուրինի մէջ նըստեր, տիժմար ու մտամոլար մարգներէ ըլրջապատռած ու ննափառութեամբ զարդարուած, [ինքզինքը իւլ ցուցադրէ [Ըսելով]] սիկ իւլ վարդապետութիւնու, ու միաժամանակ կը յայտարարէ թէ պէտք ունի համախոհ միաբանութեան կամ երկու կոշմերուն ժողովական զիրիքովը հաստատուած հաւանութեան. [Ինչո՞ւ] յանկարծակի, որպէս թէ անկարեսը բան մը եղած ըլլար, սուրբ հայրերու կանցնած մեզանները կը կործանէ, և վերստին միրտել կուտայ [մերինները]<sup>(2)</sup> որպէս թէ պիղծ ու անօրէն մարդկեր ըլլային, ու կը բննադատէ անմիշ քահանանները որ զիր տան մեր բարեկալչութեան (քաղկեդոնականներու) հետ չհազորդակցիլու համար: Մենք զատ զատ իմացանք ատոնցմէ՝ ձեր ըստածներին ալ զինուորական իշխաններու մասին, իրը այն թէ այդ բաններուն մէջ անոնց կամքն է որ կը զործազրուի: Բայց ատիկա պատճառանք մըն է անչուշտ, որպէսզի յետոյ ցսուի մեզզի [նկեղեցականներու կողմէ]: Դրկեցէք ձեր ուզած մարդերը որ զան տեսնեն թէ տեղն է մեր հայրերուն հաւատքը:

Եթէ Դիսուկորսի կամ Աղեքսանողրացի Տիմոթէոսին հաւատքն է այն, որոնք հոգեկիր հայրերու ուղղափառութեան դէմ յանդզնեցան խօսիլ, և արտաքսուելով սուրբ նկեղեցին՝ անջինջ նզովքի մտանցին իրենց յիշատակը, այդ ամէնը լաւ

(1) Այս խօսքերը ցոյց կուտան որ Տեղապահը ո՞չ բան մը զրած է Յունահայ կոզմին և ո՞չ ալ ո՞ր և է զիր ընդունած նոյն կոզմէն. հետեւարար ներկայ նամակին հասցէն վարդապետ իշխանին անունին է և ո՞չ Տեղապահին. — Արուակիցներ իրառու ալ եպիսկոպոսներու կ'ակնարկու ապահովաբար:

գիտենք, եւ մեր հաւատքին կապարճին մէջ ատոնք սոււտ՝ օտար ու անգործ նետեր են լոկ: Եթէ ունիք բան մը՝ որ մեր չզիտցածն է կամ չէ հասած մեղի, զրկեցէք. իսկ եթէ հոգեխառն ժողովին [Նիկոլոյ] զարդն հանդիսացող Ս. Աթանասի, մէծին Բարոսիդի, չորս Գրիգորներուն եւ Տէր Յովհաննէսի [Ասկերերան] ու անհնց նմաններուն զրոյ թիւնները կ'ակնարկէք, մէնք մեր սրտին մէջ ունիք զանոնք, ու կարօտ չնքք Ալորասանիկ կամ Աթրապատիկ կոնսոնագրութեան ու վարդապետութեան . . . :

Կ'ուզինք նաև որ գիտնաք, եղայրներ, թէ ձեր թիւթե ու չնչին կարծած բանը խիստ ծանր նկաւ մեր նուաստութեան, ուստի և շատ մը լալէ ու ոզրալէ վերջ՝ հարկ նկատ որ մեր բարեկալչուն ու խողազանը տէրիքուն ալ խմաց տանք եղելու թիւնը<sup>(3)</sup>: Ալ որ և է մէկը թող չկարծէ՝ իր սովորութեան համեմատ՝ կեղծաւորութեամբ ու նենգութեամբ մանել սիրոյ նեղ գուռնէն, թըշնամութեամբ բանալու համար լայն զուռը. պէտք է որ այնպիսինները սաստիկ խղճահարուին, և աչքի առջեն ունենան Աստուծոյ անաշաւ գատառոստնն՝ իրաւունքն ու վրբէժնորսթիւնը, թէ՛ հոս և թէ հանգերձեալին մէջ . . . Ուստի կ'աղացնեն այս անզամ ալ, որ, եթէ կը հանիք, պատուէր տաք եւպիսկոպոսներուն և երեկի քահանաներուն՝ որոնց զիտութեանը կրնաք վստուիլ, և յայտնեցէք մեզի ժողովի զումարման տեղն ու ճիշդ ժամանակը: Մենք ալ կը խնդրենք մեր Ալանչորոգէն<sup>(4)</sup>՝ միաբանութեամբ ներկայ գանունիլ [ժողովին]: Յոյս ունինք որ՝ Տիրոջ չնորհիւ՝ այս տիժուր համբաւն ու սնոստի երկպատակութիւնը վերջ կը զտնէ, երբ իրարու մօտ գանք և աւետարանական խօսքին համաձայն՝ ըլլանք սմի հօտ և մի թոյիւ:

(1) Դիսուի մէջ պատճանածները կայսեր տեղեկագրելէ յետոյ, իրենց զիտցածին համաձայն, զժուար է զանազանել թէ մեր քաղկեդոնականները կեղծի<sup>(5)</sup> կ'ընէին արգեօք թէ սովորածարումը ինդրելով ազատողական ձեր տակ, ինչոքս կը կարդանք քիչ յետոյ:

(2) Բագարանցի Յոհաննէն՝ որ կաթողիկոսն էր Յունահայց, իրեն նակառակարու Մովսէս կամ թողիկոսի:

Սորմենակի բուդրին կը պատասխանի Քըշ-  
կուն որդի Վարդապէս իշխանի:

«Թիտենք թէ կերպ կերպ ու պէս պէս  
օրինակներով յայտաբարեցիք՝ համախո-  
չութեամբ միաբանիլ մեզի հետ այն հա-  
ստաքին մէջ՝ որպէս Քրիստոսի կրանքի նա-  
հատակն ու մեր հայրը Քրիստոփոս մշաքն-  
ջնաւորապէս պայծառացուց Հայաստան  
աշխարհը։ Հաւատարով թէ անկեղծ է ը-  
սածնիդ, չատ անգամ թախանձեցինք մեր  
արասկր և այսկոպուր<sup>(\*)</sup>։ Փորձ մը ընել արդ  
մասին, իսկ ան հասկցուց մեզի՝ թէ օրինի  
չիր առանց միաբանական մողովի նինի այդ  
բանը։ Մինչդեռ դուք այսպաներով ու անձ-  
նական թշնամանքներ տեղալով [անոր վը-  
րայ]։ Կը պատասխանէք, եթի իշխանութիւն  
չունիր իրօս, ինչո՞ւ ուղղափառներ հաստա-  
ռուծ մաղմները կրծանն և վիշտին մկրտու-  
րիններ ընել են։ Մենք մեր տուած տե-  
ղեկութիւններով վերահսու եղանք՝ թէ  
ձեր ըսածքն պէս չէ, այլ ինչ որ կանո-  
նական է եւ իրաւացի՝ այն է իր ըսածք։  
Դուք ըստ որում անարդանքներով ուզեցիք  
յաղթել անձնատիւ, գերազանց յաղթու-  
թիւն համարեցիք ստնակոխ ընել մեր մեր-  
րոյլ, նեռին կրապէս կոչելով զայն, և ամ-  
բոստանելով թէ Դուքնի այրած ու աւերած  
եկեղեցին մէջ նստեր՝ նորածեռութիւններ  
կը վարդապետէ։ — Նեռին հիւրընկալ՝ ա-  
ռաջնորդ ու կարապետ ա'յն մարդուն հա-  
մար պէտք է ըսկէ<sup>(‡)</sup>, որ ազգի մը [կըսնա-  
կան] ապատամբութեան պատճառ ըլլալով  
այրեր ու կիներ իրարմէ զատեց ու փարա-  
տեց, որոնցմէ չատեր իրենց թափառա-  
կան կեանքը օտար հողի վրայ վերջացու-  
ցին, թաղումի անգամ չարժանանալով.  
[այո՛,] ա'յն մարդուն որ իր բնիկ և ուղ-  
զափառ վարդապետներու զատակարդ էն  
խոյս տուաւ, տուանց հալածանքի վախ-

չող ամբարիչտի մը նման, և ինքզինքը  
զրկեց անսնց ամբրիծ բարեհամբաւ ու կե-  
նաբար հաւատաքէն<sup>(†)</sup>։

Պէտք է խռատովանիլ ուրեմն՝ որ զո՞ւք,  
ինքզինքնիդ ժառանգակից հոչակելով սուրբ  
Գրիգորի հաւատաքին, զոր բերանով ալ  
կ'օրհնէք, զո՞ւք տուիք մենր (Ս. Գրիգո-  
րի հաւատաքին) այրումի ու աւերումի այդ  
ընծան։ Թողունք ուրիշ բաները։

Գալով վանքերու երեցներուն և քահա-  
նաներուն՝ սրոնք Քադիկեղոնի անօրէն ժո-  
ղովը նզովեցին իրենց ստորագրութեամբը,  
ամենուն յայտնի է որ՝ տանց ո՞ր և է ըս-  
տիպումի ըրբին զայն, վասնզի ընել չու-  
զողները հօս իրենց տեղը մնացած են, ու  
չին խոշտանգութիւր, մինչդեռ ձեզմէ ձմկն  
ժամանակ հալածուողներէն շատերը վիր-  
քեր ընդունեցին ու զես կը մորմորին։ Եւ  
որովհետեւ վատահ էինք եկեղեցական հայ-  
րերուն ու մեր ճշմարիտ վարդապետներուն  
հաւատաքի սահմանին, ո'չ ակամայ՝ այլ ե-  
րանելի և այսկոպուրին<sup>(‡)</sup>։ Եւ որիշներու կամքա-  
վը ժողովին կը կանչէինք ձեզի, որպէսզի մեջ  
պարծանքը տեսնուի ու խաղաղութեան  
պառուզը վայերուի . . . Բայց զարմանալի եւ  
ապշեցուցիչ պարտազան ո'չ որ՝ զո՞ւք տուանչ  
երգումներով կը հասաւատէիք՝ ո'չ աւելի

(\*) Հակառակարս կաթողիկոսին կ'ակնարկուի։

(‡) Հ. Ակինեան կը ձանօթազրէ (Սիւրբոն, էջ 131). «Դուռարին է լուծել թէ ո'չ է ակնարկուած  
եպիսկոպոս» ։ Նաւո զիւրին է ։ խօսքին կար-  
գէն ինքնին կը հասկցուի թէ տեղապահ վրթա-  
նէան է ան, որ եպիսկոպոս ալ էր, ինչպէս կը տես-  
նուի իրեն որուած ուրասէ մակդիրէն՝ ուրիշ  
համակի մը վիրնարգութեան մէջ (էջ 140), մակ-  
դուգի մը՝ որ յատակ էր եպիսկոպոսներու, կաթո-  
ղիկոններու, (Տմման, էջ 161, 163, 164, 166, 168,  
176, 185 հային)։

(†) Տպագրին պատրաստելու իմաստ չունի.  
կը կարդանական կամքան ալ եկեղենից կը կոչ-  
ուին, ինչպէս որ ծուրտաւի Մամկս եպիսկոպո-  
սը՝ իր առ վրթանէս ակնապահ զրած թուզին  
մէջ չուրհակալութիւն յարանելով Արագածոտնան  
Ս. Յովին։ Մկրտչ Վանքի մեծաւոր Բարիլասի կող-  
մէ զաման հիւրբանկալութեան մասին՝ կը գրէ. «Ո՞-  
կալիկալ (եղէ) ես ի մեռն եւանելու տեսան Բարիլա-  
սայ վախից երիցու, զայդ ի մանկանէ յւէք» (էջ 111)։ Բարիլաս ոզդէ էր, ու տարիներ անցնելէ վերջ  
ալ ներկայ զանուեցաւ Արահամ կաթողիկոսի  
գումարած ժողովին մէջ (էջ 151)։ Հմման, նաև՝  
Վարք և Ա. Ա. Հա. էջ 50, Բ. Հա. էջ 174, հաջնաւ)։

և ո՞չ պակաս բան մը ուշենաւ Հայաստան աշխարհի ընդունած հաւատքի դրութենէն, և, մեր Եկեղեցին առաջնարդներուն հապանդելով, յանձն շիք առներ Քաղկեդոնի ժողովին բանի պահանջած կանոնները, իսկ հիմա, ինչպէս կ'երեւի ձեր զրածներէն, հակառակը կը պնդէք: Վասնզի մեր պատուական հայրերուն ու հզեկեր վարդապետներուն կողմէ ուղղափառ համիներու և մարտիրոսներու կորպը պատուած Դիսուկորոսն ու Աղեքառանդրացի Տիմոֆեյով անջնջ նզովքի արծանի կը համարիք, ուստի ու մոլորեցուցչ կոչելով զանանք, եւ թիւր չարապաշտ ու հերձուածող քաղկեդոնիները բարեփառ կը յարջորջէք, և միաւորութեան տեղ՝ մեզ կը ցացաղրէք անոնց...<sup>(1)</sup>: Հիմա կը հասկնաենք որ՝ ուրիշ ինչ որ ունինք աւելի կարեւոր կամ ու ելի օգտակար, արժէք չունի ձեզի համար: Եւ ինչո՞ւ փաստաբանուկան պարձանք մէջ կը բերէք առաջին զանանքին քարդանք մէջ խոսիր<sup>(2)</sup> այն վճիռ ու անթերի ժողովներու մասին՝ որոնք ի պատիւ ամենասուրբ երրորդութեան զումարու ցանան: Եթէ իրօք մեծարէք անոնց լինկատար հաւատքն որոնց անունով կը մատի, Քաղկեդոնի նորածիւութիւններով կարկատն չիք գներ անոր լայդ հաւատքին, և նմանելով Եփիսոսի աստաւածընկալ հայրերուն, այսինքն՝ մի որդի գաւանելով, բարեպաշտ հայրերու հաւատքին հատեւած կ'ըլլայիք. մինչդեռ անոնց հակառակ ըլլալիդ բարյար կը մատութիւն ու անտառների գալով ձեր նուաստութեան:

Կարգն եկաւ խօսելու ձեր այն ճարտարանութեան մասին՝ որ չափէն աւելի ծաղրակից է, երբ կ'ըսէք թէ կարօտ չեք նորասանիկ ու Ասրպատիճ կանոններու և վարդապետութեան. սակայն ըստած-

(1) Կը թուի թէ բառ կամ տող կը պակսի հաս, բայց կ'ուղուի, անոնց սպանալիք կամ զերապնութիւնը:

(2) Մենք կ'աւելցնենք այդ բառերը ընազրին զրայ՝ որ թերի է ըստ իմաստին, ի գէոյ է հասկնալ այսուի, ինչո՞ւ Հայրերուն անունները կուտաք, բայց զանց կ'ընէք երեւ ժողովները յիշել: — Անմիջապէս յաջորդազ զի թէ հառեցելույթ յիշելով և կարգալով զի իրէ ճանեցելոց, ըստ այն թարգմանեցինք, նաև հասեհալ նախազառաւթեան մէջ զբաղբական զրիպակով մուտ զտած ոչն ալ չնչելով:

նիդ ամբո՛զջ սոււտ է, եւ ո՞չ թէ մասամբ միայն: Վասնզի նորասանիկը, երբ առառան ելլէ՝ կը լուացուի, և կը կարծէ թէ բոլոր գործած ազտեղութիւնները մաքրոծ կ'ըլլայ: Պուք ալ բոզանոց երթարէ վերջ՝ բաղնիքի մէջ կը լոզնաք, ու անոնց պէս մաքրուած կը կարծէք ինքզինքնիդ: ուսումի և անխափի կը մօտենաք տէրունական մարմինն, ինչ որ դատապարտուած է առաւածայինն պատզամով: Իսկ Ասրպատիճները, որովհետեւ չեն զիտեր՝ թէ տարակոյսը խախտումն է հաւատքին, բազմաստուծութեան մէջ կը տարուրերին փոփոխամտութեամբ, ինչ որ ձեզի համար ալ կրնայ ըսուիլ ճշմարտութեամբ, ու արցունացով: Գասնզի ո՞չ միայն չէք դազրիր պըզտոր ալիկոծութեամբ չփոթուելէ, այլ և հաւատքի նոր սահմաններ չինելով չէք զոհանոր: Սպասուին ստութիւն և մէծ անզուլութիւն է նորասանիկներն ու Ասրպատիճները բամբանէլ, քանի որ չէք կրնար ուրանալ թէ այս այսուպէս է... Ոչ նուազ զարմանք պիտի պատճառէ ձեզի մէր տալիք պատասխանն ալ ի մասին ձեր այն խօսքին՝ թէ մեր թեթեն նկատած բանը ծանր ու անտառների գալով ձեր նուաստութեան, լարով ու ողբազով փութացիք էք տեղիկութիւն տալ թագաւորներուն: Արդ՝ բան մը այն ատեն ծանր կը թուի: Երբ մարգ իրաւունք ունենայ: բայց մէկուկ թթուու իր անձին ողբը, որ ամենէն սաստիկն է, և ուրիշներուն վրայ լալ վերջին ծայր անմտութիւն է: Պէտք է որ դուք ձեր աշխատրն ողբաք թախծալից ու անմիջիթար սուզով: Վասնզի անթիւ աղանդներու տարբերութիւններով ճեղքըլլաւած ու աղմկուած ըլլալով՝ ո՞չ միարանելու և ո՞չ ալ զիջանելու<sup>(1)</sup> միտքն ունիք: Արդ՝ եթէ մէկը չի գիտեր կամ չի կրնար իր տան վերակացութիւնն ընել, ինչպէս իրմէ աւելի մնձերուն կը համարձակի հըրապարակաւ հրամաններ տալ ճոռումարաններով: չէ՞ մի որ ամենէն կը խայտառակուի, ու նեղ զուսի տեղ թշնամնքի լայն գուռը կը բանայ...»:

Զուգելով աւելի երկարել, և զանց ընելով սոյն թուղթին վարդապետուկան մասը՝

(1) Տղագրին « Յանուար ։ Ե կ'առաջարկենք կարգաւ ցածնոււ: »:

որ մեր նիւթէն զուրս կը մեայ արդէն, բակա տիտղոսները կրող հայ իշխաննեն, որ  
անգամ մըն ալ կը կրկնենք մեր կարծիքը՝  
թէ վրթանէս Քերովը, Տեղաբանը բոլորու-  
զին տարբեր անձ է «Հայոց Շարսաղար»,  
«Քչկան որդի», երբեմն ալ «աերանց նուի»  
եղբայրն է Մարտա Մարգարանի, և «Վար-  
դապետ» յատակ անունով պէտք է ճանչ-  
նալ զինքը մեր պատմութեան մէջ,  
Ե. Ե. Դ.

## ՍԱՆԴԱԿՈՒՆԻՒԹԻՒ ՃԱՐԵՐՈՒՆ ՄԵԿ ՆՈՐ ԶԵՌԱԳԻՐԸ

(Ծառ. ԱԽԱՌ, Թիւ 8-9, 211 էջ)

### Տպագիրը

### Չեռագիրը

#### ԱՅ Ճառ

#### ԺԳ Ճառ

- |           |  |   |
|-----------|--|---|
| Էջ 156 ա. | 3-4 բազում կերպարանք են պատու-<br>հասից սպառնալեաց Աստուծոյ<br>դոր յօգուտ և ի գթութիւն մեզ<br>մտակարարէ.                     | բազում պատուհասոք և սպառնալիք<br>են յԱստուծոյ զոր յօգուտ և ի գդու-<br>շութիւն մեզ մտառացանէ   |
| » — »     | 7-8 և յանցանք ինչ յանցանիցեմք  | և յանցանո մեզաց ինչ զործիցեմք   |
| » — »     | 18-19 Ապօ եթէ զայս եւս արհամարհի-<br>ցեմք, և ոչ փութանայցեմք   | Ապօ եթէ յաճախիցեմք ի մեզան<br>և ոչ փութայցեմք   |
| » — »     | 25 հաշտեցուցանել զնա ի ձեռն խրա-<br>տոյ գաւաղանին  | հաշտեցուցանել զնատուած . ի ձեռն<br>խրատոյ գաւաղանին զդասցուք<br>ի չարիսն դուռվիցիմք...  |
| » 157 »   | 7 ի չարիսն յուրվիցիմք...   | բանայ սաստիկ յոլովութեամբ չա-<br>րտաք յապականութիւն   |
| » — »     | 18 բանայ չարաշար յոլովութեամբ յա-<br>պականութիւն   | և շատ եւս այն են որ ննջեցեալք<br>իսկ իցին:  |
| » — »     | 28 «Ե չատ ես տարաժամ ննջեցեալք»:   | յիտ աստի փոխելոյ<br>նշանակ է  |
| » — »     | 31 յետ այնորիկ   | Ահա ահեղ բարկութիւն որ (.) ջլն-<br>ջեցաւ ամենայն երկիր, նշանակ<br>ողորմութեանց ի մեռելոց (.) և ոչ<br>բարկութեան   |
| » — »     | 38 նշանակիչ է  | կորեան և կործանեցան կայծա-<br>կամք հրոյն  |
| » — »     | 39 յԱհա ջլնեղեղն համայն աշխարհի-   | կապեալք և պարաւանգեալք իին<br>յամենայն զաւրութիւն(.) մեղաց<br>ընչաւէտք և արծաթաժողով լի-<br>նեիք, և կամ ի լիութենէ կերա-<br>կրոց և ըմպելեաց յղփացեալ մո-<br>ռացայք... |
| » 158 »   | 1 նշանակ էր ողորմութեան և ոչ<br>բարկութեան   | զպտուզս եկեղեցւոյ արգելուն<br>զընտիրս խաչանց ոչ մատուցանեն<br>Աստուծոյ, այլ զանարգս և զվե-<br>տիսու նոյնական զառաջաւորս ի կա-<br>լոցն և ի հնձանէն ոչ մատուցա-<br>նեն  |
| » — »     | 11 կործանեցան ի ձեռն հրացան կայ-<br>ծականց   | « յաղեն և Ձեռաչկը իր հրոյն  |
| » — »     | 13 բանտարգելեալք էին յամենայն<br>զալրութիւնս   | կապեալք և պարաւանգեալք իին<br>յամենայն զաւրութիւն(.) մեղաց<br>ընչաւէտք և արծաթաժողով լի-<br>նեիք, և կամ ի լիութենէ կերա-<br>կրոց և ըմպելեաց յղփացեալ մո-<br>ռացայք... |
| » — »     | ընչափաց և օգտաժողով էիք և<br>կամ ի լրութենէ հացալիցք և մար-<br>մապարար յափրութեամբք յուսա-<br>ցեալք ինչ մոռացայք...          | զպտուզս եկեղեցւոյ արգելուն<br>զընտիրս խաչանց ոչ մատուցանեն<br>Աստուծոյ, այլ զանարգս և զվե-<br>տիսու նոյնական զառաջաւորս ի կա-<br>լոցն և ի հնձանէն ոչ մատուցա-<br>նեն  |
| » 159 »   | 6 զպտուզս եկեղեցւոյ չարակնեն   | « յաղեն և Ձեռաչկը   |
| » — »     | 7-9 և զընտիրս ընալիր խաչանց, զկա-<br>լոյ և զհնձանի անձանց իւրեանց<br>չարակնեն... և զիստանն և զա-<br>նօգուտն տեառն մատուցանեն | զլեզուս ընդ վայր ածելով<br>երկնաւոր սուրն չողասցի ի վերա-<br>նոցա, սատակել զնոսու   |
| » — »     | 12 անիժեցաւ  |   |
| » — »     | 14 ընդվայրած լեզուօք   |   |
| » — »     | 17 երկնաւոր սուրն չողասցի ի չըր-<br>թունս նորա   |   |

- » — » 19 և ոմանք յորկորստութիւնք առականեալք
- » — » 39 զնորա մըլտութիւնն
- » 160 » 26 «ի հրապարակս անէծք Եղիշին . . .
- » — » 33 և ոմանք զգաճառս ճշդեն և կըսկծոցանեն զսիրս զնորացն, չհայելով արդարակիս վաճառցն
- » — » 38-39 և կըխութիւն արդարակիս վաճառցն առնեն փոքր և մեծ ի խարէութիւն և ի զրկութիւն բազմոց
- » 161 » 4 զամբարս ապականեն
- » — » 18 ի պակասամտաց և յաներիւղածաց Աստուծոյ
- » — » 19-24 թէպէտե ոչ պառնկութեամբ . . . կարծիս տան:
- » — » 29 այլ խակ և ընդվայրագնաց թօդուն
- » — » 32 մարդունոնոյ և աչք վաստակօք
- » — » 36 որք Թըխուտոսի հոմեցան հոմոյ լինել . . .
- » — » 39 պնդեն առ ի մարդկանէ
- » 162 » 2 ընդ որոց
- » — » 5 զործելին թշնամանի
- » — » 11 այլ ըստ սովորութեան և . . .
- » — » 14 և անձանց ամենայն յօժաբութեամբ:
- » — » 28 ակն կալով
- » 163 » 5-6 և ուղիղ ճանապարհին խնդիր արարէք
- » — » 17-18 սոդոմապէս պանծանալ . . . նինուէտարար ապաշխարել
- » — » 26 պահեցեն:
- » — » 31 մի ինչ զարմանաւոր յղփութիւն խնդրէք ձառ. թի:
- » 165 » 6-7 մեծ խորհրդին . և յիրկուս վարեալ մինք իմ ծփին . . .
- » — » 12 այլ ընտելական սովորութեանն
- » — » 16 իրբե զգոյդն ինչ
- » — » 25 որ հեռանայ ի մարմնոյ և յարենէ Քրիստոսի . . . որպէս յաւել ևս զամն
- » 166 » 2 զախտ սատանայական
- » — » 4 հոգի տեսան վերացաւ
- և ոմանք յորկորստութենէ ապականեալք և ի զեխութիւն արբեցութեան անառակին
- զսուրբ մըլտութիւնն
- հրապարականէծ եղիշին
- ոմանք զգաճառն ոչգեն՝ զընկերն ճշգիրվ ատաւզացն
- և կըխութիւն արդարս ոչ ստանան եւ զկապիճու ուզգորպս ոչ դնեն
- զհամբարս խոտոց ընկերին հրդեհն ի պակասամտաց երկիւղածաց Աստուծոյ
- Այս որդեքուն ուշ Զեռոքէրն ունէ. թէպէտե ոչ պոռնկին, սակայն հանապազ մեղանչեն առ ամուսինս իւրեանց. որք ի նախանձուէ քինոն(ան), հալին և մոշին, որպէս և ասէ՝ թէ վամայ որ նմանեցուցանէ զանձն ի հրապարանս պոռնկի, և եղոււկ որ կարծիս տայ ի չարգութան:
- այլ անխրատս և ընդվայրագնացս թօդուն
- մօրդունաճութեամբ և ուս աչս վաստակիւղով.
- Վաւելնէ, ջանան և մարդկան հանոյանալ պնդեն ի ցոյցս մարդկան ընդ որս
- և զործիչն թշնամանի այլ ըստ սովորութեան իմն . . .
- Ասու ուշ Զ. ունէ, մերձենամք ի փասարանութիւնս Տեսոն անսալով և զուղեղ ճանապարհի զհամանաւ Արարէին:
- մի ինչ զմարմնաւոր լիութիւնս խընդրիցէք
- Ճառ. ԺԻ
- մեծ խորհրդոյն . և յիրկուց վարենաց միտք իմ ծփին . . .
- այլ ըստ ընտելական սովորութեանն իրբե զգալզան(.) ինչ
- Վաւելնէ, ի ճշմարիտ կենացն հեռանայ, որպէս յաւել ևս զայս իսկ(.)
- զագտ սատանայական հոգի տեսան, առէ, վերացաւ ի. ի. դ.

## ԲԱՆԱՏԵՂԾԱԿԱՆ

### Հ Յ Ա Հ Ո Գ Խ Ա

Աւեայն ու բիրս էր հոգին .  
Ան վիշտին մեջ կը տեսնէր րոկ  
Սասկուրինը տառապանին ,  
Կամ աղէտին զարմանեն անհոգ .

Առուեսն , անոր տիպն է՞ն լրատկ ,  
Զոյզ մ' ըզգացմունքն այս կը ցուցնէ  
Երկու ըրին տիպարի տակ  
Մոր մ' եղած որս վլըսաց դրժնէ .

Մին՝ ծեր դըշխոն է Տրովայի .  
Զարկեր է սուրե ուղիբն անխօնայ .  
Կը հաչէ այդ սուզն ամենի ,  
Աւ ծովեզրին վրայ կ'ոռնայ .

Ա. փութերին վրայ կ'վազէ վեր վար ,  
Փրցիրոս ալեաց դեմ կ'ժայրէ րուբ ,  
Կը կաղկանձէ վայրազարար ,  
Շուն իրական , իննայտու կ .

Միւսը , նիորէն , որ , ըըլմունն ,  
Կը սեւեռէ աչն աներեր ,  
Դեղեցկաւոր սալբաւեռուն .  
Զաւկըներն զոր դիբ են սպաներ ,

Կասպառի տունը ըրբանց վրայ .  
Կը մեռնի խոլ շարժմամբ մ'յանկարձ .  
Ա՛լ մարմարին մ'է անըզգայ ,  
Զես զիսեր հնն ուսկի՛ց թերուած .

Թրզմ. Թ. Ե. Գ.

Քրիստոնէական վիւսն է անհուն ,  
Ինչպէս մարդուն սիրտն իննին , ան  
Կը տառապի , յետյ , խոհուն ,  
Կ'սանի յոռաչ , լուռ , իր նամքան .

Գողգորայի վրայ կանգնած ,  
Արտառուալից , անմըռունչ , ո՞ն  
Մայր մըն է ան ալ սրբազնաց ,  
Բայց ինչպիսի մայր ի՞նչ որդւոյ :

Կը մասնակցի ան տանշանին ,  
Ու կը փրկի՛ ազգերն համայն ,  
Զանին տալով զորմվազին  
Կարեկցորինն իր անսահման .

Եւ զի ամենն իւեն որդի  
Են , աշխարհի՛ վրայ համօրէն  
Ամբողջ իր զուրը կը յորդի  
Իր սրբի հօրը վերեւերէն .

Ա՛յս , ի՛ր փառերին համար , երու  
Բացուի երկինք որ մ' լայնօրէն ,  
Անոնք որ նեզ՝ հուատաւոր՝  
Բարի եղան , նեսու Զարէն ,

Անոնք Սիոնի բըլին վրայէն  
Պիս՝ վերբեւնն երանաւէս ,  
Վերափոխման բացած նամքէն ,  
Գեղի վերին բերկրանեն յուէս .

ԲՅԼ. Վ. ԵՐԱ.ԷՆ



## ՄԱՅՐՈՒԹԻՒՆ ՍԻՐՏԸ

**Անհամենի** հրեշտակը սար մը ձեռիմբ  
թեարաց և մայութիւն մեռէ մօտաւ։  
Հոն եկած եին բազմաբիւ ապահանեն ու  
բարեկամները երիտասարդ ննջեցալին որ կը  
հանգիր ծաղկապիտ աներդին մը վրայ,  
խարեւաչ մագերը ճախրած շուրջ տունքուն  
սաղաւարժի մը պէս։ Անոր խոնիք դայն ձեռ-  
փերը խաչածն եին, ու դօքին վրայ առելին  
որոր որ բարիչ կամբը վարապոյրին կը բա-  
խանցիր, անոր զիձերուն կուտար անորուսուն  
մրափոյի մը երեւորը։ Բայց ուրծին մէջ կը  
ույին շատեր։

**Անհամենի** հրեշտակը իր ձեռին սաւառ  
ամեն մկրն պիտք կը խոցիր, ցայտող ար-  
ինը հաւաքեռվ հողէ քընուած բաժանի մը  
մէջ։ Բայց վերինը շատով կը զոցմէին և  
աննեմն հոսող արինը որ ուրիշ, կը ցայ-  
ժեր տասեց մէս մը ձեռու բաժանի մէջ։

**Հրեշտակը** կուրզաւ ունկնին միւրու խոց-  
աց, ու շիրուրեակը ձեւու ու միջն իսկ  
արինին զզզնյ կորի մը յէր մնացած բաժա-  
նին խորը, բռուր վարդի մը քերին պէս։

**Բայց** միշ բացովներ կոյին, և շատեռն  
դիմինին վրայ կը յայտնուի միջը բարոյինի  
արայացուրեամբ։

**Ան** բոլոր սենեակներէն մնցու, ու մրա-  
սուներ անկիւնին մը մէջ ձեւու զուինը ծուն-  
կերուն վրայ՝ անոր պէս խարեւաչ՝ մնանին  
նշանածը։ Հրեշտակը մօսնաւ ուրափորեամբ,  
իր հողին անդրապարանը տեսն կործենվ։  
Բայց անոր պիտք՛ այ միայն սե արին ցայ-  
ժեցու։ Ան շատ զեղեցիկ էր, և անոր այժ-  
մուն մէջ որով շատ կուպոյ եին Եզրոսոյ  
երկինքին պէս, Յոյզը, կեանին անսահման  
սկը կը մայսէր։

**Անհամենի** հրեշտակը նանջաւ մեռիյն  
հայրը որ նստած էր սեսարին մօտ։ Անոր աշ-  
մանը կարծէ չին բացու երեբ։ Բայց միխ-  
րազոյն մագերը խորշմանաւ ճակասին վրայ  
կ'իշնային սարինեւու ունայն պատկին պէս։ Հր-  
եշտակը հնացաւ հայրավան արժին իր հրեկն  
սարով։ Արինը բոլորովին վարապոյն յէր,  
շուտով յի ցամացաւ, և անոր կարմախան  
որոյն կարծէն բաւարար էր անոր մ'կ' լիցների  
ռուն։ ինչպիս բուրումներ կան որով սարապին

ծակեցիներէն կը փախչին իրենց հողիին սա-  
նորինը ձգեռով անոնց մէջ, և երբ ային սա-  
դաւարկ են սրուակները, դեռ երկար ժամանակ  
անոնց շուրջ կը յածի խաղրակէ զինովորինը ը-  
աղինենուն։

Անհամենի հրեշտակը յէր տկած մինչեւ  
այն առևն պատաւ կիմ մը որ այինան փոյ-  
րիկ էր. պատիկցած, պատիկցած իր սպառու  
տապահմին մէջ։ Մօսիցաւ. Կիմը որ մայրէ  
էր, վեցուց հրեշտակն իր սրտառուածող աչ-  
մար որով մայտցան յանկարծունք ։ Ալավը զար-  
ձուած էր սրբին ու վերին արինը կը բյուկ  
որթան շատ կարուիր, այնուն վարդապոյն ու  
վկին որ երդ հրեշտակը թեարացօրէն կը հե-  
մանաւ, անոր ձեռին մէջ հողի բաժակը ան-  
մանական կարմէր շոշանի մէլ կը նմանէր։

Ու ցազակի հրեշտակը, հողեզմայլ բերկ-  
րաբոյն կը երկինքին պատրշեղը դարձաւ, նր-  
կանց որ մոռցած էր հրեկն սկար մօրը սրբ-  
ին մէջ . . .

Գահիրէ

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՐ

### Ա Բ Յ Ֆ Ա Ր Կ Յ Ա

Լոս որում միհմը մեր տուայտով, վրդովով  
Անդիւ աղքնենուով իի և սեն առն։

Լոս որում այն բաներ՝ զոր կը կապեմ մկանց  
Կը նակուին, կը փրին։

Լոս որում մեր հայրեր ու մայրեր զային հոն  
Ու անկն եւեւնն պիտի երանի մեկ օր։

Լոս որում մեր անոյշ պիտառն զաւաներ  
Մեզու յառաջ մեռան։

Լոս որում այն նողը՝ ուր զրուխ յունարհուն  
կը քշաւ այժմուով յորդառաւ արցունենով,  
Ու սան ունի արդին մեր զարուի արմաններ

Ու նա՛ե ծաղիկներ։

Լոս որում սիրելեաց արձակած ձայներուն  
Սիրով իրենց կորսին կը խառնն իրենց ձայն։

Լոս որում նոյն իսկ մեր պատրանիններ այս օրուան

Ի ի են հիմ սոււերնենուն։

Լոս որում հոգեզմայլ հիացման պահուն  
Ցախի յորդի զեղութեալ կ'զգանի անպատճան։

Լոս որում կեանին մեր անօր մ'կ' լիցների  
Կամ պարսկելն անհնաւ,

Հաս որում կիսմի մեջ ուշափ երանի յասաց՝  
Ա՛յնան ասուեներու մեջ կը ծփին մրին.  
Հաս որում խարերայ յոյսը ա՛լ ասկի ես  
Ըսելիի սուս յունի.

Հաս որում ժամացրյա երբ ժամը կը զանին  
Վաղուան համար բան մը չխոստանար մեզի.  
Հաս որում ա՛լ ձաւրան մեր համելիսամներին  
Ոչ մեկը ճամօր և մեզ,

Միտիր մեր այս կիսմաղին հնուացներ.  
Քու բոյր երազան հնա ա՛լ զոր չունենան.  
Քու մարգրիսդ հիմայ մեր կոնակա մեջ չէ.  
Ճամրադ մերինը չէ:

Երբ զիշերն երկինի վրայ չեմ տեսներ  
Մովերու կոնակա մեջ ելուր ու օրօնու'.'  
Դիշերը բուրկուած և մահու համանան.  
Կոնակներն ալ աղի են ճիշդ ծովու հնան:

Սուներն ու անդունի խորհուրդ մ'ունին բա-  
ռուն մեջ բահանցի ոչ մեկու հնար և. [յուն  
Ասուած համայած և անոնց բուրիւն  
Մինչի որ հնանի ժամեն անոնց յայտնուերտն.

Ուրիշ այժմ ի գուր, այս անհամար աղաց  
Զամացած են խորերն սուզուի ու պրայտէ.  
Ուրիշ այժմ դիմերով այս խորամունի երկին.  
Լեցուած են սուներով:

Դուն այս զիշերային աշխարհին համարտիկ'  
Մթիսի համար խնդրէ' զիւր, խաղաղուրին.  
Խնդրէ' կարիլ մը այս ասփորին, ու երգ մը  
Այդ նուազանանիսիսին:

Դուն միւս կիմերուն վերեւն ասաւանէ',  
Աղուոր այժեր յածին նողիներու կայս  
Եղող երկինից, նաև զերեզմանաց կայս  
Եղող երկրի միջեւ:

Վերթօր Հերկո

**Թարգ. ՄԵԽՐՅՈՎ ՆՈԽՎԱՐԵԱՆ**



## ԺՈՂՈՎՐԴԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Այժմ յառաջ բերենք այդ զրոյցներէն մէկ  
քանին. պիտի տեսնենք թէ անոնք բարձը  
խեւական ձկուումներ կը պարունակին:

### 1. ԲԱԼԵՏԸ

Բախուը ինչպէս մեր, նոյնպէս և ու-  
րիշ ժողովուրդներու հաւատալիքներուն  
մէջ մեծ տեղ մը բոնած է: Բախուին գո-  
ւանանքը մեր ժողովուրդին մէջ մեղկա-  
ցուցիչ չէ, ուրիշ բառով՝ մեր ժողովուրդը  
չի սպասեր որ մինչդեռ ինքը անզործ կը  
նստի, կրնայ յանկարծ իր վիճակը բարս-  
քիլ բախուին մէկ բարեբաստիկ շնորհովը.  
Ընդհակառակն կը գտանի որ ամենէն դե-  
ղեցիկ, նպաստաւոր բախուն իսկ անզուտ  
է, իթէ մարդ չկարենայ իր զատոզութիւ-  
նը զործածերով՝ օգտուիլ զիտնաւ: Պառ-  
մեմ մէկ երկու զրոյցներ այս մասին:

Բախս զրոյլը: Անյաջող երկրագործ մը  
կ'երթայ իր բախուը բանալ տալու բախու-  
զրոյիք մը. ճամբուն վրայ կը հանզիպի  
(1) զայրի մը որ ինքն ալ անյաջող՝ կը  
յանձնաբարէ իրեն որ իր բախուն ալ բա-  
նալ տայ, (2) մէծ ձուկի մը ջուրին եղեր-  
քը, սա ալ կ'ուզէ զիտնալ թէ Երբ և  
ինչպէս պիտի ազտատի իր զլիու յաւէն,  
(3) որբեայրի մը, որ կ'ուզէ նմանապէս  
իր բախուը բանալ տալ: Վերջապէս երկ-  
րագործը կը հասնի բախու-զրոյին որ ա-  
րէներ, պատկառելի ծերունի մըն է, նըս-  
տած իր բախուախնդրական արհեստին զոր-  
ծիքներուն մէջ: Երկրագործը կարգաւ կը  
պատմէ իրեն եղած յանձնաբարութիւննե-  
րը. ծերունին կը պատախանէ երկրա-  
զործին թէ քու բախտգ է գտնել արտիզ  
զլուխը թաղուած ոսկելից աման մը. թէ  
այրիին բախտն է ամուսնանալ, ձուկինն  
է՝ զուրս նետել բերանէն թոնկապին ակը  
որ կը գտնուի իր բերանին մէջ, զայլինն  
է՝ բռնել, յօշոտել անխելք մարզը որուն  
կը հանզիպի: Երկրագործը կը զառնայ,  
կատարելու իրեն ըստածները, կը մերժէ  
հարուստ կնոջ ձեռքը, չառներ ակը զոր  
ձուկը զուրս նետած է բերանէն, իսկ գայ-  
լը կը յօշոտէ անխելք երկրագործը որ չէ  
կրցեր օգտուիլ իր ոտքը եկած բախտէն:

## 2. ԽԵԼՔ ՈՒ ԲԱԼԵՑ

ԽԵԼՔՆ ու բախտը իրարու հետ կը վիճին, իւրաքանչիւրը կը պնդէ թէ մարդ իրեն միայն կը պարուի իր յաջողութիւնը, վերջապէս կը համաձայնին որ ժամանակ մը իրարու զորդի շխանառին, գիւղացի մը արար հերկած ժամանակ աման մը ուղի կը գանէ, կը շուարի թէ ի՞նչ ընէ, կը մտածէ զայն տալ դատաւորին որ այդ միջոցին ճամբարյէն կ'անցնի, բայց խելքը զլուխը կուզայ, ուստի չի տար զրամը և կը հարցնէ զատաւորին. Այս երկու և զներէն ո՞րն է աղէկըն, զատաւորը բարկացած կը միկնիւ Յետոյ դարձեալ կը խորհի թէ ի՞նչ ընէ սոկնիւ Իրիկուան դարձեալ կ'ուզէ յանձնել զայն նոյն դատաւորին որ կ'անցնէր, դարձեալ խելքը զլուխը կուզայ, ուստի կ'ըսէ տնոր, և Առառուան վարածս չառ է թէ իրիկուան: Իրիկունը տռոն կը դատնոյ, իինը կը հասկայ որ ամանին մէջ բան մը կայ, կը բանայ կ'առնէ սոկնիւ և տեղը կը դնէ քար մը: Մարզը՝ անհանդիսում՝ կ'որսչէ երթաւ սոկնին նուիրել դատաւորին. Երբ ամանը կը բացուի, կը տեսնուի միայն քար մը, ուստի խարէւթիւն ընկուան համար բանս կը զրուի: Մարզը բանադին մէջ ձևոքիրովը շարժում մը կ'ընէ ըսկոյ միանդամայն. «Ամանը այսքան էր, բերանը այսքան, փորը այսքան, մէջի սոկնին այսքան»: Դատաւորին կը պատմին թէ բանտարկեալը ձեռքերովը բան մը կը չափէ, կանչել տարով կը հարցնէ մարդուն թէ ի՞նչ կը չափէր, մարդուն խելքը զլուխը կուզայ, ուստի կ'ըսէ. ևս կը չափէի, զլուխով այսքան է, զիզդ այսքան, փորը այսքան, մօրուք այսքան, ու կ'ըսէի. զո՞ւն մէծ ևս թէ մեր մօրուքով այծըն: Դատաւորը կը հրամայէ որ բանտարկեալը կախուի: — «Չիս մի՛ կախոէք, ճշմարիտը կ'ըսէմ»: Կախողանէն վար կ'առնեն բանտարկեալը որ կ'ըսէ. «Հաւատացէք որ եթէ չուանը չանէքք միզէս, պիտի խզզուէի, ահա ճշմարիտը»: Վերջապէս մարզը կ'արձակուի: Այս տառն բախտն ու խելքը կը միարանին ըսկու, «Բախտը խելքով, խելքն ալ բախտով կընան մարզը մարդ ընել: Այս զրոյցը ցոյց կուզայ բախտէ աւելի անձնական ճիպի, խոհուն մտքի հարկը»:

զրգանալու և բարձր զիրք մը զրաւելու մէջ: Այս միւնցին բանը կը հաստատէ հայ տուած մը. «Թէ ջանք ունիս, բախտը ինքնին կուզայ քեզի»:

## 3. ԱՄԵՆԱՅԻՆ ՍՈՒՐԲԻ

Հայ զրոյցներ իրենց մէջ կը պարունակեն սա սկզբունքը թէ զործ մը այնքան լաւ կը կատարուի, որքան յանձնըւած է անձնական պատասխանատուութեան. ահա զրոյց մը որ ասիկա կը հաստատէ: Ժումանակու պառաւ կին մը կարու որ կը բնակէր ուռանձին խրճիթի մը մէջ. ունիք այծ մը որ իրեն կը հայթայթէր թորմ կաթ, բայց ոչ ոք ունիք որ խնամք տանէր այծին. ի՞նչ ընկելու էր, վերջապէս ուրուց ընկելքը. կը զրկէ այծը մացառուաբարձելու, միւնցին ժամանակ կը խնդրէ Ա. Յովհաննէսն խնամք տանելու իր այծին. իրիկունը այծը խրճիթ կը դառնայ հանգիստ և ապանով, յաջորդ առտու կ'առզօթէ. ո՞վ Ա. Կարապէտ կ'աղաչեմ, պաշտպան եղիր այծիս, այսպէս ամէն առտու նոր սուրբի մը պաշտպանութիւնը կը խրնդրէ իր այծին համար. բայց իրեն ծանօթ սուրբիրու ցանկը կը սպասի, ի՞նչ ընկելու է, յաջորդ առտու կը զրկէ դարձեալ այծին. բայց այս անգամ կը խնդրէ որ բոլոր սուրբիրը պաշտպան ըլլան իր այծին. պառաւը ուրախ է, մէկի տեղ բոլոր սուրբիրը ունի պաշտպան իր այծին. Իրիկունը այծը ևս չի դառնար, որովհետեւ մինչ բոլոր սուրբիր հաւաքուելով կը խորհրդակցին ընտարկելու իրենցմէ մէկը, կատաղի գայլ մը օգուտ քաղելով կը յարձակի և կը յօշուէ այծը: Այս անձնական պատասխանատուութեան զաղափարը չեշտուուծ է նաև երկու առաջներու մէջ (1) Քառասուն սուրբի աղօրելուս, միայն միկ Աստվծոյ կ'աղօրել. (2) Կոտնելը կերեր և ընկերութեան արտը:

## 4. ԱԼՏՈՒԱԾ ՏՈՒՌԴԻՆ ԿՈՒՏԱԾ

Դթութիւն, ողորմութիւն ջերմապէս յանձնուարուած է բազմաթիւ զրոյցներու մէջ. և միայն երկու հատ պատմելով պիտի բաւականանամ:

Երկու ընկերներ կը ճամբարդեն, նախ

մէկուն հացը կ'ուտեն, բայց իր երկրորդին  
կուգայ կարգը, կը մերժէ իր հացէն ըն-  
կերպջը տալ, այս վերջինը, անօթի և խեղճ,  
կ'երթայ զիշերելու վլած ջաղացքի մը  
մէջ. մնձ կ'ըլլայ իր սոսկումը, իր կը  
տեսնէ արջու մը, աղուէսի մը և զայլի մը  
ջաղացք մանելը, կը յաջողի պահուըտիւ,  
և ահա այս անասունները կը սկսին պատ-  
ճել իրենց ջանքերը: Գայլը կը պատմէ  
թէ կը ջանայ ուտել զիւղացիի մը գոռա-  
նուկը, բայց սև չուն մը, միշտ արթուն  
կը հսկէ արգելք ըլլալով իր նպատակին,  
թէ այս զիւղացին շատ զրամ կը չանէր,  
եթէ երթար բժշկել թագաւորին տղան  
այդ սև չունին արիւնովը: Աղուէսը կը  
պատմէ թէ բղիկ մը սոկի թաղած է ծա-  
սի մը տակ: Մարզը կ'երթայ կատարելու  
իր լամձները, և շատ կը հարստանայ:  
Անդութ ընկերը տեսնելով միւսին լաւ զի-  
անձը կը թախանձէ որ պատմէ իրեն՝ իր  
յաջողութեան զաղտնիքը: Խնդիրքը կ'ըն-  
դունուի, ուստի կ'երթայ նոյն ջաղացքը  
իր բախտը փորձելու, բայց անասունները  
կը զանեն զինքը և կը յօշոտեն ի պատիժ  
իր անզբութեան: «Հացդ ընկերոջդ կը  
խնայե՞ս»:

#### 5. ԵՐՈՒՍԱԼԵՄ ԴԱՅԻՆ ԳԱՅԻԲ ՁԵ ԹԷ ՄԵՆՔ

Բարեպաշտիկ ծնողք մը ունի միամոր  
զաւակ մը, զոր կ'ամուսնացնեն. հայրը  
շատ զթած, անաշէն և բարեպաշտիկ է:  
Օր մը այս հարսնուկը զրացիին տունը  
կ'երթայ, և կը հսուկնայ զարմանքով ու-  
ցաւով թէ իր զրացին, աղքատ ու խեղճ,  
սանին մէջ ոչխարի զլուս մը կ'եփէ՝ չը-  
կրնալով առնել զանոնուկի միս: Հարսնու-  
կը անմիջապէս տուն կ'երթայ, զանուկ  
մը կը բերէ և կը յանձնէն իր աղքատ զը-  
րացիին: Հարսին կհառըն ու կհարայրը կը  
մէկնին երուսաղէմ ուխտի. ճամբան զար-  
մանքով կը տեսնեն իրենց հարսը որ ի-  
րենցմէ առաջ անցած երուսաղէմ կ'եր-  
թայ, կը փութան և տեկն հասնիլ, բայց  
չեն յաջողիր: Կ'երթան երուսաղէմ, հոն  
ալ տաճարին մէջ սեղանին մօտիկը զարձ-  
եալ կը տեսնեն իրենց հարսը, քանիցս կը  
փորձեն մօտենալ և տեսնել հարսը, չեն  
յաջողիր: ի զուր կը սպասեն տաճարին  
զուը որ տեսնեն զայն: կը զառնան ե-

րուսաղէմին, կը սկսին յանդիմանութիւն-  
ներ տեղալ իրենց հարսին զլիսուն որ ան-  
հրաման երուսաղէմ զացած էր: բայց կ'ա-  
պացուցուի որ հարսը երուսաղէմ զացած  
չէր, այն ատեն իրենց հարսին բարեկալա-  
տութիւնը լիշելով կ'ըսեն. «Երուսաղէմ  
զուն զացիր չէ թէ մնաք»: Այս զրոյը  
շատ բարձր բարոյական մը կը սրբունա-  
կէ, զթութիւն, ողորմութիւն շատ աւելի  
մնձ արժէք ունի քան թէ ուխտացնացու-  
թիւն. թէ զթութիւն, ողորմութիւն շատ  
հաճելի են Անոր որ ողորմութիւն կամի և  
ոչ զգոհն»:

Աւելի զարմանալին կայ: Կարգացած  
էք մուս իմաստասէր-ընկերաբանին մէկ  
վէպը, կոչուած Երկու Աւիսագնացներ: Նպա-  
տակ չունիմ զայն ներկայացներ իր ամ-  
րողութեան մէջ: Եփիմ Շեգելէֆ և կիզէ  
Պետրովի ճամբայ կ'ելլեն երուսաղէմ ուխտի-  
երթալու, կիզէ չեղելով իր ճամբայէն՝ կը  
մանէ սպատանջ տուն մը, զոր կը փրկէ  
ստոյդ մահէ իր զբամտկան օգնութեամբ,  
կը ճամբարի երուսաղէմ մանելու նպատա-  
կէն և կը զառնայ իր երկիրը: Եփիմ Երու-  
սաղէմին զառնալով՝ կը պատմէ կիզէն մէջ  
զիւղացիները՝ որոնց օգնած էր ինքը,  
տեսած էր զոհ, զուարթ և երջանիկ, և կը  
սորիթէ Աստուած այս աշխարհիս մէջ ամէն  
մարդու կը պատուիրէ կատարելու իր պար-  
տականութիւնը մինչեւ մահ՝ սիրով և փափա-  
քով: Հայկական զրոյը և ուռուականը ու-  
նին զարմանալի նմանութեան կէտեր, ու-  
րոնց պիտի զառնանք քիչ յետոյ: Առաջինը  
ստեղծագործումն է մեր մոզովուրզին մըս-  
քին, երկրորդը՝ յզացումը մեր զարուն նը-  
շանաւոր իմաստասէր-ընկերաբանին: Պա-  
տիւ մըն է այս զոր կը մատուցանէ մուս  
նշանաւոր ընկերաբանը (Թոլսթոյ) հայ  
ստեղծող մաքին:

#### 6. ԻՄՍԱՏՈՒՆ ԶՈՒԼՀԱԿԻ

Մոր փնտուելու է խելացին. բարձր զա-  
սէւն մէջ, հարուստներուն թէ ալեղարդ  
ծերերուն մէջ: Մեր մօղովուրզը կը զաւ-  
նի որ խելացին կրնայ զանուիլ ամէն զա-  
սկարգի մէջ ալ, թէև խորունկ յարգանք  
ունի ծերերուն հանգէպ. միենայն տակն  
կ'ըմբռնէ թէ ծերը չէ անպատճառ խելա-  
ցին. սա երկու առաջները ի վեր կը հա-

ՆԵՐՆ ԺԱՂՈՎՈՒՐԳԻՆ հաստատ համոզումը այս մասին, Մօրու չունեմ որ խօսի անցնի. Մաղիս մէջ երկ օրուքիւն ըլլայ, այժը մարզարկ կ'ըլլայ: Հետևեալ զբացը կը հաստատէ նոյն բանը:

Թագաւորի մը քով դեսպան մը կօրդույ և անոր գահուն բոլորտիքը գիծ մը կը քաշէ և ապա կը նստի անխօս: Նախարարներ, բորձը դասու մարդիր կը կանչուին մեկ նելու դեսպանին արարքը. ոչ ոք կարող կ'ըլլայ բացատրելու զայն: Մերութեան մէջ կը փնտուն գտնելու այն խելացի մարզը որ կարող ըլլայ գոհացում տալու թագաւորի փափաքին: Վերջապէս փնտուազնաբը կը մանեն տուն մը, ուր կը աւեսնեն սրբան մը որ կը շարժի իր մէջը աւնենալով մանեկի մը, բայց մարդ չի կայ, տանիք կ'ելնեն, կը տիսնեն հան ընթերինը փոռուած և եղէգ մը որ կ'երիբայ փախցնելով թուշունակը, դարձեալ մարդ չի կայ, գայ կ'իջնեն, եւ այս անդամ կը տիսնեն ջուշնակ մը որ կտաւ, կը գործէ և տեսակ մը մենքենական կազմուածքով, կտաւը գործած ժամանակ, որբանը և տանիքին կդէգը կը շարժին: Փնտուազները կարծենով զայն կարդը ջուշնակի մէջ, կը հրաւիքն զայն թագաւորին քայլ երթաւ: Զույնակը իր հետ կ'առնէ երկու վէճ և քառեկ մը, կը ներկայանայ թագաւորին և գետպանին առջեւ կը ձգէ երկու վէգերը: Դեւպանը՝ դարձեալ անխօս՝ ծոցէն ափ մը կտրեի կ'առնէ և գետինը կը փոք: Զույնակը այն առեն գետինը կը թողու փառեկը որ անմիջապէս կը կացէ կորենիները: Ասոր գրայ դեսպանը կը մեկնի: Այն ատեն թագաւորը, հետաքրքրուած, կը հարցնէ իրեն ըրածին նշանակութիւնը: Զույնակը կ'սուէ թէ ս'ինսպանը զիմը քաշելով թագաւորին զահուն բոլորտիքը, ըսել կ'ուզէր թէ իր տերը պիտի գայ պաշարելու թագաւորը: Վէզերը անոր տոջեւ նետելով համեցնել ու զեցի թէ իրենք տղայ են, այն ատեն դեսպանը կորեկ ցանելով պատասխանեց թէ իր թագաւորին զինուորները անհամար են. ես ալ վասեկը արձակելով ցանուած կորեկներուն վրայ՝ պատասխանեցի թէ մեր մէկը կը ջարդէ ձեր բիւրաւորները: Թագաւորը և բոլոր ներկայ եղողները զարմացան ջուլհակին խելացութեան վրայ: Այն ատեն ջուլհակը ըսաւ թագաւորին: «Մ'զ թա-

գաւոր, չմոռնաս որ քու նախարարներէդ աւելի խելացի մարդ կրնայ զանուիլ ծառաներուղ մէջ. պէտք է մարդու տեղ զընել ջուլհակն ու կօշկարարն ալ»: Այս զըրոյցին մէջ մասամբ մը կը ցոլանայ մեր ժողովուրդին ուամկավար ողին:

#### 7. ԿՆԿԱՆ ՉԱՐԲ

Մեր զրոյցները առհասարտկ կը պանձացնեն կինը իրեւ խանդակաթ մայր, իրեւ հաւատարիմ և սիրակցորդ ամուսին, իրեւ եղբայրասէր քոյր և իրեւ աղջիկ ժըրաչան և պարկեցատուն, միւս կողմէ՝ մեր զբոյցներուն մէջ ոչինչ այնքան դատապարտուած է որքան չար կինը, թէ կինը, անազնիւ, խորագէտ ու չար, ամէնէն ըգագուշի էտին է, ահա ինչ որ կը հաստատէ հետեւեալը:

Կին մը իր ամուսինին կ'ըսէ, «ինչո՞ւ աղօթքիդ մէջ, Տէր, ազատէ զիս կնկան չարին չես ըսեր»—կնիկը ի՞նչ է որ, կը պատասխանէ, կնիկէն վախնամ: Կինը ուրուն ամուսինը հոզագործ էր, արտ կ'երթայ ու հան գաղանարար հողին տակ տեղ ձուկ կը զնէ: Ամուսինը երր կը սկսի հերկել արտը, ի՞նչ զարմանք, ձուկեր կը դանէ, թաշկինակին մէջ կը զնէ և իրիկունը տուն գանանալով կը յանձնարարէ կնկան որ միւս օր ձուկերը տապկած տանի արտը իրեն: Առաւօտուն ամուսինը կը միկնի արտը: Կինն ալ կ'երթայ քիչ մը փերջ, ամուսինը կ'ըսէ կնոջը որ ձուկերը մէջտեղ հանէ ճաշի ժամանակ, կինը կ'ուրանայ ըսելով որ ձուկ չի կայ. — Ո՞ւր են ձուկերը որ երէկ քեզի տուի, ո՞ր ձուկերը կը պատասխանէ կինը. — Արտին մէջէն զըրած ձուկերս: — Կարեկի բա՞ն է արտին մէջ ձուկ զանել, ձուկը ձովը կ'ըլլայ, ջուրին մէջ: Կոխը կ'սկսի երկուքին մէջ, ամուսինը կ'սպանայ ձեծել իր կինը, ձայները կը բարձրանան, մօտակայ մշակները կը վաղեն, խաղաղեցներու համար զանոնք, կինը կը պոռայ, «ազատեցէք, ազատեցէք, մարդուկս խելքը կորոնցուցեր է, ձուկ կ'ուզէ ինձմէ» — Այո՛, կը պատասխանէ զայրացած, գտած ձուկերս, — ո՞ւսկից զըրտար — Արտին մէջէնու զախի խեղճ մարդուկս, խելքը կորոնցուցեր է, բռնեցէք բռնեցէք», կը պոռայ կինը ազատեցէք զըր-

նուող մշակներուն։ Մշակները համոզուելով որ արդարեւ մարզը խնդիցեր է, կը կապին, կը տանին տուն և տուն ալ սիւնին կը կապին և կը մեկնին, յաջորդ օրուան ձգելով պէտք եղած զործողութիւնը կատարել։ Քիչ մը վերջ կինը կը մօտենայ իր ամուսինին և կ'ըսէ. «Հիմա հասկըցա» թէ ի՞նչ կ'ըլլայ եղեր կնիկէն չփախցողը—կ'ազաւեմ կ'ըսէ խեղճ ամուսինը, քակէ կապերը, ա՛լ այսուհետեւ ազօթ քիս մէջ պիտի չմոռնամ բաածդ յիշել, «Տէր, զիս ազատես չար կնիկէ»։

Չար կիներ զատապարտուած չեն միայն մեր զրոյցներուն մէջ, Հոմերոս սա խօսքերը բաեւ կուտայ Ագամեմնոնի։

«Մի՛ և զու ինքն քային կընողդ մը՛  
գէմս քաղցունս ցուցաներ,  
Մի՛ և ողջոյն ըզքոյ զաղտնիս ի վեր  
հանցս զու նրմա,  
Այլ մասն մի հազորդեցես եւ մասն  
քեզ պահեա»։

Սոզոմոնի սա խօսքն ալ նոյն կը հաստատէ. «Լաւ է ընակել յանապատի քան ընդ կնոջ անզգամի և բարկացողի և լեզուանուոյ։ Եւ անշուշտ չար կին մը թելապած էր Ալմանիդէսի հնարիլ պամորայի չափին առածը։

Շատ երկար և ձանձրացուցիչ աշխատաւթիւն մը պիտի ըլլար յասած բերի մեր ժողովուրդին զրոյցներուն մէկ փոքր մասն խեկ. ուստի կը բաւականամ այս առթիւ յշշելով քանի մը առածներ—ժողովուրդին իմաստութիւնը։

Բարկ քացախօը բղկին վնասակար է=Բարկացողը զատապարտուած։ Գլորոզ քարը մամուռ չի բանիր=Փօփոխամիար զատապարտուած։ Նոր փորոզը, ինքը կ'իյնայ=Մեքենայողը զատապարտուած։ Երկաթը տաք տաք կը ծեծնին=Յարմար պարագային փութիստ զորունկութեան հարկը՝ շեշտուած։ Բայր են ա՛ս ու տուր, և ոչ առ ու կուլ=Մարդախողն զատապարտուած։ Լայն օրը նեղ ապրէ, որ նեղ օրը լայն ապրիս=Մնայողն ու կանխահողը փառաւորուած։ Շունը յիշէ, փայտ պատրաստէ, Շատ կը վախնաս, ծացդ քար մը զիր=Կըտանդը նախատեսելով պատրաստ գտնուիլ։ Աչ բարձր եղիր, կախուէ, ոչ ցախ եղիր, կոխուէ = Զգուշաւոր արժանապատուութիւն յանձնաբարտուած։ Պարտաք չունիս,

զնա՛ երաշխաւոր եղիր, զործ չունիս, զնա՛ վկայ եղիր = Զըլլալ երաշխաւոր եւ վկայ երկուքն ալ հաւասարապէս կործանարար, վնասակար։

Շատ ուշագրաւ է զորմանալի նմանութիւնը որ կայ զանազան ազգերու ըլլարցներուն մէջ. արդ՝ կարեւոր հարցը սու է թէ ի՞նչպէս բացատրելու է այս նմանութիւնը։ Այս կարեւոր կ'էտք բացատրելու համար երկու վարկածներ կան. Ա. վարկածին համեմատ կ'ընդունուի բոլոր ցեղերուն մէջ մարդկային մտքին նոյնութեան զաւանանքը, թէ ընկերական բարեցըումը, կ'առաջնորդէ բոլոր մարդկիլ նոյն աստիճաններէն և նոյն քայլերէն, և եթէ այս խնդրոյն մասին ուղենք խել Բըրօֆ. Այսոր, ան պիտի բաէ. «Զինաստանի, Բարելոնի և Եղիպատոսի բոլոր քաղաքակիթութիւնները անկախ էին և ինքնահուագու։ Եթէ յիշողութիւնս զիս չի խարեր, Գարլային էր որ հետեւալ զիսողութիւնը ըրուծ էր ընկերական հաւաքոյթի մը մէջ. ուր մարդկային ցեղին միաւթեան հարց կը վիճարանուէր. ԱԲոլոր բագերը ամենուրեք միմնոյն կերպով կը կոկուան։ Սակայն այս տեսութիւնը կը թուի միայն ճշմարիտ ըլլու ամէնէն բարացուցական պարագաներու մէջ և անկարող է բացատրելունանութեանց բոլոր իրոզութիւնները, հնաեւաբար պէտք է որդեգրել ուրիշ տեսութեան մըն ալ — այսինքն զաւանանքը որոշ կեղրուններէ ճերմակ ցեղերուն ցրուումին և յարակից սփռումին ըլլարցներու, զաղափարներու, որոնց նախատիպ ձեւերը կը զանուին Քազզէական և Եղիպատական բաղաքակարթութեանց մէջ։ Կը կարծուի որ այս երկու վարկածները բաւական են բացատրելու բոլոր ժողովրդ զափիտութեանց նմանութիւնները։

Ժողովրդպային այս անջատ, անկապ զրոյցներէն զատ մեր ժողովուրդը ունեցած չէ իր զիւցազներզութիւնը, վէպ մը այլազան և կապակից գէտքերու զեղեցիկ հիւսուածով մը, որուն մէջ զրած ըլլայ իր կեանքի խէւալը։

Բըրօֆ. Մատ հայ տառկներու զրայ իր հմտալից աշխատութեան մէջ զիտելով որ նախ՝ առակներուն հերոսները (կենգանիւներ) կը ներկայանան իրեն իրարու ազգակից և երկրորդ՝ մարդկային անուննե-

րով, կը հետեւնէ որ Հայոց մէջ ալ կհնաւրու էր կենդանական վէպ մը: Աւրախութեամբ կը յայտնեմ որ մէր ժողովուրդն ալ ունեցած է իր վէպը, կոչուած Դափիք և Մներ զոր հրատարակիցին լի: Արդեւան Մոկացի Նահապէտի թէ եւագի ու թէ եսմբ, Գարեգին եպիսկոպուսկ: Սրուանձեանց և ուրիշներ: Իշխանակ և Աղյօսականը յունական ժողովրդային վէպիք էին, Անեկանը՝ հռոմէտական: առաջին երկու քը մշակուած էին Հում Հումերոսէն, իսկ վերջինը՝ Վերպիլիոսէն: Յաշէ ի ինձ բակ մէր մէջ ոչ ոք արժանի ու շաղութիւնը ընծայած է մէր ժողովուրդն վէպին, որ իր խաչապէն բարձրութեամբ պատիւ կը բերէ մէր ժողովուրդին ստեղծագործ մտքին: Մէր ժողովուրդը օժանած է իր հրեսը այն ամէն յատկութիւններով, զորս ճշմարիտ մարդ մը պարագի ունենաւ: Այս նիւթին առընդ կը չատահամ միայն ըսկով թէ այս ազգային վէպը և գրեթէ բոլոր ուրիշ զբոյցները ունին դառնապանակներ երբեմն այն առաջնան աշխափոխուած որ անոնց մէջ նորոյնութիւն դանելու ամէն ջանք ձախողութեան կը մատնուի:

Մէր ժողովրդային առանձներուն, առակներուն եւ զրոյցներուն բարյայիսն արժանիքը եւ մտադրեալ նպատակը բայց որոշէ և անոնց մէջ գտնձ իայ, մէր ժողովուրդին իմաստութեան զունձը: Անոնք մէր ժողովուրդին մանաւանդ անուս, անզէտ մասին բարոյական հրահանգութեան ծառայած են և պիտի ծառայեն հրահանիքներէն: Կուրճ մարդու զործ չէ ամեննեին արհամարդներ այսպիսի ժողովրդային զրոյցներ լոկ իրբե առմիկի յատուկ, զահնիկ, զհղնուկ ժամանցի միջոց: Անոնք իրենց մէջ կը պատիերեն ժողովուրդին ողին, անոնք ժողովուրդին բարյայիսն առանձն մէջ, որ ժողովուրդը զորկ է զպրացներու միջոցաւ իրթութեան փըրեկար միջոցներէն, որքան արգահատեկի պիտի ըլլար ժողովուրդին վիճակը, եթէ զրիուած ըլլար նաև հրահանգութեան միւս միջոցէն, բակ կ'ուզիմ առանձներէն, առակներէն և զրոյցներէն, որնք մէր ժողովուրդին ամենազարական գրբանտումին աստիճանաչափին են: Երբեմն կը կարծեմ թէ այս վայրի բարձրուն մէջ, ուր ժողովուրդը զորկ է զպրացներու միջոցաւ իրթութեան փըրեկար միջոցներէն, առակներէն և զրոյցներէն, որքան արգահատեկի պիտի ըլլար ժողովուրդին վիճակը, եթէ զրիուած ըլլար նաև հրահանգութեան միւս միջոցէն, բակ կ'ուզիմ առանձներէն, առակներէն և զրոյցներէն, որնք մէր ժողովուրդին ամենազարական գրբանտումին աստիճանաչափին են: Երբեմն կը կանթեզն կ'ամարտ սեղանին:

մէկ խօսքով՝ կը թութիւն մը, որով միայն կարելի է բացատրել ինչ ինչ ընտանիկան, ընկերական եւ ընդհանուր երեւոյթներ, գնառուած ազգին զարաւոր կեանքին մէջ: Պիտի փակեմ զրութիւնս ամենէն զերշնն, այլ ոչ ամենէն նուազ կարեսոր զըրցցով մը:

#### 7. ԱՐԱՄԱՆԱԿԱՐԱԿԻ ԿԱՆԹԵՂԲ

Աւանդավէսի մը համաձայն Հայուատանի վրայ երկինքէն կախուած էր Անշիշիկի կանքը մը, որ լոյս կուտայ զարերով, մարգկային ձեռքեր չեն կրնար համնիւ այդ կանթեղին, որուն մէջ կը վառին փոխանակ իւղի՝ սուրբին մաքուր արցունքները և որ չի մարիր անեղ վիշտապ քամիէն: Երբ մութ խաւարը կը պատէ մէր չնաշխարհիկ երկիրը, երբ սոսկում եւ ահ կը տիրն մոյլ, կասկածուս սրտերու, ով որ անմեղ է, սիրով առլցուն եւ հաւաքով անսուսան, ով որ կը նայի, վաս յոյսերով զէպի Հայոց ապագան, ան կը աեսնէ մըշտավառ ջահը, երկինքէն կախուած իրեւոյածան աչքը Աստուծոյ, որ կը հսկէ երկինքէն:

Ամերիկացի հայուպէտ միսիոնար մը քանի մը տարի առաջ զնաց տեսնելու շատ հին վանք մը Հայաստանի մէջ: Եկեղեցին մէջ կանգնած հիացումով կը զիտէ տիուր գրեթեները և լուկի զամերը, որոնց մէջ երբեմն կամաքի եռուցգեռը կար և որոնք կը թնդային խանդովառ հաւատացեալներուն երգած հոգկալու շարականներուն արձագանգներով, այժմ մեռելական լուսթիւն կար: Կը մերձենայ սեղանին, կը տեսնէ, ի՞նչ մէծ զարմանք, վաս կանթեղ մը սեղանին առջե, կը զարմանար, որովհետեւ գիտեր թէ ոչ մէկ հայ կ'ամրէր այդ շըրշակայքը. վերջապէս հարցաքննութենէ վերջը կը հասկնայ թէ մէկ հայ ծերունիի մը թոյլ տրուած էր բնակելու վանքին մէկ անկիւնը: Այս ծերունին էր որ սովորութիւնը ըրած էր ամէն առաւօս այդ հին եկեղեցիին կանթեղին մէջ քիչ մը իւղ լեցընելու, անչէջ պահելու համար սեղանին կանթեղը: Այս կանթեղն էր տեսանելի նշանը, միւս, անտեսանելի կանթեղին:

Մէր նպատակն էր փորձ մը լնել ուրուազները բարոյական պատկերը մէր ժողո-

փուրդին, հիմուելով իր ժողովրդագիտութեան վրայ: Կը խօստովանիմ թէ բոլորովին անեղծ չէ այս պատկերը, քանի մը մասերը աւրուած են. բայց պատկերը որչափ ալ խաթարուած ըլլոյ մինչեւ առարձան մը, հնթարկուելով շրջակայ ցեղերու ստորնացուցիչ ազգեցութեանց, կը յուսանք որ զարձեալ օրումը պիտի երեսի խորհրդացու կանթեցին մոգական լոյսին տակ իր նախկին, սկզբնական մաքրութեան և գեղեցկութեան մէջ:

Կ. Պոլիս

Մ. Գ. ՆԱԼԵԱՆ

(Ըստ Սիմեոն Յանիսի թիւն, էջ 206 և վերշ.):

## ԶԻԹԵՆԵԱՑ ԼԵՐԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՊԱՏԳԱՄԸ

**Սիմեոնի Յանիսի թիւն մէջ** (էջ 185-86) Զիթենեաց լերան ժողովին շուրջ մը զարձները մերժացնելու առթիւ խօսուացած էինք քաղուած մը տալ ժողովին մէջ բանաձեւուած որոշումներէն և բազանքներէն:

Մէնք անեկոզօրէն կը հիմանանք այն միստոնարութեան վրայ որ Աւետարանի բուրն ու լոյզը կը տանին ներթառու ժողովուրգներու մէջ, քաջաթեամբ և աննանի բարու մը վասն զի ա'տ է բուն առաքելութիւնը, չ'հացէ՛ք այսուհետեւ աշակերտեցէ՛ք զամենայն հերթանսու...: Այս է մը Քրիստի մերժին պատուէրն ու պատգամը իր առաքեալներուն, զացէ՛ք, զացէ՛ք ներթանուներուն և միայն ներթանուններուն...:

Մէնք քրիստոնէական խօսունկ համակրանքով տեսանք ծայրագոյն Արեւելքէն և Ալբրիկէի խորերէն եկած ընկեներ Զիթենեաց լերան ժողովին, որոնք աւետարանուած, քրիստոնէացած էին, և եկած էին բաներ մը սորբիու Ս. Քաջորին մէջ, և բաներ մը բոխու իրենց Աւետարանուած բարուց միահանդիսարներուն:

Դերջապէս տանընինդ օրուան խորհրդակցութիւններէն ետքը, անոնք միախորհուրդը և միամայն, իրենց համազաւմներն ու հաւատքը բանաձեւցին և իրը պատգամ յայտարարեցին աշխարհի առին, որոնցմէ հաճոյրով յառաջ կը բերենք հետեւեալ հատուածները, կատարենք համար մը խօսումը:

Բ. Ա.

## ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՎԱՄԸ

Ամբողջ աշխարհի մէջ անօպանով և անկայուն վիճակ մը կը տիւ: Քանի զիսական և առեւտական բարգանան կը փոխեն մարդկան մասնաւութեան նախնին ուղղութիւնը, նին կրօնն յայց կը պատճեն կայացած է առաջնորդ իր մեր Հայոց ու կատարել Աւետարանի Աւետարան և Արքանութիւն է, զանդի Անոն մէջ կը զանեն մատնակալ Աւետարան, վեցնական միայն առ աւելի հոգաքերւուած բայսնութիւնը այն Աստծուն, որը կ'ապրիմ, կը շարժմին և զոյ են:

Խամատութիւններ իրեւ անօպան կը նկատին և խորոյից նասանան շափակեցներ նմանաւութեան կ'ենթարկուին, և Քիսունեայ կաշուած եւկիրնե իւսպէս անպէտ կ'զգան ուր առնենուց ինպահ կ'զգան նախա և Ավրիլէ, Ամին կողմէ աւրա կը յայնուի թէ արդիօ կայ բացաձակ նախասութիւն և բարութիւն: Նույ յարաբեականութիւնը (relativism) կը նզնի մարդկային մասնութեան վրա զանալի:

Առանց նես միասին կայ նաև աշխարհամաս սուսապանն ու վետր, ու կ'առաջայտուի մասամբ բարձրացն առժնեներ նամդեզ յուսակու վետրեմանեալ մը, մասամբ միտի և կնանին նաևն նույ խորիս մը փիսաներ եղեալան մարմազվ, և մասամբ յարութիւն առնաց ազգայնականութիւնն մը եւկրմեներալ, և ցեղայն ու զասակարգային նաւասանաւուն ուղարկութեամբ:

Ամենուելի կը տեսնեն նաև որ մարզի, մանաւուն եւթասաղպութիւնը, մեր ազնուարուն և մեր սանհիւրակայտէն, յոյն կ'անձկան անհասկանութիւնն լիսին և անկավան արայայտումին, նոգեն առաջնութիւնն և նեղինակութեան, ընկերային արդարաւուն, մարդկային եղբարյութեան և միջազգային խաղաղութեամբ:

Այս մարտած և իր նախան զնենու համար խախտիող աշխարհի մէջ առաջուանէ աւելի հիմնա Յիսուս-Քրիստո յր վեյ զարձացած է մարդկային ցեղին ուսաւագութիւնն ու նիսպաւը: Մարդոց նաման Ան աւելի՝ մէջ է ան ամրուց Աւետարան Քաղաքակարութիւնը, աւելի՝ մէջ ևս այն Երիսունութիւնն ու գոնջու աշխան: Դաեւ, ուսու ցար Անոն եկեղեցին անզան իսկ չեն, Անոն մէջ կը զնեն արդար իւսուն ու իւսնց յարացոյց:

## ՄԵՐ ՊԱՏՈՎԱՄԸ

Այս կացութեան նամդեզ է անու նկատմամբ մէն մէկ պատճան միտի բերեն-Քրիստու և այն Այն է Յարմարինը թէ ինչ Ասուած և թէ ինչ կրօնայ ըլլալ մարզը և Քրիստու և ոռ մէն զի յինաց կուզան տիեզերի Բայցաձակ Եւականութեան նես: Ան մէջի կը նախնշն զնասուած իր մեր Հայոց ու կատարել Աւետարան Աւետարանի Աւետարան և Արքանութիւն է, զանդի Անոն մէջ կը զանեն մատնակալ Աւետարան, վեցնական միայն առ աւելի հոգաքերւուած բայսնութիւնը այն Աստծուն, որը կ'ապրիմ, կը շարժմին և զոյ են:

Սու համարան ունենի թէ ինչ որ տեղի կ'անենայ ըլլայ յորի մէջ կամ ըլլայ յառաջ անոնք մէջ զուգը կը զուգը և ներկայ մէջի բոխը, ներկայ մասն նես և մասն նախան մէջի բոխը, ներկայ մասն եւթին ներկայ մասն կը զանան իւսն արայիւնութիւնը և նախանդենու մարդկան բարին յարանան, մաւպուն, մօսաւե կեսնին մը նամա:

Կը նասանեն թէ Յիսուս Քրիստոյին յայնան Աս-

Տուածք կը պահանջէ ու իր զատահերթ ամէն պաշազանեալ առկ, ամէն մանակալ և մարդկոյին ամէն բարպերեաթեանց մէջ պարփակ պիտի և արգաւորեանք իր փառքին համար Քեյսարի բարպետք է ։ Առար Հոգուն մնանք Ան և ամէնի զօւրիխն կը պատգէ մարզոց, ուղաքան անօնն ըստ Խեց զահակիցներ, եւ կը մտ՝ անօնն խօսակ և անձնազան կեանի մք, պատաստ քամար համար Անու բազուուրիք զայտոսին իր լուրքանքը ։

Քիսասի մէջ յանձնած Առաջնօր տեսիլ կը ճը-  
նի և կը խորցնէ մերի և յանձնելի գոյացմէց Մամ-  
արածին շնչ Անու սիրուն Անն մ.՛ը իսկ յանձնանազ  
հակառակած ենք Անու ուրբ կամքին ։ Անդին ուղ  
այս ժեմու, ու Անդի գոյացմէր կը ճնի, կը ճնի նույ-  
թագրեան վասնանութեան, մերի է ու Հաւատան յան-  
ձնելին Քիսասի Ծովին, այսպէս ու Անու գիւղաւու  
ուրբ հաշեան մեջ Անձնան նետ

ՍԱԵՑ ՀԵԼՏ ԱՎԵՐ ԼԻՎԱՆԻ ԽՈՎ ԱԿԱԾԱՅ ԱՅՆ  
ՍԱԵՑ ՀԵԼՏ ԱՎԵՐ ԼԻՎԱՆԻ ԽՈՎ ԱԿԱԾԱՅ ԱՅՆ  
Պահածել, վասնի վեցը՝ 1927-ի Օգոստին Լուս,  
զումուած Համայնք և Կարդ Համաշխառային ժա-  
ղովին մէջ այս նիրին ուղարկաւածին մը մր-  
ցաւակալեաւա, ժաղովին կողմ ինձ ընդունեա-  
րին գտնէլ եմք:

զար մեխուս անցան, Ֆիւռա Քյուրանի միջոց։  
«Աչալա Քյուրան զարսևն պատշաճության  
ամբողջ աւելիութեան մէ՛ Աւագու Հայմին գրծու-  
թեական միջոցաւ եւ Խանութի Հին Կոմիտասին  
Տօսաւ Անու յարմաքքն միջոցաւ եւ ի իշխան ծա-  
մանակաց յա թեթևական Բանն Աստածոյ մարդունց եւ  
մարդաց, Ֆիւռա Քյուրանից Աստածոյ եւ Անոյ  
Մարտու։ Ին մատու եւ հօմատարքամար»։

«Եթ կեսանկն ու վաղապարտքարար՝ յու ապահովութեան հրաւեալ, Աստմօյ Արշագարքն է դաստիանի Եւ բարզութեամբ, Եւ չարչառանկն ու մասութիւն, Եւ յառաքեամբ և Աստմօյ այ կոյս բազմովը, և Սուրբ Հոգին առանումավ, Այ բեռն բազութիւն մեր մեղքեան, և յայնից Խճճանի Աստմօյ լուրինը է Անո անառանին մէր մեզ համաւ Այս պիտօն զոր ցուցոց լիովին խաչին վրայ, Այ մեզ կը հրաւիչէ հաւաքի ոչ կեսնին, անձնաղոնքնեան է իր ծառապութեան ու մարզոց ծառ պարեան նույնութիւնը»:

«Ֆրաւա Քրիստո, Խաչեան ու Խեցղամին. Փրկիչն ու Տէր, Ե՛ նաև Կերպը Առաջնութեա, Եւ Եկեղեցոյ աշխարհափիլ Աւետարանին: Վասնի Խնչուի Ե այս Աւետարի, զու Եկեղեցին կուսու տէ-  
կան:»

«Այդ Աւետիքը իմաստաբրանք տևողեն առելի  
բան մքի է, առուածաբանիք տևողեն առ առելի  
բան մք, նիւթակն առելիքուրեան ծարքեն առ առե-  
լի բան մք Աւետան նոր Աշխարհ մք է Աստված-  
ուան առ՝ մեղիք եւ մասն հիմ աշքաբեմին Աւելի  
կայ ։ Անիկան մեղիք եւ մասնան վրա առանան յոր-  
թանակն է, յոփետանակն իւսոնի յոյնուրինը՝ մի-  
ջացան Անոն որ ինուան է Եւելիքն եւ Եւելիք թասի-  
ուան արց հապուրքանք, եւ մարցացն է մաս պա-  
հանուանքն, առօգու եւ օժնաւրքան»:

«Աւետարձ մեղաստ մարդուն ուղղուած մարդաբական հաւաեւն է՝ Ասուծոյ զաւանաւ»։ Վեպացոյցն եւ Մարգարիտան աւելիքն է անմոց, ուղին կը հաւասան Քիսոսիուն։ Անիկիս հանգիստ է հաս ապօղեցւուն, կազմակերտան համար անիկս Ասուծոյ ուրիշ բառ փառական պատարեան հասանութիւնն է։ Աւետարձ խաղաղութիւն եւ պահպարփին կը պարզեւ արժին, եւ մարդուն մէջ անճնուացութիւնն ողին բառ այս կը բարէ, յառաջ կը բերէ եղբայրակիս մաս այլութեան պատասխանակիրինք եւ կառեկից ուրեւ։ Անիկիս երիտասարդութեան անչյու կը զնանցէ գերազոյն նախակը մաս սննդով անու առչեւ, ո՞ւժ կայսոյ վաստակագործեկիցւուն, հանգիստ խնդչունեւու, եւ կիսմինի պարակ մատանաւուն»։

«Ավետարանի ընկերոյնի գերածնութեան ուժին սպանակ աղբաւան է: Ան կը բարօք ցացնեալ այս մասկեացը, որով մարդկութիւնը կընայ ազատի այս դաստիարակութիւնը և ցեղային առելութիւններէն, որով այդ կը կարծանն ընկերութիւնը, և իտէայ ազգային բարեկեցրեան վայելն ու միջազգային բաւելքամարդիւն և խոսպարութիւնը Անհիւռ նաև մասնաւոր և ոչ-շխատանուն աշխարհին, Արևմտաւոր և Արեւադի մեջ, Կենաքանի Տիրոց ու ցախութեան մէջ մասնաւոր:

«Համակերպ մեր սերնդի ամենուրի նըլու և  
եղ տնիկ կարօս կը բառ մասունքին տնիկ զգու-  
թան, թիկույին արդարութան, և հոգեւ ներքի-  
ուամի, ենիշեցին յախենական Աւետարանվ կը լցու-  
ար պէտք և կ'իրացք; արդ աշխահի ասուա-  
ծուան ձեզանակներ Ուսի, ինչպէս անցեալին նոյն-  
պէս ներկայու մէց փերարքան մինան հուրած և Ա-  
ւետարան Ալովն, ենիշենակ Քիլսու և Ենիշե-  
ցին մքոցա հիմու առ կ'առ մարտու—

«Եկա՞յի առ իս...» Այն որ իմձի կը հետեւ՝ խուսափել մէջ պիտի շխատ, այլ պիտի ուշենայ կեսնի առանք.

#### Литература

Περβάτη την ίανανήν έδωσεν ανθεκτικό<sup>1</sup>  
πλεύρα στην πρώτη μισή της ζωής.

Թովին հաւատաբին է լիճն յաստակ  
ձամանչներու շինչ հայելի,  
Որուն անքիծ սիրոյն յատակ  
Խոնին լութ գէ՛մբ կը փասի:

#### *(Gordius hirsutus) Herbig)*



## ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

### ԹՈՒՂԹ ՅԱԿՈԲԱՅ ԱՌԱՔԵԼՈՅՆ

«Զար օրինակ մարմին տուանց նազույ  
մեռեալ է, սոյնզիս և հաւաք տուանց  
գործոց մեռեալ են»։

(Յակոբ. Բ. 26:1)

Տարիները բանի՝ հորավումն, այնքան կարծես կ'աւելինց եւ կը շեշտանի ընդ մէջ բարոյականին եւ կրօնին բաժանումը՝ կը հանդիպար անձերու, որոնք որեւիցէ կրօնական հաւառը մերժելով, ինքանինին միայն բարոյական լուծի նեթարկած են, և կրօնական կարաւածէ անհօփ բարոյականը կը նկատին ուելի գեղեցիկ և ֆանետին։ Այսպիսիաց համար Աստուծոյ զոյսի թիւնը այլընքան անդայատ և իննդրական հորց մըն է, որ չն ուզբեր ընկերուոց նկատմամբ իրենց պարտականութիւնները կախված նկատել Աստուծոյն նկատմամբ պարտադրուած պարտականութիւննեն։ Գէտը է սիրել մորդիկը եւ ծառայի անոր համար որ մարզ են, եւ պէտք չկայ մարդասիրաթիւնը աստուծամիրութեան վրայ ճիշտերու, ըստ որում աստուծամիրութեան առարկան երեւակայական է կ'ըսն։ Ստուգի այսօր կան մորդիկի որանը պարզեցւ, աշխատասէր եւ բարոյական կեանը մը կ'ապրին՝ առանց ունենալու որեւէ բարպաշտական զգացում մը։

Պիտի չընեմ հոս թէ ի՞նչ կրնայ ըլլալ այսպիսի անխորհուրդ ուզգութեան մը նետեւանանները, որքան ալ այց ուզգութիւնը գրաւէս եղած ըլլայ, Միայն հարկ կը համարիմ հարցնել թէ ի՞նչ բանի վրայ կը ճիշտնեն անսնը իրենց բարոյական պարտականութեան զաղաքարը, եթէ չն ուզբեր միմնել աստուծամիրութեան վրայ ուզբէ պարզային շնորհ չունի յատկութիւնը եւ արժանիքը ամէն ասեն օրիուելու, եւ մարցուն համար դժուար է սիրել իր նմանները ամէն տեղ եւ ամէն ժամանակ, եւ եթէ վերցնենք մէջտեղէն Արարիչը եւ գնենք անոր տեղ կոյր նիւթին բիմական բազազրութիւնները կամ բիրս ուժերը, միթէ պիտի չմտանգին՝ նոյն իսկ մարդասիրութեան զաղափար։

Բայց իմ նպատակն ուրիշ է. պիտի ուզէի այս բաժանման հարցին զիսաւոր պատմաններն ու շաղպատման առարկայ ընել, եւ յօրդորի ընթերցողներս որպէսօք զիսաւոն իսործ զնել միջոցներ՝ բառանալու համար այդ բաժանման պատմանները։ Կրօնակար հանչցուածներէն շատեր հարկ է խօսապահնիլ որ մասնաւոր նկատումն չէ, որ բարոյականի գէմ կը զրծեն, այլ կը կարծեն որ իրենց բարեպաշտութեամբ իրնան պահպանան ալ. այսին ըն թէ, առ Աստուծու իրենց պարտականութիւնն կառապելով, կը կարծեն թէ առ մատուցի իրենց պարտականութիւնն կասարան են ուղղէն։ Այս միսալ համուումին անձուածումին հետեւանը եկած է արարկան բերեաւ եկած է արարկան բերեաւ իւղանը մը։ Ականատես կ'ըլլանը ամէն որ մարդոց, որոնք ըստ

երեւոյթին շա՛տ բարեպաշտ են, կանոնաւոր յաճախողներ են եկեղեցիի եւ կրօնական հոնդիսութեանց, Ս. Դիրքը վկայութեամբ կ'արտայայտուին, եւ ամէն ժամանակ աղօթը ընելէ չեն դադրիր, այլ սակայն ունին խիստ անհանույց եւ անհանդուրմելի ընտանելիքն կեանը մը. դրամական խնդրոց մէջ նուազ խզմաժիտ են, իրենց զործոց մէջ յանափ անպատիւ են, եւ կը վարեն իրկու կեանը, մին՝ Աստուծու առջեւ մարու եւ անմեղապերի, միւուր՝ մարդոց առ չնւ միրա եւ կոշո՞ սրուով ու հոգուով. Այս իսկ է պատմառը շատերու բարեպաշտութենէ նեռացման։ Անոնք սովում մը կը տեսնեն այն խեղկատակութիւնը որ փարիսեցիական կեղծաւորութիւն կարելի է կոչի, եւ որուն մննը յաճախ ականատեսն կ'ըլլանը, իւ շատեր իրաւամբ ո՞չ կրօնականի եւ ո՞չ եկեղեցւոյ, ո՞չ կրօնասէրի եւ ո՞չ եկեղեցասէրի հետ չեն ուզեր որեւէ զործ ունենալ։ Անոնք կը տարուին բարել. «Քանի որ այնքան մարդուի կրօնը ունին առանց բարոյութեանի, մննը այ կը սիրենք ունենալ բարպահան մը առանց կրօնին։ Մենք որպան կրնանը պիտի ըլլանը բարյականի տէր, եւ թէ իսկ չկարենանք ըլլալ։ զի՞մ պիտի չարբասաննեն կեղծաւոր վասնովի մննը պիտի չանանը երեւեանէ աւելի ըլլալ։»

— Բարոյականէ զուրկ բարեպաշտներու կենցազը նոր չէ որ պիտի զիտնանը։ Քրիստոնէութիւնն, առաջ անոնց կենցազը ծանօթ եղած է, եւ Յիսուս առաջին առթիւ իր կերպն Քարոզին մէջ զանոնը կը նըշաւակէ ըսելով. «Ան թէ անիկայ որ ինծի կ'ըսէ Տէ՛ր, Տէ՛ր, պիտի մանէ երկնիքի թագաւորութիւնը։ այ անիկայ որ իմ երկնաւոր Հօրս կամրջ կը կասարէ։ Շատեր այն օրը բնծի պիտի չսէ՛ն. Տէ՛ր, Տէ՛ր, միթէ րու աննուով չէ՛ր որ մարգարէացնը րու աննուով դեւէր հանենքներ, րու աննուով դեւէր հանենքներ։ այն ասեն անձանց յախնապահ պիտի բամբ։ բնաւ մեզ մեզ մանչցած, մէկին զայցք զար որ անօրէնութիւն կը զործէր» (Մաթ. Բ. 21:23)։

Անա այս զուրկին ընթացքն է որ Ցակորս իր թուղթովիք կը ճարուածէ թիչ մը աւելի խիստ բացատրաթիւններով. որոց խսացումն է նետեւանու համարը, զոր բնարան ընտրուծ եմ ներկայա բարոզիս։ «Էնչպէս որ մարմինը առանց նոյնի մեռած է յական։ անուանէ» (Մաթ. Ժ. 55, Քործ. բղբ. Ա. 14, Ցովճ. է. 3-7)։ Ցակորս նախապէս չնաւառաց Ցիստուի ասաւուածային հանգամանքին, եւ նոյն իսկ իր եղբայրներուն հնա միացած հակառակութիւն տուած անոր հանդիպ անուանարկումը (Միք. Գ. 21)։ Ինք եւ իր եղբայրներն էին որ արհանարհներով բախն Ցիստուի. «Ելիք զնա՞ ասէի, զնա՞ Հրէաստան, որպէսզի րու աշուական կը սիրեւանը եւ արտեւանը եկած է արարկան բերեաւ իւղանը մը։ Յակայն Ցակորս զարծաւոր իւղանը մը» (Ց. 3)։ Սակայն Ցակորս զարծաւոր իւղանը յարուց մասնաւոր նկատմանը մը» (Մաթ. Գ. 21)։

հէն եւ յարութենէն յետոյ, հաւասարութ այն մաս-  
հաւոր երեւոմին հնահեանքով, որոյ մասին Պօլոս  
Առաքեալ Կործիացոց առաջին թուղթին մէջ կ'ակ-  
հարկէ երբ կը գրէ: Եւ ապա կրծւցաւ ծակորսութ  
(Ա. Կրծ. Ժ. 7): Անիկան երբեք պիտի յի դառ-  
նար ի հաւասար, եթէ իր եղրոք փրայ՝ պատասնելու-  
թեանը եւ երտասարդութեանը շրջանին, ահանձ  
ըլլար թերութիւններ եւ անկարգութիւններ, ինչպէս  
աւազգ մենք ցոյց կուտանք ընտանիքան կնանքի  
մէջ:

Ցակորս եկաւ նոյն խի ամերան պետքաւած և  
համոզաւած թրիստոնեայ մը, որ չտշացաւ արդիւ-  
հաւոր զիր մը խաղաւու երուալիմի նիկդիրին  
մէջ, որուն եկաւ սիրուած և նեծաւէն յարուսուծ  
պեսր, և Եկեղեցւոյ պիւնիքին մինչ թիշակն կը  
յայսնէ. Պօլոս Առաքեալ, երբ իր երրորդ Զամբոցաւ-  
թենէն անձիշաւալէս զերշ զանիկան տեսնելու կուզար:  
Երբ Պետրոս պատասնեցու բանեանէն ծահորուսն էր որ  
աւաշին անզամ ազաւաւու հասորութեան (Դորք  
Ճ. 17): Անիկան իր արգասիքութեանը ամենափա-  
ռչազարա դէմք մը եղաւ որ զինը կոչեցին «Ամբորն»:  
Մեռու մարտիրոսական մանուանին լրացած հարուա-  
ծի ներքւ, շաւր ԵՇին:

Իր թուղթին կրնանք ճեսեւցնէլ բէ որեայ-ըրիս-  
տոնինից հոգեբանական պիտակն ի՞նչ կը առաջին  
Գրիստոնեական շրջանին: Նորոգարծ թրիստոնեաւ  
Հրեաներ կը կարծիք բէ միւնյ Խաչիոյ Երիստո-  
սի հաւասարութ և բարոյական օքնիք լուծը թո-  
քափեալու շնորհաց կրնափին արժանացան նկատուի:  
Ցակորս Առաքեալ այսպիս հանուզան մը դէմ է  
որ կը բոդրէ և ցոյց կուտայ բէ կրօնորդ և բա-  
րոյական յօհացուած պէտք է ըլլայ:

Ցամաքի հակասութիւն կը կարծին առնենի ընդ  
մէջ Յակոբոսի և Պօլոսի վարգաւեսութեանց: Ըստ  
մեզ միսալ է այս կարծիքը: Այն հաւասար զոր Պօ-  
լոսու կը յանձնարարէ իր միսալ միշոքը փրկութեան:  
Ալիբով յաշողիկան հաւասար մըն է, կենանի հա-  
ւասար մըն է, որ պէտք է ինքնինը ցոյց առայ  
զորդերով, ոչ երբեք մեռան հաւասար մը, որքան  
այ ան եղած ըլլայ ուղղափառ: Ցակորսու անձար-  
կած «Գործըրեց» չնեն կրնար արիւնը ըլլայ թնա-  
կան սրտի մը, ոյլ աւելի պատուը կենանի և անձ-  
նական հաւասարի մը:

Առած գուլարաթեան կարծիք է առնենի որ Ցա-  
կորսու թուղթը չունի Պօլոսի թուղթերուն մեծ մա-  
սմին կշիռը: Եթէ ան իր մէջ շրավականիքը թրիստո-  
նեական խորոնկ վարդայաւութիւններ, այլ աս-  
կայս ունի մեծ արժէք, իր կրական արժէք մը  
զործնական եւ բարոյական կրնանի առնենակառու:

Այս թուղթը առաջինն է «Կաթողիկէ» կուտած  
եօթը թուղթերէն: Կաթողիկէ (= Ընծննդրական) կոչուած են, վասնիդ ուղղուած են ոչ թէ մասնաւոր  
Եկեղեցիներու, այլ բացի անհուսական երկու կարծ  
թուղթերէ, ուղղուած են ընդանուր նորազարծ ըր-  
բիստոնէից: Ըստ այս Ցակորսու թուղթը ուղղուած  
է «սասաներկու ցրուած ցեղիրու», այսինքն է հրեայ  
Երիստոնեաներու:

Գալով Ցակորսու թուղթին պարունակութեան, յիտ  
ընթերցման մը, մեր գրայ կը թողու այն պատարու-  
թիւնը թէ գրաղը շատ արիստիք եւ անկախ մէկն

է, որ չի նեղուիր որեւէ, կերպով երբ խնդիրը նըշ-  
մարտութիւնը յարտնելու և մեղքի գէմ պայքարե-  
լու մէջ կը կայանայ: Հաւանականարար թրիստոնէ-  
միկն ծագման շրջանին, ինչպէս ամէն հասարա-  
կամիեան մէջ կ'ըլլայ, եկեղեցւոյ ծոցին մէջ ալ սպր-  
ած է, ին չար տարբեր, պիալ ըմբռնումով անհատ-  
ներ, որոնք կրնային գոտնզել եկեղեցին եւ նեռ ա-  
շընէլ իր բուն նպաստակէն:

Ցակորսու թուղթին ընդհանուր նպատակն է,  
ինչպէս կը յատկանչէ մեր ընտրած ընտրանը, բա-  
ցարքի թէ հաւատորը, ծշմարիտ հաւատորը պէտք է  
յառաջ ընդունել զերծանիք իհանը եւ յաղթութիւն մը  
Ընդունել մեղաց եւ մասնուան: Այս հաւատորը ամէն  
բաժէ առաջ պէտք է ցոյց տրուի դժբախտութեանց  
մէջ առուի եւ ամփախտ կերպով. Գլ. Ա. և Ե.  
Ընդհանրակայի հաւատացեալը որեւէ դժբախտութիւն  
պատահուած ատեն՝ կը խափախ, կը խոռովի, ինք-  
րիսէ կ'ըլլէ, և նոյն խի կը ասրուի կասկածելու,  
բարքիրու, և որ աւելին է բժրուաւնալու Ասու-  
ծոյ զէմ: Գլ. Ա. չէ պայսէս ըլլայ: Դժբախտութիւնը  
պէտք է դիտուի հաւատորը եւ նկատուի իրը առիթ  
նուարեալ ուրախութեան, բանի որ դժբախտու-  
թիւնը կուտած են յասաց բերելու բարքիրու առաջ-  
ուածներ, բայց է որ խոսան իրամ մը մարդ պատ-  
ամիկն իր պատճառաւ մարդկանի ընկերութեան:

1. Գլ. Ա. չէ կամածաներավ աղօթիկ: Ան որ կը  
կամած պիտի չկարենայ ստանալ երբեք ինչ որ  
խորքեց:

2. Գլ. Ա. ի խոնարի ըլլայ ինչ վիճակի մէջ որ  
ու ըլլայ մարդ, Նպարառութիւնը անտանելի բան է  
եւ պէտական կարդիային ընկերութեան:

3. Գլ. Ա. չէ շփոթել փորձութիւնը դժբախտու-  
թեան հետ, ոչ այ կարծել որ Ասուած կրնայ փոր-  
ձել մզեք: Փորձութիւնը կուզան չարզի անձերէ,  
որոնք մզե կը մզեն չարին եւ մանուան: Դժբա-  
խտութիւնը կուզան ընդհակառակի Ասուումէ, որ իր  
զրկէ սիրոյ նպատակաւ, որպէսզի մեղ առաջնորդէ  
բարիին եւ կենարին: Մտոյց է որ դժբախտութիւնը  
կրնան փոխակերպուի փորձութեան, ազգեցւութեանը  
չարզի անձերու, որոնք զիսեն ծառայեցնել ամէն  
բայց նուած չարզի որնութիւնները մեզի զէմ:  
Բայց նուած չարզի որնութիւնները կրնան փրկարար ըլ-  
լայ ինչ մենք կիսենք կենառւնակ հաւատորոյ յաղ-  
թիւնը եւ հաղորդակցութեան մէջ մետայ «Լուսոյ Հօր»  
նուած:

Ո՞վ հաւատացեալ ընթերցողներ, ծենէ ումանք  
թերեւ կ'անցըննեն ներքին ատանապներ եւ զժբախ-  
տութիւնների: Այն համբան ուրիշէ սարիպայ կ'ընթա-  
նանը, ուսուցի մաւալ ուղի մըն է, և այն հորի-  
զոնը որ կը բացիք մեր աչաց առչեւ թերեւս մթա-  
սուեր ամսպերով մանրացած ըլլայ: Թոյլ տուէք  
ինձ մեզմէ խնդրի որ մկրանցնէք մեր բաջու-  
թիւնը, որ կրնապատկէր մեր համբերութիւնը, ա-  
ղօթըը, և միշտ աչքի առչեւ ունենանք Տէրն մեր,

որ զիտէ ամէն բան, եւ որ իր ասաւուածային սիրով կը պատրաստէ ձեզի փառալից յանդեւթիւն մը. «Դուք ալ ճանմերեսութիւն ըրէք, սիրաբենի ճանաւառ բանեցէք. Տէքը բազմազաթ ու ողբրմած է» (Յերե. 6. 8. 11):

Եթե Յակոբոսի պահանջած ճաւատաքը կ'ընկերանոյ խռնաբին թիան և զթութիան ձևու, առ այ եւս կ'արգիլի մեջ զանազան թիւն դնեաւ անձանց մէջ, առան ինչ որ էր քացարք. Առարեան Բ. Գլուխ սկզբան ուրաք թիան առ աշազուս բառի կրու. Տէրէ, ձեր հաւարյութին մէջ մէկ մաներու ըլլայ, որ ունեաց ոսկի մատանի և փառաւոր հանդերձներ, հնն ապրաւ մըն ալ մանելու ըլլայ պատաս հանդերձներով եւ Նայիր անոր փառ որ փառաւոր հանդերձներ ունի, ու բար թէ Դուն հոս Նայէ պատաւով, եւ այս պարախն բար թէ Դուն հոս ուրդի փայտ կայմէ, կամ եկուր հոսէ պատաւոնդանիս բոլ (Յիր. Բ. 1-3):

Ի՞նչ ամօք եւ ի՞նչ անգատառութիւնն ըրբաւոնէալ-  
կան եկեղեցւոյ մէջ։ Բարեբախտաբար Աւետարակի  
ապդիցութիւնն շնորհիւ չենք քարտիք այսպէս։ Մա-  
սնաւոնդ Անդրտական այս երիբին մէջ օրէնքի հա-  
ւատաքար թիւնը դասականաւուէ ի գործ կը զրադ։ Եւ  
Ակրամիք ամէն որ միւսնոյն աստիճանին փրայ կը  
հնատառի։ ամէն քաղաքացին հաւատաք է օրէնքի  
ուացն։ Բայց մեր ընկերուական շշամաններն մէջ  
արողէն է Սահմառած եմ կատաֆակի Զի կը սե-  
նուի տականին որ նիւթական բարեւոր զինակի մէջ  
կղողներուն աւելի պատահներ կ'ընծայութին բան զր-  
աբախ ապրասի մը, որ ոչ նիւթական ունի եւ ոչ  
բարեւոր զիրք մը։ Հազուսաւ, երեւոյթը, զարդա-  
րանքը, անսանը, զիրքը մեր վրայ տակուին կ'ազ-  
գնն յաժմանքէ կերպով։ Մենք տականին ազգու-  
թներ միլիոններու ազգեցաւթենէն։ մարդուն նկարա-  
զիքր եւ բարյական աքժանիբ կը մոռնանք նկա-  
րազութեան առնել։ Ակրամներ՝ ծովալուքի մը  
արժանիցիք իր նարաւութեան և նոյնութեան մէջ չէ,  
ոյ սրաի ու արինութեանց եւ բարյական շնորհ  
մէջ է։

Կո կարծիք որ այսպիսի նախապաշտման դեմ գործելու լաւագոյն միջոցը պիտի ըլլար միշտ ի մրտ օքբել թէ՝ ո՞րն է հշմարիս ազնուականութիւնը։ Այս բառը իր սառչարանութիւնն համեմատ կը Դրանուկի ընտրանիլերու դասակարգ։ Արդ ընտրեալ-ը երբ չձն անձնը, որ անդամունա հարրան են, ուսա-ալ են, բարձր դիրք անեն, այս անձնը են որ բար-ձր են իրենց բարսպական կանորով և այլց ծա-այից անձնութիւններ։ Ազնուականութիւնն մէջ փրած այն է որ ընդունելի է անձնեն և կախաւու է բարսպակիրին բարսպականնեւ։ Հետեւարար՝ ընդ-էմ նշաւակին նախապաշտմանց գործելու համար արկ է նկատի առնել զմարդիկ իրենց հշմարի-ժմանեաց տեսակիւն։ Եթէ երկինը բացուէր մի-ի ցոյց տայր համար երկինային ընակլութիւնը, ենք ամիսու անսնէնիր հնու միան անձնը՝ որ երկրի բայ ապաք էին խոնարիթիւններ, այլոց առա-ւթիւնն նուրիթիւն ինքնինիննեն, որ մեծութիւնը ունարդութիւննը ցոյց տառած էին և անշահանդիր երկար զայր միքամած էին։

Հաւատքը որու մասին կը խօսի Յակոբոս, այժմը

է շցց արտի նուև մեր կ օսամկցութեանց եղանակին մէջ Կ'արքէ որ կրկին կարգացի Առարեալին այս ժամանակ զրանձները Ան կ'ըսէ . «Լեզուն պատիկ և ան- պատ մըն է, ու մաս բաներ կը իսփւ . . . Լեզուն կ'ազ մըն է, անիբառ թիւն անիկըր մը» (Յիր. Գ. 5-ը)։ Անուղիւն, ինգան փոքր գործիք մըն է, որ ասկայն անհաշուելի ազգեցութիւն մը ունի ըլլայ բարի, ըլլայ չար, և հարդէ ո աւոր սանն մը զրուի եթէ, չներ ուզեր մեր ընկերը զայտակիղեցնելու Աւանդ, այ- սօր ինչպատ երբեմն, լիուվը եպուածումը բրիտանիա- կան անհան մեղք մը կը նկատամ Ք'անելը թէ հնաւարյթներու մէջ լիզուան ինչ բարպաշտան և միջներ կը զգումուն: Բարձրացածիկ կարծուած յա- զուներ ինչպատէս կը բանարքըն զիքար սիրուն ա- ռանենքից: Բացակայ Նոդոններուն հնացէին ինչ ան- զիւթիւններ ունի լիզուան: Կեսանը և մասն լիզ- ուին ճայրն է: Եւ մենք շատ անզան մաս կը սպա- սենք մեր ինզուաւ: Խոսանավանինք որ այդ կ'երաց Աստուծոյ զրումը կ'ապարանենք մեր հոգւոյն մէջ շատորափ նես պախու կ'ենորքի որ հոգուն ուղարկու մովու ունկերն մեր լիզուին փայտ և միչ մը ընկէնք յայ- նելու մեր հաւատութ մեր հոօսելու կ'ելպան մէջ եւս Հաւատաբը՝ բառ Ցակորոտի, պէտք է անհնաշչէն ըրբուուննայ հաւատակութիւններէն աշխարհասիրա- թիւնը, որ Աստուծոյ զէմ թշնամութիւն է: «Չէ՞ր զիտեք որ աշխարհն մէր Աստուծոյ զէմ թշնամու- թիւն է՝ ուստի ով որ կ'ուզի աշխարհն բարեկու ըլլայ, ինքնինք Աստուծոյ թշնամի կ'ընէ» (Յիր. Դ. 7- յ): Ցակորու նոյն իսկ աշխարհն սիրուններն «Նշա- ցոյնինք» անտառելու չափ յաւազ կ'երթայ, բառ որում այզպիսինք իրենց զիրքերը կրկու անհանու- թշնամինքը: Աստուծոյ և աշխարհին միշտ կը բառնեն, ինչ որ անհնեղութիւնն է ևս անհնուու- թիւն: Ինչ պէտք է հասկնաւ «Աշխարհ» բառով: Ընդհանրապէս պիտի հասկնայինք բառ մը, նոյն իսկ եթէ, այս ըլլայ անմեննէն պատաստ որ ուր կը կատ ա- նենք օրինաւոր զուրգարանը, ուրիշ տարածա- ծուած է Աստուծու: Նաևս «Աշխարհ» բառուն պիտի հասկնայիք: «Եսանին կ'ենուր, ուր կը հասալուուի միայն «Եսանին շանհեր և միայն նօին փայտ կը խս- տուի: ասիէ ո որ յասաչ կ'ուզայ բոյր ցանկութիւն- ներն, վէճեն, կ'աբւներն եւ վասանաւոր կ'իբրենք:

Ո՞վ պիտի համարձակէր բախու թէ զիրծ է բացարձակապէս աշխարհնյին ոպիէ, ոչ որ անշառչափ Արդ՝ այս բանին մէջ եւս հաւատքն է որ յաղթանոց կը տանի. «Ասիկիս է յաղթաթիւնը որ աշխարհի կը յարթէ, այսինքն մեր հաւատքը» (Ա. Վզի. ե. գ.) Մեր հաւատքը եթէ բնականոն եւ կենդանի է, պիտի յստ աշխանայ այս աղբութեամբ և պիտի ազատէ զմբե հնագնիակ, և ամեն օր աւելի եւս աշխարհի որդին, և անկէ եսրու ոչ միայս «վեցեկի շարժամիերն» այս նոյն իսկ ամենանըրբն փոքրութիւններն անոն վեռանական պահ պահում էն.

εποριών αφορά την ηγεμονία των δύο φυλών της<sup>1</sup>. Η βερβερική με διάταξη στρατού, ή κατ' θεωρητούν· μήδε για περιθώριαν όπωρα ήρε διατάξεις, αποκατέστηνε, έχοντας απόκτηση έτσι περισσότερης επιτυχίας στην πολιτική της από την πολιτική της Αγγλίας. Τον ίδιο χρόνο, ο Βερβέρος στρατός άντεξε την πολιτική της Αγγλίας στην Αφρική, η οποία ήταν η πρώτη πολιτική της Αγγλίας στην Αφρική.

եղած են։ Զեր՝ ոսկին ու արծաթը ժանդուած է, և ալենց ժանզը ծեփի գլմ վկայ սիսի ըլլայ. ու ձեր մարմինը պիտի ուսէ կրակի մը պէս (Յլլր. Ե. 1-3)։ Կը հարծուի որ անկարելի է սրբ մը մէջ հուատարը ընակալից ըլլայ ազանութեան։ Բայց իր գոգութիւններ ցոյց կուտան թէ կարելի է ։ Խախ այն պատճառաւ որ պահանջ երբեք չ'զգար թէ ազանութեան մորութիւն մը ունի. և առ աւելի կը կարծէ թէ իր ուղղութիւնը խնայողութիւն մըն է և ոչ ազանութիւն։ Երկրորդ սաւույն զժուար է և ենից իօն անկարելի, ճշգրիտ սահմանապիծ մը հաւասար ընդ մէջ խնայողութեան և ազանութեան։ Միայն ճշշմարին հուատարը, ինեզանի հուատարը, որ անձ խական հոսպարդակցալիւն մըն է Առսունեց հետ, կարող է զմեց լուսարան այս ինչնին մէջ, մեզ հնալոյս հաւատութեան այնպիսից բարյակին պատճառաւ որ կցուածքով մը, որ իբր Առսունեց անհանենք կը պարտաւուինք յանձնունելու իրեն պատկանած եւ մեզի վառանուուծ նիւթական ինչը բըրը։

Խոստովանինք որ Առարեալին իշխանական պայմաններով եթէ, բրիստաձենայր լորին հաւատոքը ցոյց տային ընկերական յարաբերութեանց, իօսուղաբեանց, աշխարհի եւ առաւեածոց ցործածութեանց մէջ, յայինամ ան ակտոի ըլլութ աւելի յազդական եւ աւելի օգտակար քան ինչ որ առաջ մէ.

Թարող կը մերժացնեմ յիշելով սեպ Հանորառ  
Առարեալի երկու յորդըներն որպէս ինքն ալ և  
մերժացնէ իր թուղթն։ Նախ՝ չառնաներ երբեք Ա-  
ՅՈՒՍՔ, զանգի արդարին աղօթքը յոյժ զօրաւոր  
է։ Եզիս մեզի նման մարգաւիճն թութիւն ուներ  
և փուլի վայելից բարեկար փորձուութիւնները եւ  
արդինենք աղօթքին։ Մենք եւս կհանում զօրաւոր  
ամեն ու եւ մեր հանունի ամեն մասաւու մէք։ Երկ-  
րորդ՝ շանակի ամենից ալ միզ թօնիկու զրայնու-  
ԱԼԱՍՔ ուոյց տանը գործնականակա եւ այց կեր-  
պուով շահնիւ ինկած նողինեցը կիսառ ակ և օժուն  
կեանքի մը մէջ։

Университет

Դեմքնաբառ. Հոկտեմբեր

ԳՐԱԳՈՐ ԽՈՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ

Առ էնցեռով ձքտէ լաւեր ըրբութիզ,  
Պատշ' մասուր ծացն' ուսկից կեսամ բրդիսցի.  
Նրանունի եղիր համբոյ ու մայիս,

Ար մօսկենա զու ինձի

( Համառական Օրինակ )



ԵԿԵՂԵՑԵԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴՐ

七

ՀԵՐՄԵՐԲ ԱԼԻՆ

Երկուց և եկեղեցեաց միտթեան հարց  
մը խորհրդածութեան առարկայ գարձած  
էր, բազոքական և պայմաներու մասնաւոր  
շրջանակի մը մէջ, ի վան՝ 1895ին, և  
Հերքէրթ Ալէնի պէտ ազատամիտ միտթո-  
ւարի մը արամազբութիւնները զիւրաւ  
մշակուեցան առ այս: Եւ ահա մը օր 1895  
Մարտ, 28 յօդուածէ բազկացած հարցա-  
րան մը կ'ստանան Երկասանեակ մը լու-  
սուորչական մատորականներ՝ բանիւ և  
զրոյ պատասխաններու հրաւերով: Խորհրդա-  
կացութենէ մը յիսոյ ինձ կը վիճակուի  
առանձին երթալ տեսնուիլ Ալէնին հետ,  
որ Աստունցի փախատականներու ընձեռած  
նպատակից պատճառով կատկածելի գար-  
ձած էր յաչու կուսակալ Պարքին: Բայ և  
իբրև ուսուցիչ արդէն յարաբերութեան մէջ  
էի իրեն հետ:

Մկրտչի Անդրկերպանի բնակարանին մէջ ստանեակ մը ուսուցիչ և մշակուած միտաքը տէք անձանց զիշերային խորհրդակցութեան կը մասնակցէր նաև հոգելոյս Մեսարապ քահանայ ձանիկեան . իսկ հարցարանին մէջ կը յուղուեին վերստին ծննդեան , եկեղեցոյ եօթը խորհրդակցներէն ունաց մասնակարարութեան , ձևսերու , սրբոց բարեխօսութեան , մասունքներու , խաչի և պատկերաց յարգութեան և վերջապէս իրենց ըմբռնումին պատասխանող եկեղեցական բարեկարգութեան մը կամ փոխագործ զիշումներով միութեան հարցեր : Վասիլ ու պաշտելի՛ միամուտութիւն մը արգարեւ : Ահա՝ Ալենի և իմ միջն տեղի ունեցած խօսեանը թիւն համբարձու :

— Հայ Եկեղեցւոյ դաւանանքին կամ  
հանգստակին մէջ Նոր Կոսակարանի ոգւոյն  
և վարդապետովեանց հակառակ բան մը  
կը գտնէմք արդիօք :

— Ո՞չ, բայց ձեր եկեղեցին կեղեւի մը  
կամ վարագոյրի տակ կը ծածկէ քրիստո-  
նէութեան ողին :

—Եթէ զուք կ'ակնարիկէք մեր եկեղեցւոյ ծէսերուն, խորհուրդներու մատակարարութեան ձևերուն կամ արարողութեան,

ատոնք ձնունդ են ժամանակի, մեր ազգային բարքերուն, արևելեան միասիքական նութեան և ապին կը մնան սակայն միշտ նոյն և անզիթար, առաքելական և աւետարանական: Աւելի քան առանձինք երկար գործունքային պարերու մարտիրոսութիւնը պերճախօս ապացոյց մը չէ<sup>6</sup> մեր եկեղեցւոյ զիտակից և կենդանի հաւատքին: Յետին ագէտ հայն իսկ հաւատքի աշքով կը թափանցէ պատեանին ներսէն ցոլացող անչէջ և կենդանի հոգիին: Միթէ բողոքական եկեղեցիներն եւ չունին բնու արտաքին ձեւեր և արարողութիւններ, որք՝ ըստ ձեր համոզումին՝ անշուշտ երբեք չեն խաթարեր ուղիղ հաւատքը:

— Բայց պատեկերներու և մասունքներու յարգանքը, խաչի պաշտամունքը, որրոց բարեխօսութիւնը և այլն, ինչպէս և հոգիներուն՝ զործով և ո՛չ ձրի չնորհով արգարանալու վարդապետութիւնը չեն տանիք դէպի կուպապատութիւն:

— Հոռմէական գետնադամբաններու (catacombe) որմաց վրայ գծուած կամ փարագրուած նկարներն ու խաչերն իրեւ անողոք և անսուս վկայ չեն ապացուցաներ որ նախագոյն զարերու ձնունդ են անոնք: Իսկ մեր եկեղեցին չընդունիր երբեք արձան և մինչև է. զար միայն եկեղեցեաց սիւներու կամ որմերու վրայ կը թալլատքէր զծել պատեկերներ՝ այն ալ կաթողիկոսներուն միայն: Էս զարու սկիզբները արար ամիրայագետի մը՝ պատեկերաց յարգութեան պատճառով արեւելեան եկեղեցին իր կռապաշտ ամբաստանիլ և ի հերքումն այդ զրպարտութեան՝ Բիւզանդիոնի հայոր՝ Լեւոն Խաւերացիի պատեկերամարտ հալածանքները սոփեստութիւն չեն արդեօք: Պատճութիւնը քաջ զիտէ որ ժ—ժԶ. յետնագոյն զարերուն էր որ հետզհետէ յոյն և լատին յարաբերութեանց և նոյն իսկ ձնշումներու հետեւանքով մեր եկեղեցւոյն մուտ զտան պատեկերներ, այլ և այլ տօներ ու ձեսեր, եկեղեցական զգեստուց տարազներ, եւայլն, որք սակայն հոգին չեն եղծեր:

— Հապա որրոց բարեխօսութիւնը. չէ<sup>6</sup> որ, ըստ նոր կոտակարանի, մէկ է մեր միջնորդն ու բարեխօսը և այն ալ ինքն Քրիստոս է:

— Մեր եկեղեցւոյ հանգանակն ու խոր-

հուրդները ա՛յդ իսկ վարդապետութեան վրայ հիմնուած են: Իսկ սուրբերը բարեխօսութելու պատճառը զիտաւորութէ զարուոր բանութիւնն ու հալածանքն է եղած, զի բարբարոս ազգերու ճիրաններուն մանուսած և նոյն իսկ քրիստոնեայ աշխարհներուն անօգնական լքուած և յանձնի զաւածանուած մարտիրոս մոզովուրդ մը բնական էր որ ճարահատ զիմէր նոյն սուրբերուն, որք իրեն առնին Քրիստոսի լոյս հաւատքը: Իսկ խաչեր, որրոց մասունքը ներ և ուխտատեղիք մեզ կը յիշեցնեն Պողոսթայի փրկարպործ զոհն և մեր նահաւատկանիքը, որոց յիշատակն եկեղեցւոյ կամուներուն ներքե միայն կրնանք պահպանէլ, քանիք որ չունինք ձեզ պէս ազատ հայրենիք: Ուրիմի եկեղեցին կը մնայ մեր անքոյթ ամրոցը և պանթէսնը: Այս էր պառակ մեր մէջ կրօն ու ազգութիւն, որի խօսքով եկեղեցին ու հայ հայրենիք, համաձանք կը կազմին սերտ և անլոյց մընութիւն մը զոր հայ յրիստոնէորին կը կաչեն մեր զիւզացիները և անոր համար կը մնանին: Ամբողջ տասնընդինդ զար հուր, ուուր, հալածանք, նաև յոյն և լատին մտխանիքն ու բանի միութեան ճիրերը կը կուպատակ կը միութեան ճիրերը կուպատակ կը միութեան ճիրերը և հիմն ի վերայ վիմի հաստատեր են Հայ եկեղեցին, զոր գեժուսքի զաներնու անզամպիտի չաղողիքին յաղթահարել: Միթիսնաւոր հայ մարտիրոսաց խնկելի ոսկորներով են կատուցուած անոր հիմերն ու կամարները: Նահաւատկաց կենսայրդ արիւնովն է որ շարունակ նոր կը նորոգուի ու կը պէնդանայ շաղախն սորբազնասուրը այն պատկառելիք շինուածքին, որ է մեր պաշտելի Հայ եկեղեցին: Մեր հայ քրիստոնեան ամէն օր կը մեռնի և ուր իւր եկեղեցւոյն, որ իւրն կը ներչնչէ յոյն յաւիտենին և որ ազրիւրն եղաւ մտքի լուսաւորութեան՝ շնորհիւ և. Դարու ոսկեղենիք զրականութեան և անոր գերազայն փառքը կազմող ոսկեղեղու թարգմանութեան և. Քրոց և ուր ձշմարտին և Լուսաւորչին՝ հայերը մերժեցին Արին Արամազդ, Զգասն Ամանիս, Գեցիկն Աստղիկ և Վանակն Քաջ հայ հեթանուութեան ազգային փառքերը: Մերժեցին նաև կրտեկն ու մոխիրն ահեղ Զրագաշտին, և մահիկն աշխարհաւեր Խոլամին՝ ի ուր քրիստոնէութեան յանձն առնելով անընդհատ կրտեկի փորձութիւնն զարեր ու զարեր:

—Եւ ստկայն ուռատ խօսիլ, երդում ընել, կիրակին պղծէլ, ալքոլի զործածութիւն, և այլն, և առ այդ ներազամյաց վերաբրումը վատ որինակներավ իրենց հառը քաջակերող կղերին՝ սավարական զեղծումներ չեն ձեր մէջ:

—Եթէ կ'ընդունիք որ հուսառքը առանց գործոյ մնահաւ է, ուրիմն գետ ծըխացող և թարմ ողջակէցն Սասնոյ, այդ ընտանեկան որբութիւնը և անհատական ու հանրային զթութեան զործերը չեն առացուցաներ մեր ճշմարտութարումն ի թշիւտոս, և թէ հաւատքը կ'ինգոնի է մեր մէջ, ձեր ակնորկած թիրութիւնները կը վերաբրին անհատներու և մասամբ մը արդիւնքն ըն բոնութեան և աղխոռութեան: Միթէ դուք ամերիկացիները ու եւրոպայի լուսաւորեալ ազգերը անդերի և տիպար կետն քմը կ'ապրի՞ք:

—Ուրիմն դուք Քըլստառի բացարձակ պատուեները կը շփոթէք ձեր կենացի պայմաններուն հետ և փրկութիւնը կամ վերստին ծնունդը չեք ըմբռէւր ըստ ոկտոյն և իմաստին:

—Ճիշդ է որ հայ քըլստառնէր զենցազն անթերի չեւ ճիշդ է որ մեր եկեղեցւոյ մէջ աւելորդապատշտութիւններ մեւա քատած են, կամ աղամաննդին վրայ պարէրա փոշին նստած է, և ստկայն մեր մէծ մասամբ աղջու կղերն է որ կը պահապանէ մեր ազգային ու կրօնական թանկագին աւանդութիւններն են իւր տղիտութեամբ իսկ անգմար կը պահէ նաև միամտութիւնն աֆրիանուկ երանեալ տղայցց, և հուտաքը՝ Պօղոսի նախօրնտրած այնարներունու: Այսո՛, այդ կէտն է որ զնոյն հապուած կը պահէ Քրիստոսի հետ, ինչ փոյթ թէ հայ քըլստոնէնէրութիւնը չի համապատասխաներ ձեր մեկնիներու և հարիւրաւը յարանուանութեանց այս կամ այն տեսակիտին կամ արդիական բժրունումներուն: Եւ ստկայն մեր եկեղեցին ևս փրկարգութութիւն կ'առ կընկալէ Ա. Հոգուոյ ձրի շնորհքէն, իսկ բարի զործերը կը պատուիրէ ո՛չ իրքի միջոց, այլ որդէս պարզ պարտականութիւն:

—Այսու ամենայինիւ ձեր անուս կղերի հովուական խնոմքին բքուած են քաղաքացի և զիւղացի զանգուածները:

Եւ այդ իսկ է հրաշքը: «Տիրոջ յիմարները» կամ տկարները չեն որ կը կտառ-

բն մեծամեծ զործեր: Կորդուաց աշխարհի, Պոհատանի և Սասնոյ լեռներու խեղճ երեցներ չեն որ քրիստոնէութիւնը կը պահպանն այդ բարբարոս միջավայրերուն մէջ: Անոնք իրադէս ազնուական տգէտ և որ մատահաշուով կը զանեն կամ կը ճըշդէն առներու օրիրը, և ստկայն այդպիսի երեցներն են որ ամէն տեղ՝ ինչպէ զեռ միջիկը ի Սասնոյ հօտին զլուխը անցած, մէկ ձեռք խաչ, միւս ձեռք սուր, Պատուանդեանց հանգոյն կոռուցան և իր հոգիւ քաջը» իրենց «անձը զրին ի վերայ ոչխարաց ի սէր Լուսուաորչի սուրը հաւատքին: Անոնցմէ շատեր յաճախ իրենց հօտին հետ տարագիր՝ թողին իրենց հոեւէն սրբազան յիշատակարաններ, ինչպէս վանք, տաճար, շիրիմ, որոնց ի համբոյը կուզան ամէն կողմէ վայրավատին բեկորնուր ցեղին: Մի՛ փորձէք ուրեմն բարեկարգել մեր այնքան կիսատխայտ եկեղեցին կամ զմեզ բաժնել այնքան արիւնասուր ու արագածուր ու այս սրբազնութեան անապահութեան մէջ մեր փրկութեան տապահն է հանգիւացած դպրերէ ի վեր: Մեր եկեղեցին ինքն իսկ կը կողմէ հայ ցեղի գերազոյն պարձանքն՝ լինելով լուսաճաճանչ փարսու մը խաւարակուա արեւելքի մէջ և միանդամայն ներշնչող ինքնայտառուկ ճարտարագիտութեան մը, աստուածային երաժշտութեան մը և սրբազնութեան մը, աստուածային երաժշտութեան մը և սրբազն չքնարդ բանական հանգամանքներու ներքիւ՝ նոյն իսկ ձեռնհաս իշխանութեանց կարողութեան սահմանէն զուրս է եկեղեցւոյ միութեան կամ բարեկարգութեան

այնքան փափռուկ հարցով զբաղիլը՝ ԱՀ, վերջապէս, եթէ երբեք վիճակուէք մեզ աշխատին զոնէ կէս դար Միացեալ Նահանգաց ազատ երկինքին տակ առջիւ և ձեզ ամերիկացոցք հարկադրուէք նոյնքան ժամանակ Թուրքիայի գտնուային պայմաններու ներքեւ տուայտիլ, հանգամանքները նոյն պիտի մնային արգեօք: Նաև դուք ամերիկացիներդ՝ ձեր փառքերը կը վայելէք արեւու լուսով, մինչ մենք կրօնի վահանով միայն կրնանք պաշտպանել մեր փառաւոր անցեալի դոյզն մնացորդները:

Կարծես աւելի հեռագատակերի մը կամ անիծագարտ կարելիս, թեան մը հաւանականութենէն ցնցուած՝ ընդհատեց զիս համային խօսակիցս՝ ըսելով, «Անսարակոյս և որ այդպիսի գծիսեմ պատահականութեան մը պարագային՝ մեր ամերիկացիներու վիճակը, ոհ, ձերինէն վատթարագոյն պիտի լինէք, որովհետեւ մենք չունինք հայ ցեղին կամքն պողպատեայ՝ դարերու արիւնոտ փորձութիւններով թրծուած: Կացէք դուք միշտ պինդ փարոս ձեր մարտիրոս եկեղեցին որ կը հաւատամ թէ կենուայրու ազբիւրն է ձեր աղնիւ ու կենուանակ ցեղի բոլոր առաքինութիւններուն»: Եւ զոյդ ընդ բանին «Ես իմ ձեռքովս ահա կը պատուիմ, ըստ, այս հարցարանը և միանգամայն ձեզմէ սորվիլ պատմութիւնը «ձեր առաքիւական սուրբ եկեղեցիին»: Աւրախութեամբ ցոյց տուի ազբիւրներն ու նաև իր վեց տմիս շորամիլ երկու անզամով նախմէ լսեց մեր կրօնազգային պատմութեան հոլովոյթները, զոր կը նօթազըէք մեծ եռանդով:

Ահա՛ այս էր հոյ եկեղեցիի ոգւոյն և պատմութեան անձանօթ բազմաթիւ ամերիկացի միսիօնարներու մտայնութիւնը,

Գահիրկ

Հ. ԵՐԱՄԵԱՆ

#### ԴԱԿՈԹՈՒԹՅՈՒՆ

ՍԻԾՆ ուրէ պատասխանառութիւն չ'ուանձներ յօդուածագիրներու կողմէն յայտնուած կարծիքներու մասին:

#### ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ս. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Քննկցիք զգիրս: ՅՇ 5, 39

#### Բ

ՅԱԼԻՑԱՐԱՆ ԵԽ ԻՇԱԼԵԱՆԱԼԻԹԻԿՈՒՄ ՕՒԹՈ

Ա. «Եւ դուք որ մեսեալն էք ի մեջո ձեր և յանցանս, յորս երբեմն զնայիք ըստ յախիմի աշխարհիս այսորիկ, ըստ իշխանի իշխանութեան օրյու, այսոյ որ այժմու ընդուակել է յորդիւն ապստամբութեան» և որ ի կարգին(1):

(1) Կոյ Կակառան, սարգր. յանի 1876 ի տպ.

Ա. Յակ. Եռապաղէմ, ունի սխալ կիտաղութեամբ ոյլու պէս... բայց իշխանին իշխանութեան օրյու այսոյ, ու այժմու... ունի խօսու բանից ամենեւին խոր խամացի: Այլ այս կամացուրին բնադրմ չէ ինչ օսմանի: զի Եռուապիմի սպազուրինց նետեւորդին է նովիրնաց կամխաղոյն սպազուրեանց, որ զարմանում զի զայսիսի անկան վեհանման զարդեն, —հաւանական կամենօմ դիպուածաւու անմաղութեամբ: և կամ բիւրիմացուրեամբ: Աս այս Ուլիմայ Ած. Մատեան, սպ. Ալմակեամ յանի 1666 ունի... բայց իշխանին իշխանութեան օրյու այսոյ ու...: հանգըն սին եւ Ած. Մատեան սպ. ի ձեռ Միթրուայ Արքայի ի Վենետիկ, 1733.—դուռեալ վեհանման իշխանութեամբ բնիւնու Զօնապահու Ած. Մատ. Վենետիկ 1805, միան գրուի փոխերով ի սուրակէն»... բայց իշխանի իշխանութեան օրյու այսոյ, ու...: բայց օրինակի է եւ սպագր. Միթրաւանց ի Վենետիկ յանի 1860—Արշաֆ ինձ ծանօթ է, միան Կուտամնուայու 1895 աւալոյ սպազուրինց ունի զարդի բնեցուածն, հեղին կիտաղութեամբ՝ ... բայց իշխանին իշխանութեան օրյու, այսոյ ու...: Աւելոր է տոկ, թէ այսոյ բացարարին է նովիրնաց իշխանին:— Ի դեպ բայ ինձ՝ ասէն հաւեւանցի ինձ յուշ անձ՝ թէ բնական հրաւաւակուրին մի Հայ Ած. Մատեան, կամ սոմմին զեր Կակ, եւք, անհամես պէտք մի է, — սպազուրին մի բայ պահանջմանց արդի զիտութեան (անօւշ ի ձեռն մասնավէլ ձեռնասա եկեղեաց) յարդարեան ևս սուլքաման աւաեան նըգրի բայ բնեցուացն ձեռնացի մատենից, հանդերձ պէտք բնեցուանվ զան նուանուայոց ձեռապիր օրինակաց, եւ՝ երէ ննար ինչ իշխեմ սուրեամբ Յունակէն բնագրին, կամ յու եւս Յուն. այլեւայլ բնացաց, եւ անխան սպազուրեամբ: Յոր է՞ թէ այսովիս աշխանութիւն առջարեա վայուց փափառելի է զիտուն՝ ուժ պահանջն յանանձինն անուորին Յունակէն բնագրին նու Կ. եւ պատմութեան նուին, եւ որ ի վեհակազմուրին սկզբնական Յուն. բնագրին՝ յայլոց միջի՝ նու զայեւեն բարգմանուրինն կարեւու հարկ համարին: Հայակասուրինն զայս լնու անկ եւ պահանի է, կարծեա, Ա. Յակ. Տարածնին, այնու զի ի Մատեանուանի Ա. Յակ. գտնին բնիւ ձեռապիր օրինակի Ն. Կ. ոչ սական:

**Այսպէս զրէ Պաւլոս Առաքեալ ի թըղթին առ Եփսացիս, գլ. 2, 1-2.)**

**Արդ՝ զի՞նչ ինչ իցին միտք բանից Պաւլոսի:**

**Առ այս ի դէպ համարիմ քանի մի բացայացմէշ զիտողութիւնս ի մէջ րիբէ:**

**Ա. Յափեանի, Յունարէն ծան (Էլինի), ճշգիւ նշանակէ երկորատե ժամանակ, յափեանամուրիւն։ Սակայն ի նոր կատկարանի ի կիր արկեալ է բարձադիմի նըշանակութեամբ։**

(1) Եռվին=յափեանականուրիւն, ժամանակ երկարածիւք, մշանչնուուուր, անսկիզին և անվաճան։

(ա) Երրեւ ամփակման, զ. օր. Յն 6,52 օկեցցէ ի յաւիտաւուն<sup>(1)</sup>)։ Եր 1,8 սյաւիտաւուս յաւիտենեցո (Յոյնն եղակի)։ 2Պտ 3,18 սյօրն յաւիտանից, այսինքն՝ յօրն յօրում յաւիտենականութիւնն յայտնելոց է։ Նաև Ժխտական Յն 4,13 սմի՛ ծարաւեսցի [ի] յաւիտեանս, այսինքն՝ ոչ երբեք։ Այլու իրրեւ մէջ միշտ, զ. օր. Յն 8,35 սոչ [ի] յաւիտեան կոյցու Յանձախ վարի յոգինակի։ Բատ այսմ յաւիտենական ժամանակն բաժանենալ երեւի յայինեալլ կարճ ժամանակաշըջանն, դարաշըջանն, զ. օր. Հա 1,25 և 9,5 սյաւիտեանսն, Յզ. 25 սյամենայն յաւիտեանսն, Եփ 3,22 սյամենայն ազգս յաւիտենից յաւիտեանսն, ուր Յոյն բնագիրն ունի ճշգիւ սյամենայն ազգս յաւիտենի յաւիտենից։

(բ) Երրեւ անսկիզբն ժամանակ, այսպէս Կզ 1,26 սի յաւիտեանցն։ Եփ 3,9 սյամենայն յաւիտեանցո (=ժամանակաշըջանք աշխարհի)։ Եփ 3,11 ըստ յառաջադրութեան յաւիտեանցն (=յաւիտենական նախասահմանութիւն)։ Կզ 1,70 ուր [ի] յաւիտենից, այսինքն՝ ի վաղննուց ժամա-

նակաց հետէ, նմանապէս Յն 9, 32։

(2) Որպէս վերադոյնդ ասացոււ յգ. ու անուշ, յավիտեամբ, աշխարհի ժամանակաշըջամբ, դարգ են, ուր այդ բառ ըստ իմբք կը կորուսանէ զիւր բուն իմոստն յաւիտենականութեան, զ. օր. 1Կր 2,7 սյաւաջ քան զյաւիտեանսո, աշխարհն՝ նախ քան զարարչութիւն աշխարհի։ բառ այսմ օրինակի եւ 2Տմ 1,9 սյաւաջ քան զդամանական յաւիտենիցո։ Նոյնպէս Տտ 1,2, եւ եւ Եր 1,2 ուրով եւ զյաւիտեանսն առարգ, այսինքն՝ զայլեւայլ ժամանակաշըջանն աշխարհի։

(3) Ի սոյն յարի եւ Մեսիական ի կիր արկում բասիս իրրեւ այս եռվին և այն եռվին, կամ հանդեմեալ եռվին, կամ՝ որ զայցն է։—ըստ արտ այս եռվին նշանակէ բզմամանակն որ յառաջ քան զնորոգ յօրինուածութիւնն, կարգաւորութիւնն ամենույն իրաց զալուսեամբն Քրիստոսի փառօք, այս է այժմեան ընթացք եւ վիճակ աշխարհիս, ուր Հայն զՅունարէն բառդ եռվին զիտողապէս թարգմանէ աշխարհ, զ. օր. Պտ 1,4 սյաշխարհէ աստի չարէ։ 1Տմ 6,17 սյայսմ աշխարհի։ Մթ 13,22 «հողք աշխարհիս», ուր ոմանքի Յունն. օրինակաց ընթեհնուուն՝ աշխարհիս այսորիկո։ Մթ 13,39 «կատար աշխարհիս», 13,49 «ի կատարածի աշխարհիս», 24,3 սվախճանի աշխարհիս, 28,20 սմինչեւ ի կատարած աշխարհի», յօրում քրիստոնեայք կը հաւատային՝ թէ արդէն իսկ կը զանուին։ Զսոյնդունակ 1Կր 10,11 սյորս վախճան յաւիտեանցն ենասու, այսինքն՝ այժմու աշխարհի ժամանակաշըջանն լրացաւ, այսու մտօք նաև Եր 9,26 «ի կատարած յաւիտեանց», այսինքն՝ ի կատարածի այժմու աշխարհի, կամ այժմեան ժամանակաշըջանի աշխարհի, որոյ նկարագիրն է անցաւորութիւնն, ունայնութիւնն, անաստուածութիւնն, յայս եպիքի միտու իմանակի է կիրարկութիւնն բառիս եռվին Մթ 13,22 «հողք աշխարհիս», այսինքն՝ հոգք վասն երկրաւոր իրաց։ Նոյնպէս Մթ 4,19.—Դկ 16,8 սորդիք աշխարհիս այսորիկո, եւս եւ Դկ 20,34.—Դարձեալ Հո 12,2 «մի՛ կերպարանիք կերպարանօք աշխարհիս այսորիկո», այսինքն՝ մարզիկ որբ միայն ա'յս, այժմու աշխարհի իրաց վերայ կը խորհին (հմմտ. Փալ 3,19 սորդ զերկրաւորս եւեթ խորհինն)։ 1Կր

(1) Անուան գրոց նոր Կևկարամի հոման օնեալ են ի հետազայն զյու օրինամ.—Աւետարմ. Մը=Մասրէս, Մկ=Մակրս, Ակ=Ակլաս Յն=Յափմաննէս.—Դմ=Դարձ Աւամիցո.—Թուրք Գալզոսի. Հու=առ Հովմայեցիս, Կր=առ Կորպացիս Աւաշին, 2Կր=առ Կորպացիս Աւաշին, 1Կր=առ Տիմոր. Աւաշին, 28մ=առ Տիմ. Եւլուու, 88=առ Տիտոս, Եր=առ Երայեցիս—Յիշ=Կար. Թուրք Գևորգի Աւաշին, 29մ=առ Կար. Թուրք Յակարու. 1Պ=Կար. Թուրք Գևորգի Եւկուր, 15մ=Կար. Թուրք Յայտու. Պարզ Պարզու Եւկուր, 18մ=Կար. Թուրք Յայտու Պարզին, Յդ=Կար. Թուրք Յայտու, Յն=Կար.

1,20 «քննիչ աշխարհիս այսորիկ», նմանապէս 1Կր 2,6 (իմաստութիւն, իշխան)։ եւս և 2Կր 4,4 «աստուած(¹) աշխարհիս այսորիկ»։ այս է՝ այն զոր մարդիկ այժմուու աշխարհի իրեւ զատառւած կը պաշտին։ —Հմտու և 1Տմ 6,17 (մեծատունք) և 2Տմ 4,10 (սէր)։ —Յայսմ կարգի է և եփ 2,2 «ըստ յայտնելի աշխարհիս այտորիկ»։ այսինքն՝ ըստ հանգամանաց շինդրական մամանակաշրջանի որում անի և կամ սպանի և և այժմու այխան։

Իսկ հանդերձալ եղին (յաւիտեանն), զ. օր. Մթ 12,32, Մկ 10,30 (օր զալոցն է), Ղկ 20,35 (այնմ) Հայն ունի ամենայն ուրեք գարձակալ ճշութեամբ աշխարհ։ իսկ եփ 2,7 ասաւել ի գէպ թարգմոնէ՝ «ի յաւիտեանն օր զալոցն են»։

Յիսուսի Քրիստոսի Փրկչին մերոյ երիտոմն յաշխարհի կը կազմէ զարազլուխն մի՛ ժամանակաշրջանաց աշխարհիս, —անցնալ եղին և հանցերձեալ եղին, որ անվախան լինելոց է. ընդ մէջ երկորունցն է անշաման ժամանակաշրջանն, յորում կը զրէք Պաւուս Առաքեալ, յորում ժամանակի վախճան յախտեանցն ենաւ» ասէ նոյն ինքն Առաքեալն (1Կր 10,11), զի աժամանակս կարճահալ է այսուհետեւ կը յարէ այլուր (1Կր 7,29), և անցեալ է վայելչութիւնն աշխարհիս այսորիկ (1Կր 7,31). և զի հին անց, և արդ նոր եղեւ ամենայն (2Կր 5,17). Ապաքէն քրիստոնեայք հասաւատուն յուսով և վատահութեամբ ակն ունէին (և ցանկ ունին) վառուոր հանդերձակալ յայտնելի կամ աշխարհի, և որպէս զրէ Պետրոս Առաքեալ (2Պտ 3,13) «Նորոյ Երկնից և նորոյ երկրի ըստ աւետեացն հայեցեալ սպասեմք, յորս արդարութիւնն ընտէ»։

Բ. «Բայ իշխանին իշխանուրեամ օդոյս, այսոյ որ...»։

Արգ՝ զինչ է «իշխանուրին օդոյս», և ո՞վ է «իշխանն» նորին, իմա՞՝ «այսմու»։ —Աշխարհ ամենայն ի չարի կայ» կը զրէ Ցովհաննէս Առաքեալ (1Ցհ 5,19), և արգեամբք իսկ այդ էր յայտական նշանակ և զրոշմն զորուն նոր կտակարանի։ Դարն

(¹) Սամ է աստուած յայս վայրի զիշապրավ զրել, վասն զի բառդ այս աստանայ։

էր ընդ իշխանութեամբ չարին, այս է սատանային և արրանեկաց խրոց (որպէս ասէ Բառնորաս)։ —աշխարհ ամենայն, և օգն՝ որ զարն կը շրջապատէ, համօրէն զատարկ անջրպետն ընդ մէջ երկրի և երկնից մի է զիւօք, նոքա կը տիրեն բովանդակ կարգաց և պայմանաց կենաց. նոքին իսկ կ'իշխան ի վերոյ հասարակաց վարուց և զնացից մարգկան. իւրաքանչյուր ոք ի ծննդենէ մինչեւ ի գերեզման ի նորքոյ ողգ աղգեցութեան նոցին կը զտնուի. համօրէն չարիք՝ մեզք և յանցուածք զորս զորձեն մարգիկ լոկ թելազրութեամբ և սաղրանօք զիւաց կը յառաջազարդաց մին. անձիր մարզոյ մէջ կը բնակին զեւք կամ այսք պիղծք. —զոցցես զժոխք իմն զարձած էր երկիրու(²)։ —Այս և այսպիսի էր աշխարհանայցնուած և հաւատք մարդկան ընդհանուր, ատրածուած յլերեւուաւ և առաւելապէս յլերեւու։ Հրէական մատենապրութիւն զիրջին զարուց ն. ք. դԲ. և առաջին երկն զարուց յ. Քո. լի է մարդապատում նկարուզրութեամբք զիւաց, նոցա ազգեցութեան և զորձառնութեանց Ոչ ինչ նուազ և քրիստոնեայ մատենապրք առաջին զարուց վիտզոյնս և լայնազոյնս կը ճառեն զիւական աշխարհի վերաց։

Դիւաց բուն պաշտօն և զորձն է մուլրեցուցանել զմարզիկ յանաստուածութիւն, և ի պաշտօն սատանայի և ի կըսապատութիւն զարձուցանել, և զնոսին զրգել և հրապուրել ի չարիս։ Դեւք ին պատճառք ամենայն վատարախտութեանց և ազետից, պէսպէս՝ եթէ՛ հոգեւոր եթէ՛ մարմաւոր, ախտից և հրւանդութեանց, միայն բանիւ՝ համօրէն չարեաց և անօրէնութեանց յաշխարհիս։ Առ այդ զամենայն հնարս ի կիր առնուն, և և եթէ հարկ իցէ՝ կերպարանին ի հրեշտակ լուսոյ (2Կր 11,14)։

Առաջնորդ և զլիսաւորն զիւաց կոչք սատանայ(³), նաեւ աստանայէ, ուրեք ուրեք անուանի եւս րինդզերուդ (կամ՝ թելզերուր)

(¹) Միթէ անմ ժամանակի և եւք պատահին բանս. —իսկ զառաջակայ ժամանակ ու ուղւ և նկարագրել։

(²) Սատանայ (երայեցեւէն) նոցի համակէ՝ հակառակորդ, քօնակի, այս է՝ նախակարգն Առաւելոյ և Ֆրիսոսի Յամարէն ծոճածոչ, դիարոյս, սպանակն մօ՛ զրպատ չաւախոս. իսկ ի զիւ ն. ն. պատահայ։

(Մթ 10,25: 12,24 և այլուր), և թեղամ (2Կր 6,15), ի զիրս ինչ Հրեից յորջորդի նաեւ մատեմա<sup>(1)</sup>: Նա է սասին մարդկան, որ բառ բանի Առաքելոյն Պետրոսի (1Պա 5,8) «իրրե զատիւծ զոչ», ըլլի և խընդ զրբ թէ զա՞վ կետնիցէ» (Հմմա. 2Տմ 2,26). — նաեւ Մթ 9,34. Մկ 3,22. Դկ 11,15. ԵԿ 12,31: 14,30: 16,11):

Մասնաւորապէս Անհամարանք յանդիւմն կացուցանին մեզ կենցանի՝ պայծառ ինչ նկարագիր զիւաց զարծոց եւ ազդեցութեան: Եւ Փրկիչն մօր Յիսուս Քրիստոս. իրրեւ բժիշկ հոգեց և մարմնոց, առաւելապէս ոչընցաւ բարի տոննել և ոժշկնդ զամենայն ըմբանեալն ի սատանայէն (Պէ 10,38), և օվան այշարիկ յայտնեցաւ Արդին Աստուծոյ՝ զիւացցէ զզործու սասանացիս (1Ց: 3,8, Հմմա. Խ. Եր 2,14)<sup>(2)</sup>: Նա իշխացէ կամ գործադրութիւնուն որք նկացաւ էին ի պէսպէս ցառ և ի տանիջուն, զզիւանարս, և զիւունուս և հանձեր զայտ բանիւ (Հմմա. Մթ 4,24: 8,16: 15,22: 17,14 հւ.—Մկ 3,11: 1,23 հւ. 32 հւ: 7,25 հւ.—Դկ 4,33 հւ. 42: 6,18: 7,21: 9,37 հւ. և այլուր): Վասն որոյ Փարիսեցիքն առէին թէ Յըսուս իշխանութեամբ դիւաց (բնեղդիրուցու) հանէ զգես, և թէ այս պիշտ զոյ ի նմա (Մթ 9,34: 12,24.—Մկ 3,22: 3,30. — Դկ 11,15, Հմմա. Ծ. 7,20: 8,48, 49, 52: 10,20): Արդէն Յովհաննու Սկրաչի մասին եւս տաէին թէ զիւ զոյ ի նմա (Մթ 11,18. — Դկ 7,33):

Դիւ, հանգոյն հրեշտակաց<sup>(3)</sup>, անթիւ

(1) Այս անուան բայ սազարանութիւնն անցայէ ինձ:

(2) «Այլ բանամ միջ ոն զիշէի զիւառուծ, ճառայէի այնցիկ» որ ոն էին ի ըն առանուծ (Դկ 4,8): — Յատ այ նաև զարաւուս Յառասի Քրիստոն յաւեսան ման և մեզն բազառութիւն, նաևն մուշկի ճառայէին սասանայի և դիւոյ, և մեզ և նաև տիշէին յաւեսանիս: Այլ ասկայն ո՛չ միայն մարդ դասապատճակ էր ի ման, այլ և համօն բնաբինն, բնանդադակ որ հնագունքան էին սկսանաբնան, նեծէին և երկնէին, այն կարկա յայտն բան Առուծոյ (առ այս ե՞ս զարաւուսն յաւիշ բան Պատրի Առաքելոյ. Հա. զի. 5-8)՝ ևս այս դիւառակրիտիցն իննին իսկ նետեամ և արշամի է մեծաց, և կամ այսահաւորիցն իննին զիստին սասանայա պատուիրիցն է: Առայ մեզն և դիւառակրիտիցն եւ սկսէ մեզն և դիւառակրիտիցն են և պատասխան սասանայի:

(3) Յայտ է թէ, բայ կարծեաց և սամաց Նեխոյ, ներեւակու որոց թիւն բանափա մեծ է, և ոչ եւիսա-

անհամար են և բաժանին յայլեալ աղզս (Մթ 17, 20 և Մկ 9, 28), զասս և խումբս, մէն մի առանձինն զործառնութեամբ: Են որ զմարդիկ քակին ի հուատոցն եւ մարտրցուցանին ի կապաշտութիւն (որպէս վերապոյնն առացաւ) և յերկրպազութիւն զիւաց (1Տմ 4, 1.— 1Կր 10, 20-21.— Թա 9, 20). եւ են որ աանջեն զմարդիկ պէսպէս հարուածովք հոգւոյ և մարմնոյ, խանգարեն զմիտոս մարդոյ և զրաւեն ըզիւու նորին: Ամանք ի դիւաց կամ յայոց պողոց պատճառք են համբորեամ և կուրորեամ (Մթ 9, 32: 12, 22.— Մկ 9, 16 հւ.— Դկ 11, 14), այլք են այս հիւանդութեամ (Դկ 13, 11 հւ. կարկամիալ կինն): — Դասակարգք զիւաց սուանձինն անուանս եւս ունին, այսպէս Մկ 5, 9 ու էզէովին (գունդ), ուր ամբողջ խումբ մի կամ բազմաթիւն մի այսոց պղծոց մի միայն մարդոց մէջ իւրիանց բնակութիւնն հաստատած եւն (Դկ 8, 30): Երբեմն այսն պիզծ յնու հելանելոյ ի մարդոյ, այլուր պատշաճ կայսոն մի չըզտնիւով, զառնայ ընդ իւր առեալ եւթն այլ չարագոյնս քան զինքն և մահալ բնակէ ի մարդոն (Մթ 12, 43—45. Դկ 11, 24 հւ.): Այսպէս և Մարիամ Մազդազինացին եւթն զիւս ունէր (Մկ 16, 9. — Դկ 8, 2): Նշանաւոր է մասնաւորապէս պատճութիւն զիւահարին յերկին Գերզեացոց (Մթ 8, 28 հւ.— Մկ 5, 1.— Դկ 8, 27 հւ.— Հմմա. Մթ 8, 28 հւ.): — Յիսուս նաեւ երկուտասան աշակերտացն եւս իշխանութիւն ի վերայ այսոց պղծոց՝ հանէլ զնոսա (Մթ 10, 1. 8.— Մկ 3, 15: 6, 7 հւ.— Դկ 9, 1. Հմմա. Մկ 16, 17): Զնոյն գործէին և եւթանասուն և երկու աշակերտաքն, և զեւք հնազոնդէին ։ Հոյաց յանուսն Յիսուսի (Դկ 10, 17): Դարձալ ոմոնք անզամ՝ որք ընդ Յիսուսի չէին չըշեր՝ կարող էին յանուն Յիսուսի զիւս հանէլ (Մկ 9, 37 հւ.— Դկ 9, 49): Առանձինն հնատաքքարքական և զուարձալից

յին զօնն կամ բանակին են, բաժանին յերեն զասս, որ էն՝ Քիրովիք, Սերովիք, Ավամիմ, Բժիանութիւն, Տերութիւն, Շաբրութիւն, և Պատութիւն. մանէն ինն խումբ կը բաւէ, յաւելով՝ Զորութիւն և Օքուք. Իսկ եւեսակապէս նոյնու եւր համարն, մանէն չորս կը բաւէն (Միայէլ, Աւրիէլ, կամ՝ Պատուէլ, Ռոմիոյէլ և Գարեթէլ), այլ յիւելու, և այլ զայլ ինչ:

է այն դէպքն զոր կը պատմէ Դորձք Առաքելոց (Գլ. 19, 13). յայդմ պատմութենէ յայտնի երեւի՝ թէ խարեւայ Հրեայ երդմանցուցիչք եւս, որք զհանեն զգես իրբեւ արհեստ կը վարէին, ջանային զանունն Յիսուսի Քրիստոսի չարչար ի կիր արկանել, այլ առանց իրեւք յաջողութեան<sup>(1)</sup>:

Յայտ է՛ թէ քրիստոնեայք եւս ի բակրանէ անտի բազում երդմանցուցիչս ունէին, որք յեկեղեցական դասակարգութեան առանձին կարեւոր կարգ կամ առարձան կը կազմէին<sup>(2)</sup>:

Հուսկուրեմն յիշելի է՛ թէ դեմք է՛ ուրեք զի նրէշամի (սատանացի) անուանին (Մթ 25, 41, հմմտ. 2 կր 12, 7 և Յա. 12, 7):

Դարձեալ ի ձեռն Պետրոսի Առաքելոյ ինէին բժշկութիւնք հիւանդաց նեղելոց յայսոց պղծոց (Գծ. 5, 16), նմանուակէս Առաքեալն Փիլիպպոս հանէր դայս պիղծն (Գծ. 8, 7): Այլու Պաւլոսի մասին կը պատմէ Գծ 16, 16–18 թէ աղափին ուն ունէր այս հարցուկ, զոր Առաքեալն վանեց ինժմանէ, նուև զօրութեամբ թաշկինակաց եւ վարշամակաց Առաքելոյս այս չար ելանէին ի հիւանդաց (Գծ 19, 12):

Եւ արգ՝ ի շարս գլխաւոր զամուց դիւց, որք ուրեք ուրեք կոչին պկտուրին, զօրուրին, իշխանուրին (1 կր 15, 24, Եփ 6, 12, Կղ 1, 13 եւ 2, 15)(3), կարգելի է

(1) Ցերկորբ դարուն կային թէ՛ Հրեայ և թէ՛ Հեթանոս երդմանցուցիչք, իրբեւ առանձին իմ կարգ բժշկաց, որք որպէս զարիս դասնին բաց ի ուսահալ բժշկացնաեւ ինքնուացյ ըընական բժշկաց, որք լոկ ընական զելովք բուժեն զհիւանդութենս, այսպէս եւ նորքս երդմանցուցութեամբ կը չանային բժշկել զամասածկառ:

(2) Քրիստոնեայք ի սկզբանէ անտի իրբեւ երդմանցուցիչք յայտնացան յաշխարհն. և հանէին զդեւս յօյժ կարեւոր հնարք և զործ էր քարոզութեան եւ ասարձման քրիստոնէական հաւասարութեան:

(3) Յայլ տեղիս ն. կ. անուանքս խիստանդիմ, պետուրին, զօրուրին նուև արոսք, ակբուրին նշանակեն դասակարգս ինչ հրեշտակաց (Հա. 8, 38, Եփ 1, 21; 3, 10, Կղ 1, 16; 2, 10.—1 Պա. 3, 22): Խակ վասն առերաց աշխարհիս կարծիք գիտնոց անմիաբան են (Պա. 4, 3, 9, Կղ 2, 8, 20), ոմանք իմանան զայնս իրբեւ զուսմունս աշխարհայինս, այլք մեկնեն զհոսին յաստիզ երկնից, այլք եւս զնդին՝ թէ զասակարգ ինչ Հրեշտակաց են.— որպէս ինձ հաւանելի թուրի, բարս առերգ յարս առնեն ըզդիւական վարդապետութիւնս, զիմաստութիւն չերկաւոր, չնշաւոր եւ զիւական» (Ց 3, 15):

իշխանուրին օդոյ, կամ այերի, որոյ իշխանն է նա ինքն ատանայ (հմմտ. Մթ 9, 34 եւ 12, 24 «իշխան զիւաց»). Մկ 3, 22 որեւ եղակերուգ իշխան զիւաց»: այսոգէս եւ Պկ. 11, 5.— զարձեալ ՅՀ 12, 31 «իշխան աշխարհիս այսորիկ», նոյնպէս ՅՀ 14, 30 եւ 16, 11.— մեանգամնոյն իսկ աստված աշխարհիս այսորիկ», 2 Կր 4, 4.— խակ Եփ 6, 12 սատանայն եւ չար ոգիք բոլորեքան ի միասին կոչին աշխարհակալի խաւարդիս այսորիկ»:

«Իշխանուրին» ի վերատեայ հատածի թղթոյն առ նեփացիս թարգմանութիւն է յունարէն բասին էշօտից, որ առ հասարակ նշանակէ՝ իշխանուրին (գ. օր. Կղ 1, 13 եւ յայլ բազում տեղիս Ս. Գրոց Ն. Կոտակարանի): Սակայն յայսմ վայրի ի կիր արկեալ է վասն զիւական էակաց, հոււաքական առմամամք եւ յօդնական իմաստի՝ իշխանուրինից: Այսու մտօք վարի յունարէն բառզ (յդ.) նաև Եփ 6, 12 ուր Հայն թարգմանէ պկտուրին («Զի ոչ է մեզ պատերազմ ընդ մարմայ եւ ընդ արեան, այլ ընդ իշխանութիւնս եւ ընդ պկտուրինս եւ ընդ աշխարհակալս խաւարփս այսորիկ, ընդ ոյսս չարութեամ» որ ի ներքոյ երկնից): Նոյնպէս եւ Կղ 2, 10 (ազլուխ ամենայն իշխանութեան եւ պկտուրինան), եւ Կղ 2, 15 (ամերկեաց զիշխանութիւնս եւ պկտուրինան): Խակ Կղ 1, 13 զարձեալ թարգմանի իշխանուրին (առոր փրկեացն ըդմեզ յիշխանուրինի խաւարի): Ուստի լաւ եւս էր ի սմին վայրի (2, 2), ի պատճառս նմանաձայնութեան, նոյնպէս զնել՝ պկտուրիան փոխանակ իշխանուրինան<sup>(1)</sup>:

Ուստի վերասացեալ իշխ նուրինից, պկտուրին են այս չարութեան եւ աշխարհակալի խաւարփս այսորիկ, այսինքն՝ նոյն ինքն ատանայն եւ այս պիղծի, ծառայք նորին:

Ազա ուրեմն, ըստ նախազգելոցս, ի վեր անզր յառաջ բերեալ բանք Առաքելոյն Պաւլոսի մեկնելի են զայս օրինակ. «Եւ զուք՝ որ ձեր մեզօք եւ յանցա-

(1) Ի զէօ է յիշել աստէն թէ, որպէս արգէն ի վերացոյն ձանօթութեան ասացաւ, էշօտիւ ուրեք ուրեք ի նոր կատակարանի նշանակեն եւս զասակարգ ինչ Հրեշտակաց, գ. օր. 1 Կր 15, 24. Եփ 1, 21 եւ 3, 10, Կղ 1, 16; 2, 10.—1 Պա. 3, 22:

- Նօք մեռած էլք, որովք երբեմն (նախ քան զգացնալն ձեր ի քրիստոնէական հաւատու) կը կենցաղավարէիք ըստ (պարմանաց և հանգամանաց) ժամանակաշրջանին այժմու աշխարհիս, ըստ (կոմիտ և թելազրութեանց) իշխանին պիտաքեան (դիւական՝ չար ոգոցն) օգոյս (իմա՞ որ բնակեալ են յօդս), — այսոյ (այսինքն՝ սատանացի) որ այժմու (դեռ միշտ կը զործէ) ընդմահալ յորդիսն ապատամբութեան (այսինքն՝ այն ժարգոց մէջ՝ որք յլսառւ ծոյ ապատամբած են), զորս Առաքնալն յևս սակաւ միոյ (դէ. 5, 6) որդիք տնհաւանութեանց կ'անուանէ (հմմտ. Հռ. 11, 30 եւ Կդ. 3, 6), —
- Ժամանակաշրջանին ոչխարհի յորութ մարգկութիւնն համարէն ի ծառայութեան չարին և ընդ իշխանութեամբ մեղաց կայր, ըստ Պաւղոսի, յայժմաւս այլ նու կառարեցու, եւ յայսմ հետէ պասանի ժամանակին շնորհաց: Այս նոր ժամանակաշրջանն — սոյն յաւիտիանն — մօնանի եւ ովկոցն առնու յայտնութեամբն Յիսուսի Քրիստոսի: —
- Վասն որոյ պարա է մեզ, որք շնորհօք ի ձեռն հաւատոցն ապրեցաք, ուհանուալ ողԱստուծոյ Հօրէն եւ զԾեռառէ մերմէ Յիսուսի Քրիստոսէ: որ ետ զանձն իւր վասն մեղաց մերոց, զի զմեզ փրկնացէ յաշխարհէ աստի չարէ, ըստ կամացն Աստուծոյ եւ Հօր մերոց, որում փառք յաւիտականս, ամէնք (Դէ. 1, 4. Եթ. 2, 4-8):
- Յ. Յ. Մ.
- Երուսաղէմ, Սեպտեմբեր 1928.
- \* \* \*
- \*
- ԵԱԽՕԹ. — Պարապմանց հատուած Ա. համարելի է «Նեռն եւ Քրիստ. յաշխ. Հայոց» (ա. վերագոյն էջ 262-265), յորում հատածի ոնդիկին են հետեւալ վրէալ սպազրութեան.
- Էջ 263 ա. ա. 2 ի գ. ընթ.՝ Քրիստոնի  
» » » 17 » » » զարիուրէէ  
» » » 18 » » » եւմի բրունի  
» 263 ր. ա. 7 ի գ. ընթ.՝ 3, 13 (Փիսկ.  
3, 13)  
» » » 15 » » 2, 9 (Փիսկ. 2 ի գ.  
կիզրն տողին)  
» » » 22 » » 19, 15-21 (Փիսկ. 15.  
19-21)  
» » » 19 ի ն. » մեանց
- » 264 ա. ա. 16 ի գ. » հայերենի  
» » » 7 ի ն. » 17, 8 (Փիսկ.  
17, 3)  
» » ր. » 4 ի գ. » ական (Փիսկ.  
կան)  
» 265 ա. ա. 7 ի գ. ընթ.՝ կատարածի  
(Փիսկ. Կամկարանի)  
» » » 12-13 ի գ. ընթ.՝ հետար-  
շին (Փիսկ. նըշեն)
- ՎՐԷՄՔ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ
- Ի նախընթաց հատածի Ողբոց
- Էջ 61, ա. 10 ի ներքուստ. ընթ.՝ կատարամնի  
» 62, ա. 18 ի վերուստ. փոխանակ զի  
Ընթեռնիլի է՝ երէ  
» 62, ա. 22 ի վեր. Փիսկ. և Ընթեռնիլի  
է՝ են  
» 93 ր., ա. 3 ի ն. ընթ.՝ հարուածոցն.  
» 94 ա. ա. 24 ի գ. զկնի «իւրեանց»  
յաւելլի է՝ «Յայնմ նընջեցին այգուն,  
եւ ահա անկեալ են շինուածք իւր-  
եանց զմարմնովք իւրեանց».  
» 94 ա. ի ձան. 3 ընթեռնիլի է՝ համե-  
լոյն.  
» 94 ր., ա. 20 ի գ. ընթ.՝ բարկուրիւնն.  
» 95 ա. ա. 23 ի գ. փոխանակ (¹) պարտ  
է զնել (²). ըստ այսմ ուղղելի է եւ  
թիւն ծանօթութեան.  
» 95 ա. ի ձան. 1. Փիսկ. գրնեն ընթ.  
զրյեն.  
» 187 ա. ա. 23-24 ի վերուստ. ըեթեր-  
ցիր՝ փոխանակ.  
» 187 ր. ա. 11 ի վերուստ. ընթ. ի վերայ  
» 220 ա. ա. 1 ի վերուստ. Փիսկ. սոս-  
րակիսի պիտի վերջակէս  
» 276 ա. ա. 13 ի ներքուստ ընթ. ողբայն  
» » ր. ա. 12 ի ներքուստ ընթ. պատմել  
» » ր. ա. 3 ի ներքուստ ընթ. միայի  
» 277 ա. ա. 24 ի գ. ընթ. սուսերն  
» » » 17 ա. ն. » այն (Փիսկ.  
ան)  
» 277 ր. ի ձանօթ. 1 ընթ.՝ խորեցոց  
» 278 ա. ա. 3 ի ն. ընթ.՝ տանզի

ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐԸ  
ԷՅՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԵԱՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՎ

Գրեց ԳԲ. ՄԱՍՈՒՐ ՖԱՐԻՆԻ

Կարճատեն հիւանդութենէ մը վերջ Յամբիմեան Ալ Աստիտ Լիախն Ալլահ խալիքան 1141 սեպտեմբեր 13ին, քառան մէկ տարեկան հասակին ոչքերը կը փակէր յաւստենապէս։ 11 տարի տիբապհաելէ հառքը, թողղով 16 զաւակներ, 11ը մանչ և 5ը աղջիկ։ Անոր մահով ու Յամբիմեան կայսրութիւնն որականապէս կը դադրէր զորութիւն ունենալէ և իշխանութիւնը կ'անցնէր Սուրբիոյ Նուրէտափն Խուլթանի եզիդականի ներկայացուցիչին, վեզիր Ալանէտափինի ձեռքը, որ այդպէսով կը հիմնէր կյուպեան Սուրբանութիւնը։

Այս փափախութեան մանրամասնութիւնները հետեւել կերպով կը պատմուին իսկ էլ Աթէկի պատմազրին կողմէ։ «Երբ Ալանէտափինի ոտքը ամրացաւ այս երկրին մէջ, երբ իրեն որեէ հակառակորդ յնաց, երբ Ալ Աստիտ խալիքայի հեղինակութիւնը խիստ տկարացաւ, մինչև այն աստիճան որ իր պարատը հպատակացաւ Սալահէտափինի և այս վերջնոյն օգնական Քարաքոչի հրամաններուն, այն ատին Նուրէտափին քրեց Սալահէտափինի հրապարակացին աղօթքներու մէջ զողրեցնել Ալ Աստիտի անունը և անոր տեղ յիշել Պաղտատի խալիքա։ Ալ Մոսթատի Պիլլոհի անունը։ Սալահէտափին ընդդիմացաւ, պատրուակ րանելով թէ այդ պարագային եզիպառուի բնակիչները կրնան պատամբիւ իրեն գէմ, Ալիեաններուն Յամբիմեան հանգէտ ունեցած համակրութեան պատճառով։ Ինքն արդէն գժկամակութիւնն ցոյց կուտար, իրենց (Յամբիմեաններու) անունով եզած աղօթքը զադրեցնել տալու և կ'ուզէր պահել իրենց զերգաստանը Նուրէտափինի վախէն։ Որովհետեւ կը գախնար որ իթէ այս իշխանը եզիպառու մանէք, թերեւս պաշտօնանկ ընէր զինքը։ ասոր համար կը փափաքէր որ Ալ Աստիտ մեար իրեն հետ, որպէսզի երբ Նուրէտափին յարձակէր, իրեն պաշտպանութեան համար զործածէր խալիքային օգնութիւնը և եզիպատացիններուն ոյժը։ բայց իր պատճառաբանութիւնները

Հլառւեցաւ Աթագէկին (Նուրէտափին) կողմէ և այս վերջինը յամառօրէն ստիպէց զինք Ալ Աստիտի անունով եղած աղօթքները դազրեցնել, այնպէս որ այլևս կարիրի չեղաղագը զիմազրել, որովհետեւ իրականութեան մէջ Սալահէտափին Նուրէտափինի ներկայացնեցին էր։ Եւ պատահեցաւ որ Ալ Աստիտ ծանրապէս հիւանդացաւ։ Երբ Ալանէտափին որոշում տուաւ ջնջել այս խալիքային անունով եղած աղօթքները, խորհուրդ հարցուց իր էմիրներուն։ Ահանց մէջէն սմանք հոււանեցան այս կարգագրութեան առաջարկաց մտահոգ Ալլալու եղիպատացիններէն, ուրիշներ թէեւ վախ յայտնեցին թէ ապատամբութիւնն մը կրնայ ծաղղիւ, բայց ընդունեցին որ Սալահէտափինի կը մնար համակերպիլ Նուրէտափինի հրամաններուն։

«Եղիպատոս եղած էր էլ Ամիր էլ Ալիմ անուն օտարական մը, որուն հանդիպած էր Մօզիլի մէջ։ Երբ այս անձը տեսաւ որ ամէն ոք սարսափած էր և ոչ ոք կը համարձակէր Ապատահաններու անունը յիշել աղօթքին մէջ, ըստ ան պիտի յիշեմո, և հաւեւարար Մուհարրէմի առաջին Աւրաբը (10 սեպտ. 1141) քարոզիչէն առաջ բեմ եղելով, աղօթքն Ալ Մօսթատիի համար (Պաղտատի Ապատահան խալիքա), Աչ ոք բողոքեց ասոր գէմ։ Յաջորդ Աւրաբը (14 սեպտ. 1141) Սալահէտափին հրամայից ֆութթի և Գանիրէլի քարոզիչներուն ու այնու Ալ Մօսթատիի անունով ընկն աղօթքը և անոնք ալ հապանգեցան։

Սուրբիոյ Սուրբթան Նուրէտափինի և իր գործակալ Եղիպատական վեզիրին տածած նպատակները Ալ Աստիտ խալիքային մահէն ալ առաջ շատ զաղանիք չէին, ըլլայ ժողովուրզին, ըլլայ պարտին։ 1168 թւին, Եղիպատացի սեւամբթները, որոնք խալիքայական պարտին մէջ կը ծառայէին և այդ պատճառով շատ հաւատարիմ էին Յամբիմեաններուն, զգալով խալիքայական գահուն գէմ սարքուած զաւերը, կը միանան և 50000 հոգինոց բանակ մը կազմելով Մուրթամին էլ Աթիւաթ անուն մէկու մը համանատարութեան տակ, կ'ապատամբին Սալահէտափինի գէմ և սոսկալի կուի մը կը մզեն Գանիրէլի քարոզիչներուն մէջ։ Սալահէտափին իր եղրօրը թուրան Շահի հետ գտնուած սուրբիական ահազին

բանակին և եղիպտական կանոնաւոր զինուորներու մէկ մասին օդնութեամբ արիւնալի կոխուներէ վերջ հազիւ կարող կ'ըլլայ ապստամբութիւնը զապիէ, հոհանջի առիպելով սեամորթներու բանակը, որ կը քաշուի Վերին Եգիպտոս Սափափ կոզմէրը:

Ալ Աստիտի Լիտին Ալլահ խալիֆան ինքն ալ զգացած էր զաւուն ակարութիւնը և այդ պատճառով է որ իր վերջին պահուն իր մահոււն անկողնին մօն իրանչելով Սալահէտտինը երթում ընել տուած էր որ իր մոհուանին յեայ իր զաւուներուն որեէ վեաս չհասցնէ և պէտք եղած խնամքը տանի անսնց:

Սալահէտտին մասումը յորդելով իր երդումը ուղղակի խոշտանդիչ միջացներու չղիմեց փացացնելու համար խալիֆայական գերդաստանը, առարկեր միջոցներու դիմեց: Խախ կայսերական պալատէն 18000 բնակչութեան (որոնց 10000ը արական և իզական սեռէ աղնուականներ) էին իսկ 8000ը Երկսեռ գերիներ) հասկցուց որ անաւճուռ անոնք բանտարկուած նկատման ինքոյնքնին և փախչելու փորձ չընեն, որպէսզի խիստ պատիժներու չննթարկուին: Քիչ ետք Ալ Աստիտի ընտանիքին բարոր տղաւականները և իրենց գերիները, թուով վեց հազար հոգի, զուրս հանել տայով այրերը զատ և կինները զատ պալատներու մէջ բանտարկել տուաւ: Ապս միացեալ 12 հազար հոգին, որոնց մէջ այլ ըլլալով միայն Ալ Աստիտի վեց զաւակները կային, զորս խալիֆայական մէծ պալատէն հանելով, ուրիշ պալատներու մէջ փակեց և խոտիւ պատուիրեց անոնց որ կիններուն հետ որեէ չփում չունենան, որպէսզի նոր սերունդներ յառաջ չզան և մաթիժնեան գերդաստանը անճիտի: Այս խիստ կորցադրութիւնները սակայն չըցան արգիլել ֆաթիմինեան զահուականը, որոնք միաձայն Արևմտաւան կայսեր անունը չունենան, որպէսզի նոր սերունդներ յաջորդ հուստակեցին Ալ Աստիտի Լիտին Ալլահի անզրանիկ որդին Տառտար՝ Ալ Համիտ Պիլահ տիտղոսով: Անուական յարաբերութիւնները արգիլելու համար եղած զզուշութիւններն ալ օգուտ մը չընեցան, որովհետեւ Ֆաթիմինեաններու կուսակիցները կրցան Ալ Համիտի պալատը, ծպտուած պիտի վերաբեր հազար զինուորներէ: Ալլահէտտին

լավակ խալիֆային տանիլ, որմէ ձնաւ Արւէյման Պատր էլ Տին, Ալ Համիտի յաջորդը: Իսկ Արւէյմանի ալ արգելարանը, անոր չափուհասութեան, նոյն կերպով աղնուականունի մը մտցուցին, որմէ ձնաւ ուրիշ մանչ զուակ մը, որ արտասահման դրկուեցաւ յարիտեհական բանտէն:

Ալ Աստիտի մահէն տարի մը առաջ Ալլահէտտինի գէմ երկրորդ ապստամբութիւն մը տեղի ունեցած էր Ֆաթիմինեաններու կողմէ, որոնք Վերին Եգիպտոսու երթաւազի միացած էին հոն ապաստանող սեւամորթներու բանակին: Սալահէտտին դարձնալ իր կերպարը թուրան Շահը դրկած էր մէծ բանակով մը անոնց վրայ, որ բաւական զապելէ ետքը այդ ապստամբութիւնը, 1140ին վերադարձած էր Գանիրէ:

Ալ Աստիտի մահէն վերջ Ֆաթիմեանականք, անոր արգելափակուած զաւակը խալիֆայութեան յաջորդ հօչակելով, կըրկին միացած էին սեւամորթներու բանակին և նույնույ մէջ երրորդ ապստամբութիւն մը հանած էին 1192ին, այս անդամ Սալահէտտինը տապալելու նպաստակով: Այն ժամանակ Ասոււանի կառավարիչն էր Գանզ էլ Տօլոթ անուն Ֆաթիմեան զօրավար մը, որ արտաքնապէս ինքպինքը Սալահէտտինի համակիր ցոյց տալով կրցած էր իր գիրքին վրայ մնայ: Երբ երրորդ ապստամբութիւնը տեղի ունեցաւ, Գանզ էլ Տօլոթ լուր տուաւ Գանիրէ որպէսզի օգնական ոյժ զրկուի զանոնք զապելու: Թուրան Շահ կրկին հասաւ բազմաթիւ բանակի մը զբարիսը անցած, բայց Գանզ այնքան յոզնեցուց զանոնք և զրազեցուց զանազան պատրուակներով որ սոսկալի ջարդ մը կերպան և քիչ թուով զինուորներ հազիւ կըրցան ինքզինքնին մայրաքաղաք նետեւ:

Այս յաղթութեան վրայ Ֆաթիմեանականք յայս առած, սկսան արագ կերպով կարգակիրպութիւն և վերջապէս 1194ի վերջերը, իրենց միացնելով բոլոր նուպիացիները, նոյն ինքն Գանզ էլ Տօլոթի հրամանատարութեան տակ, սկսան քայլել Գանիրէի վրայ, Ֆաթիմեան զահը վերահաստատելու համար: Ասիկա չորրորդ և ամէնէն մէծ ապստամբութիւնն էր և ապստամբներու բանակը կը բազկանար հարիւր հազար զինուորներէ: Սալահէտտին

զանոնք զսպելու համար այս անգամ իր ամող ոյժը մէջտեղ հանելով իր միւս եղբօրը էլ Մալիք էլ Աստիլի յանձնեց և Գանգ էլ Տօլաթի վրայ զրկեց։ Պատերազմը անռակի եղաւ, թէ մէկ և թէ միւս կողմէն անհաջող էլ գոհեր եղան և կոխը վերջացաւ Գանգ էլ Տօլաթի իյնալովը ու իր բանակին ցրուելով։

Հինգերորդ ապստամբութիւն մը տեղի ունեցաւ 1196ին Քէֆթի մէջ, որու վրայ զնաց էլ Մալիք էլ Աստիլ կրկին անգամ և դարձեալ յաղթեց։ Ասիկա վերջին միծ կոխը պիտի ըլլար։ Դեռ շատ տարիներ շարունակուեցան Փաթիմիեանականներու կոիւները, բայց դժբախտարար վճռական արդիւնք չտուին։

Անոնք ո՛չ միայն իրենց զէնքին ուժով կը ջանային մաթիմեան զանուն համար աշխատիւ, այն կը գիմէին Առորիոյ և այլ տեղերու իրենց կրօնակից ցեղերուն և օգնութիւն կ'ուզէին անոնցմէ։ Հռու երկար կ'ըլլար պատմել այս յարաբերութեանց մանրամասնութիւնները։ Բայց այսքանը հարկ տեսանք ներկայացնել չոյց տալու համար Եղիպատոսի իրական կացութիւնը էլուսպեան սուլթանութեան հաստատումն ատեն, որպէսզի կարելի ըլլայ աւելի լուրացատրել Եղիպատոսայերու վիճակը։

Եղիպատոսի հանրային այս եռուգես կեանքին և տագնապներուն մէջ Եղիպատոսայերուն մէջ ի՞նչ պատահած էր, որ յանկարծ հայածումի, ջարդի և աքսորի ևնթարկուեցան։ Մինչեւ հիմայ երկու պատճառ ցոյց կը տրուէր անոնց դժբախտութեանց։

Ա. — Էյուպեան Սուլթաններու հակառակութիւնը։

Բ. — Եղիպատոսիներուն հակառակութիւնը։

\* \* \*

Ա. — Եղիպատոսի Էյուպեան Սուլթանութեան հիմազիր Սալահէտտինը, որին բնական հակառակութիւն կը տածէր հանգէտ Հայոց՝ Եղիպատոս գալէն առաջ և վերջը՝ Այզպիսի մատյանութիւն մէջ նետակելով ինքզինքը՝ կ'սկսի կոսիի իր թորոս եղրօրը հետո։ Մլէն իր ձեռքին առկ գանոնք Հալէպական բանակով թորոսին կ'օգնէ կարգը վերահստատելու։ Բայց առողջ իրենց զործողութիւններուն շատ ասպարէզ չի տրուիր և Սականէ Մամետափայի Յոյն անկակալէն եռացած կաթսայի մէջ նետակելով կ'սպաննուի։ Այնուհետեւ Մլէն իր ամրող օգնութիւնը կուտայ թորոսին և երկուքը միացած կրկիկան միծ մասով կը մաքրեն Յոյներէն։ Մլէն զարձեալ կուգայ իրեն բարեկամ նուրէտափին սուլթանին հետ ապրելու։ Մինչեւ այն առեն Մլէն մահմետականութիւն ընդունած էր աւելի հաճելի ըլլալու համար նուրէտինին։ Թորոսի մահէն վերջ 1168ին։ Սուլթանը կրկին օգնական ոյժ կուտայ Մլէնին որպէսզի երթայ և իր եղրօրը գա-

նուրէտափին Սուլթանին ամենահաւատաւարիմ զօրավարներէն էր և անոր ազգականը։ Եղիպատոսուրիական պատերազմէ մը վերջին խալիքային հաւատաւութեամբ, Սալահէտտինը Եղիպատոս զրկած էր իր Վէզիրը, երկիրը խաղաղեցնելու ներքին և արտաքին թշնամիներէ։ Այդ միջոցին Հայք իշխանապետութիւն մը հաստատեցին կրկիկոյ մէջ։ և կ'զբաղէին Բիւղանգական զօրքերու դէմ կոռւելով կամ իրարու ձևոք իշխանութիւն յափշտակելով։ Հայ իշխանները, մինչեւ այդ ժամանակները Հալէպի սուլթանութեան հետ ոչ մէկ բախում և ոչ մէն թշնամական որեւէ ընթացք ունեցած էին, այլ բնդհական որեւէ ընթացք ունեցած կապերով կապուած էին, այլ բնդհականակը խիստ բարեկամական կապերով կապուած էին, այնպէս որ իր 1136ին Բիւղանգական բանակը կրկիկիա արշաւելով վերջ կը դնէ Հայոց իշխանութեան և Լեռն Ա. գերի կը տարուի Կ. Պոլիս ու բազմաթիւ Հայեր սուրբ կ'անցուին քրիստոնեայ կայսրին վիճնութիւններու կողմէ, Լեռնի Ստեփանէ և Մլէն զաւակները հիւրընկարութիւն կը դանեն նուրէտինէն, որ զանոնք ամէն կրկրով կը պաշտպանէ և վերջն ալ օգնութիւններու կողմէ, Լեռնի Ստեփանէ և Մլէն զաւակները հիւրընկարութիւն կը դանեն անոնց կը զրկէ որպէսզի իրենց երկրին տէր զանան։ Լեռն Ա. կաւակներէն թորոս, իր երկու եղրայրներուն պանութեամբ կը յաջողի կրկիկան զաւէլ վերահստատել։ Բայց Ստեփանէ և զրայըն ալ իր զրաւած քանի մը տեղերուն իշխան հաշուկելով ինքզինքը՝ կ'սկսի կոսիի իր թորոս եղրօրը հետո։ Մլէն իր ձեռքին առկ գանոնք Հալէպական բանակով թորոսին կ'օգնէ կարգը վերահստատելու։ Բայց արդէն իրենց զործողութիւններուն շատ ասպարէզ չի տրուիր և Սականէ Մամետափայի Յոյն անկակալէն եռացած կաթսայի մէջ նետակելով կ'սպաննուի։ Այնուհետեւ Մլէն իր ամրող օգնութիւնը կուտայ թորոսին և երկուքը միացած կրկիկան միծ մասով կը մաքրեն Յոյներէն։ Մլէն զարձեալ կուգայ իրեն բարեկամ նուրէտափին սուլթանին հետ ապրելու։ Մինչեւ այն առեն Մլէն մահմետականութիւն ընդունած էր աւելի հաճելի ըլլալու համար նուրէտինին։ Թորոսի մահէն վերջ 1168ին։ Սուլթանը կրկին օգնական ոյժ կուտայ Մլէնին որպէսզի երթայ և իր եղրօրը գա-

հին տիրանայ: Ան 1140 թուին ձեռք անցընկըզ իշխանութիւնը, բոլոր Տաճարական Ասպետները կ'արտաքսէ, սարսափելի ջարդ կուտայ խաչակիրներուն և կիվիկիան մաքրելով խոհեմ քաղաքականութեամբ մը նուրեկտափին սուլթանին բարեկամութիւնը ա'լ աւելի կ'ամրապնդէ: Ճիշգ այս տաենաներն էր որ նուրեկտափին զօրծակալ Սալահէտափին ալ Հայէպի Սուլթանին հրահանգներուն համաձայն նզիւտոսի թաթիմեաններու իշխանութեան վերջ կատար: Հայոց մահմետական իշխանին այդքան բարեկամական յարակերութեանց փախարէն, անկարելի էր որ Ալահէտափին հակառակութիւն սնուցանէր հայերուն գէմ: Այլ շատ հաւանական է որ խիստ սիրամըր զգացումներ կը տաճէր Հայոց մասին, որոնք այնքան կը պաշտպանուէին նուրեկտինի կողմէն: Եզիւտոսի մէջ բնակող Հայէլին ալ իր իշխանութեան գէմ զործած չէին մինչեւ այդ ժամանակ, և ի՞նք վախ չէր կրնար ունենալ Պատր էլ կամալի վեցդիրական գերդաստանին վերակենդանացումէն: անոնք փնտացած էին այլնու: իսկ Վահրամ Պահլաւունիի փորձը շատ սուզի հստած էր թէ՛ Հայէրուն և թէ՛ տեղացիներուն: Հետեւրար Սալահէտափին, որին վոտանգ չէր սպասեր Հայէրէն, Ընդհակառակութիւն խիստ համակարական զգացումներով տագուածած ըլլալով, աւելի պիտի պաշտպաներ Հայէրը, որը հաւանաբար Յաթիւնեաններու օրով իրենց ունեցած փառքէն աւելի լաւ փայլ մը ունենային, եթէ անխոնիմ արկածախնդրութիւններու մէջ չի մտնէին ինչպէս որ պիտի ահսնենք քիչ ետքը:

Բ. — Եզիւտացի ժողովուրզը թէ՛ն Վահրամ Պահլաւունիի կամ իր նախորդ ներուն վեզիրութեան ատեն բոնած հակիւտամ ընթացքին համար Հայէրուն հակառակ ըլլալու պատճառներ ունէր, բայց անոնք հիմնական չէին: Ամէն անզամ որ հիմնական գէտին տեսած էին Հայէրէն կրցած էին անմիջական պատճիւն տեսած տաւ, հայ վեզիրը կամ սպասնելով կամ փախցր ներ տալով, այնպէս որ հաշիւը շմաքրուած ներ գրիւ մը չէր մնացած: Միւս կողմէ, ինչպէս ըստինք, վերջին փաթիմեաններու օպէս ըստինք, վերջին փաթիմեաններու ուղարկութիւնը կը պատճառ կամ սպասնելով իրենց կեանքն ու զոյքը, և թաղելով այնքան փառաւոր անցեալ մը և բոլորովին փակելով շատ փայլուն ապագայի մը զոները:

մացած, այնպէս որ Եզիւտացիներ այլեւ հայազգի վէզիրի մը իշխանութեան տակ կրկին հեծելու վախը չէին կրնար ունենաւ: Անկից զատ տեղացի ժողովուրզը նոր պայմաններու տակ կը զանուէր և կը փափաքէր Փաթիմեան իշխանութեան բոլոր հաւատարիմ նկատուողներուն կամ անոնց երախտաւորեալներուն հետ բարեկամութիւն մշակել, իր արտաւորեալ պատիւը վերահաստատելու համար: Եզիւտացի ժողովուրզը մօտ երեք դար Շիի մահմետականութեան Փաթիմեան խալիֆաներու տակ ապրած ըլլալով, իրենք ալ Շիի եղած էին ամրողութեամբ եւ երբ Սիւնի մահմետական Սալահէտափինը կուզար Պազտատի Ալ Մօսթատի խալիֆային հպատակեցնելու Եզիւտացիները, այս վերջինները բնական է որ հմենուն գժգոն մնային այդ կազզադրութիւններէն եւ ջանային ամէն միջոց զործածի իրենց զաւաննքը պաշտպանելու, զայն կործանել ուզողներու գէմ: Այդ ջանգերուն մէջ Եզիւտացիները կ'ըզդային թէ Հայէրուն շատ պէտք պիտի ունենային, զամանգի այս վերջինները Փաթիմեան խալիֆան նորհներու շնորհները վայելած էին ու այս իսկ պատճառով պարտաւոր էին օգնելու անոնց վերահաստատումին: Եւ Հայէրու օգնութեան պէտքը կը տեսնուէր գաւանափոխութեան ոսիպուած Եզիւտացիներէն: այս վերջինները շատ բընական է որ ամէն կերպով անոնց սիրտը պիտի չանէին եւ ոչ թէ զանոնք պիտի կողոպակէին եւ պիտի ջարգէին: Պարզ կը տեսնուի թէ ժողովրդային հակառակութիւնը եւ մոլուանդութիւնը չէ որ պատճառ եղաւ կըուղեան իշխանութեան տապաջին օրերէն իսկ սկսած հայկական սարսափելի հաւածանքին:

\* \*

Զրելէ յետոյ մինչեւ ցարդ տիրող կարծիքները կյոււպեան Եզիւտահայէրու կը բած զժրախտաւթեանց պատճառներու մասին, կը մնայ ինձ ցոյց տալ թէ նոյնինքն Հայէր եղած եւ բուն պատճառը այն ամէն փորձանքներուն, որոնց հնիթորկուեցան, բոլորվին անհետած ընթացքով մը վըտանգելով իրենց կեանքն ու զոյքը, և թաղելով այնքան փառաւոր անցեալ մը և բոլորովին փակելով շատ փայլուն ապագայի մը զոները:

Ալ Աստիքան Ալահ Խալիֆային մահէն տարի մը վերջ, 1192ին, Նուպիոյ մէջ Ֆաթիմեանականները երրորդ անգամ ըլլալով մեծ ազգամարտթիւն մը կը հաւնէին և Գահիքէի վրայ քալելով կ'ուղէին Սալահէտիփնը տապալել և Ֆաթիմեան արքելափակուած Ալ Համբա Գիլլահ խալիֆան իր հօրը գահաւն վրայ հաստատել: Այս ազգամարտթիւնը կազմուած էր Աւմարաթ անուն բանաստեղծի մը կողմէ, որ արտակարգ խորամանկութեամբ մը շարժէլով, ամէն կարելի կարգազրութիւնները ըրած էր նախ քան ազգամարտթիւն ծագուածը, ըլլալիք ջանքը արզիւաւոր ընկերու համար: Նուպիոյ մէջ տեղացի ըրնիկները և սեամսորթները կազմակերպած և կարող զօրավարի մը հարամանաստարուքնան տակ զրած էր: Ասուանի ֆաթիմեանական կառավարիչ Գանզ էլ Տօլաթի գաղտնի օգնութիւնն ապահոված էր, միւս կողմէ Սուրիփոյ մէջ զանուող Շիխական իշխան Մինանի զրած էր և օգնութիւն ուղած, իսկ Սալահէտիփնի մօտենալով և տնոր ամենավաստանելի խորհրդականնը ձեւանալով կրցած էր զայն Եկմէնը զրաւելու համոզիլ և այդ կերպով հեռացնել զայն Եզիդատոսէն բանակին մէկ մասին հետ: Գահիքէի մէջ ալ թաքուն կերպով ամէն կազմակերպութիւն լիովին զործազրած էր որպէսզի երր Նուպիոյ ազգամարտ բանակը զար, ներսէն ալ անմիջապէս միանային անոնց և զարձը զիւրանար: Այս ամէն պատրաստութիւններով հանդերձ, իշուպիան ոյժերը կրցան կասկանել Նուպիական հսաննքը, իսկ Գահիքէի մէջ միենայն ժամանակ տեղի ունենալիք ազգամարտթիւնը յայտնուեցաւ և զաւագիրներու պարտգույնները խոչըւեցան:

Ազգամարտթիւն զապումէն յետոյ Գահիքէին կառավարական տեղեկազիր մը կը զրկուի Նուրէտարին սուլթանին, ուրիէ կը տեսնուի որ Հայեր բերած են իրենց զործօն աշակցութիւնը և միացած ազգամարտներու, և ասիկա եզած է պատճառ որ Հայք ենթարկուին կողոպուտի, ջարդի, աքսորի և վերջապէս փճացումի:

Ապու Շամաթ պատմազիրը մէջ կը բերէ այդ համբաւաւոր տեղեկազիրին պաշտօնական պարունակութիւնը հետեւալ կերպով. «Իպն Ապու Գայ ըստւ, Ալ Ֆա-

տիլ Գատիփն Նուրէտարինի նամակ մը զրեց, որով կը բացատրէր խաչուած գաւաճանն ներուն խնդիրը: Կ'ըսէր ան իր զիրին մէջ թէ անոնք ընտրած էին խալիֆան մը և վէզիր մը, բայց համաձայն չէին անոնց վրայ: Այսնք կ'ուղէին զահ բարձրացնել տարիքոտ անձ մը, Ալ Աստիքան հօրեզրուրորդին, իսկ ուրիշներ կ'ուղէին Ալ Աստիքանի զաւակներն մին, որ փոքր տղայ մըն էր: Այս վերջինները նոյն իսկ բաժնուած էին իր երկու զաւակներուն միջն: Միւս կողմէն Իպն թուզզիքի զաւակները և Շամազիրի ընտանիքը (երկու նախկին վէզիրներ) կը վիճէին վէզիրութիւնը իրենց ընտանիքին վերապահելու, չբաւականալով խառնուիլ խալիֆային ընտրութեան մէջ: Այս ամէնը տեղի կ'ունենար երբ Մէմուքը (Սալահէտիփն) բանակին գլուխը անցած կը քալէր Քէրէքի և Շօպաքի վրայ: Անոնք թղթակցեցան և բացատրեցին իրարու որ Սալահէտիփնի բացականացած ժամանակ, առիթը նպաստաւոր էր, թէ երբ քրանք թագաւորը զար հասնէր մինչեւ Սատր կամ Ալլաթ, պիտի տիսնուէր ազգամարտիլը պալատին բնակվներուն, բանակին պիտերուն, սեամսորթներու գունդերուն, բոլոր Հայերուն և Խամոյիլեաններու խմբակին, որոնք պիտի ճզմէին միը մարզիկն ու կողմնակիցները Գահիքէի մէջ: Երբ Շուրճին (գաւազիրներէն մին) եկաւ, զրեցին քրանք թագաւորին որ զինուորները (կառավարական) հեռու էին, ցրուած իրենց բանակատանդիներու մէջ, թէ հունձքի եղանակը մօտ էր և թէ Գահիքէի մէջ անոնցմէ (զինուորներէն) միայն մաս մը կը մնային... զրեցին Մինանի, Հայէլներու պիտին, յայտնելով թէ իրենց զաւանանքը մէկ էր, թէ նոյն վարդապետութիւնը ունէին, թէ իրենց մէջ տարակարծութիւն կար միայն այնպիսի կէտերու շուրջ, որոնք ոչ կինային հերձուած ստեղծել և ոչ ալ արզիկ զիրենք օգնութեան հասնելէ: Անէ (Մինանէն) կը խնդրէին մէկը որ Մէմուքը (Սալահէտիփն) ոչնչացնէր մատնութեամբ կամ մութին մէջ թակարգներ լարելով կամ խոչընդուներ հանելով... Խամայիլեաններու խումբը ցրուեցաւ և աքսորուեցաւ և որոշուեցաւ որ բանակին պիտերը, պարտին մարզիկը և սեամսորթները փոխազրուին Սալիքի խորերը: Գա-

լով պարագին բնակիչներուն (Յաթիմեան ընտանիքին անդամներուն) հոկողութեան տակ պիտի առնուին մինչև որ իրենց մասին բանուելիք ընթացքը որոշուիր:

Այս պաշտօնագրին համաձայն ազըստամբական շարժումներուն վաւերականութիւնը կարելի չէ կատածի տակ ձգել, վասնզի անոր ստուգութիւնը ապացուցանելու համար կանխուցինք ըսել վաստերով թէ ոչ ինքնակալին և ոչ ալ եղիպատցիներու կողմէ հականայ զգացում մը գոյութիւն կրնար ունենալ էցուազեան իշխանութեան սկիզբը։ Միւս կողմէ եթէ Ալ ֆատիլ Գատարին հայտահաց մէկը ըլլալով, ստայօգ տեղեկագրութիւն մը ըրած ըլլար, կիլիկիոյ Հայ խալամ իշխանացաւ Միհեմ պաշտպան հայասէր Նուրքատան Սուլթանը, որուն ուղղուած էր տեղեկագրիը։ Քընական էր թէ խնդիրը ստուգելով, Հայերը հաւածողներուն պատիմը պիտի տար, ինչ որ սակայն չի յէցուիր պատմագիրներու կողմէ, այլ կը տեսնենք որ Հայերը փճացման և ջարգի կ'ենթարկեալին, իրենց վանքերը և կալուտները կը զրաւուին, ու հարստութիւնը կը կողոպտուի մողագորդին կողմէ, հրաման մը, որ թէպէտ տեղեկագրին վերջաւորութիւն մէջ չի յէցուիր, բայց կ'երեկի թէ Սուլահէտարինի եղիպատու վերադառնալին ետքը, դաւաճաններու հանդէպ եզած նոր կարգագրութիւններու առեն տրուած է։

Գալով Յաթիմեանականներու, իրենց խալիքային մասին ունեցած տարակարձութիւններու վրայ տեղեկագրին մէջ զըստումնին, բոլորովին սխալ է, վասնզի ուրիշ պատմագրիներ յատակ կը զրին որ, միաձայնութեամբ և օրինական համեստութեամբ Ալ Ատափարի յաջորդ հաշակուած է իր անդրանիկ որդին Տառեթ՝ Ալ Համիտ Պիլլան տիտղոսով։

**Ա.Գ.ԲԻՒԹԵՆԵՐ.** — Իսկ էլ Արևիր՝ Թառարիս։ Ապու Շամար՝ Քիրապ կը Ռօսարիյն։ Իսկ Հայ Կիլիկիան դիսթերու համար՝ Հայոց պատմութիւնները։

## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Kévork Aslan, Études Historiques sur le Peuple Arménien. Nouvelle Édition Illustrée par les soins de Frédéric Macler, avec 16 planches hors texte. Paris, Libr. Orient. Paul Geuthner, 1928. Մեծ ութուծալ 339 երես։

Գէսրգ Ասլան սոմանեան պետութեան այն հայ պաշտօնեաններէն էր, որք իրենց պաշտօնեական աշխատութենէ զուրս տրամադրիի ժամկերը կը նույիրէին լուրջ ուսումնակարութեանց։ Ասկէ քսան տարի յառաջ Գէսրգ Ասլան հրատարակեց Փռանսերէն սիրուն հատոր մը, լաւ աշխատուած հատոր մը, նույիրուած Հայոց պատմութեան զմուաւր հանդրուաններուն, որ արժանացաւ նըւպացի պատմագէտներու զնահատանցին։ Ասլանիկ Գէսրգ Ասլանի այդ զորնն է որ Փռանսացի հայոգէտ Ֆրեներիկ Մակլէր նոր տպագրութեամբ հրատարակած է, չքեզ հրատարակութիւնը մը իրօք, զոր կը պարափնք Վասիլ։ Պօղոս փառ նույիրի սուստուածեանութեան։ Նորին վասնութիւնն ինքն ալ զնահատող մըն է Գէսրգ Ասլանի մտաւորական արժեքին և նկարագիրին, որուն հետ խնամական կապ ալ հաստատեց։

Հեղինեակի յառաջաբանէն ետքը զործը բաժնուած է վեց գլուխներու։

- Գ. Ա. — Հայ ժողովուրդին սկիզբը։
- Գ. Բ. — Հայ թագաւորութիւնը մինչև Արշակունեաց գահակալութիւնը, Ն.Ք. 190-Յ.Ք., 193.
- Գ. Գ. — Հայաստանի Արշակունիները, 193-297.
- Գ. Դ. — Քրիստոնեայ Արշակունիք. թագաւորութեան անկումը, 297-428.

- Գ. Ե. — Հայուստան Բիւզանդացւոց, Սասանեանց և Արաբներու զերիշանութեան ներքն, 428-860.

- Գ. Զ. — Բագրատունիք և Արձրունիք, 840-1050։

Ինչպէս որ կը տեսնուի նիւթերու այս պատմումէն, Գ. Ասլանի նպատակը եղած է

Հայոց նոր պատմութիւն մը զբկ սկիզբէն մեր զարդ զար, պատուելով Հայոց մասին խօսող արտաքին պատմագիրներէ, և նորոգոյն ուսումնասիրութիւններէ, հատեւարար հեռանալով Մագուս Խորհնացիի և Հ. Մ. Զամշեանի աւանդական ուղղղիձէն և հասկցողութենէն:

Հայ ժողովուրդի ծագման մասին Գ. Ասլան իւրացուցած է գերման զիանական ենսէնի կարծիքը, որ Հայը կը հանէ Հիւրիմներէն (կամ ըստ Ս. Գրոց, Քետացիներէն):

Ենսէնան կարծիքը, որ Գ. Ասլանի իր պատմութիւնը զրած թուականներուն մեծ հատաքրքրութիւն չարժած էր, այժմ կորսնցուցած է իր նախկին արժէքը:

Ֆ. Մակէր այս նոր հրատարակութեան առթիւ ունէ զնահատանք չէ ըրած Գ. Ասլանի զործի մասին, ցոյց տալու համար թէ առաջին հրատարակութենէն մինչեւ այս նորը անցած քառան տարիներու ընթացքին պատմագիտական լ'նչ նորութիւններ երեւան հկած են, զոր օրինակ Հայ ժողովուրդի ծագման շուրջ ևայլն. և միայն բաւականացած է զիրքին ճակտին վրայ յայտարարել թէ զործին հրատարակութիւնը եղած է իր խնամքին տակ և բնագրէն զուրս ալ 16 լուսանկարներով պատկերազրուած է:

Այս պատկերներուն ցանկը զրուած է հատորիս վերջը և էջերը նշանակուած, որոնք սակայն, գոնէ մեր ձեռքին տակ դանուած օրինակին մէջ, չեն բաներ զործին էջերը, ուր զետեղուած պիտի ըլլացին ատոնք: Ընտրուած պատկերները առնշաւած են Հայ զեղարուեստի զբաղբական, ասեղնազործական, ճարտարապետական, քանդակազործական ճիւղերէն: Ամենայն իրաւամբ կ'ամփալուէր որ զրամազիտական ճիւղէն մանաւանդ նմոյններ զրուէին, որոնք շատ աւելի պիտի պատշաճէին պատմական զործի մը արժէքն ու հրապարը աւելցնելու համար:

Ամէն պարագայի մէջ քաջարերական է տեսնել թէ Գ. Ասլանի այս զործին առաջին հրատարակութիւնը սպառած է և կ'արժանանայ երկրորդ չքեղ տպագրութեան մը, որուն արժանի:

**B. KEVORKIAN Directrice de l'Ecole Arménienne de Bégnins et Genève.** De l'Efficacité de l'Example: Nécessité d'une Science des Parents. Préface de PIERRE BOVET, Professeur à l'Université de Genève: Publication de l'École Arménienne de Bégnins et Genève. Paris, Librairie Philosophique J. Vrin, 1928. 8° p. 251. Prix 12 Francs.

Այս բոլորովին նոր և շահնեկան հատուրը կը բաժնուի երեք մասերու. առաջին մաս կը համարինք ընդարձակ ներածութիւնը (էջ 17-34), երկրորդն է Թի ինչու համար ազդու և օրինակը (էջ 37-173), երրորդն է՝ ներածութիւն մը ծննդաց զիտորեան (էջ 177-251):

Գիրքը նո՞ր է իր մշակուծ նիսթերը դասաւորելու կողմէն. իսկ նիւթը յաւիտենական նիւթն է, աղոց կրթութիւնն ու զատարակութիւնը և ծննդաց բաժինը կամ պատասխանաշըւութիւնը իրենց զաւակներու զատարակութեան զործին մէջ:

Ներածութեամ մէջ Գէորգեան կը խօսի առ խոզիրներու վրայ, Պատշարակուրեան մէջ մարդապարուրեան պակար, Միքալյային ազդուորիւնը, Միքալյայր և Օրինակ, Օրինակը սամանելու փորձ մը:

Բուն զիրքին Ա. Մաօր կը բազկանայ չորս գլուխներէ. ա) Նմանողութիւն, բ) Մըսաւորական և կարևոր ասրբերու մրելին կազմակուումը, գ) Թէրադրականուրեան պաշտօնը և Եղանակուրիւն, այսինքն Նկարացրին կազմութիւնը:

Խոկ Բ. Մաօր ունի միայն մէկ զլույթ, ներածութիւնը մը ծննդաց զիտորեան, այսինքն՝ Ապօզայ ծննդաց դասիարակուրեան անհամար մէջ և ասոր համար ալ Ծրայիր մը:

Գէորգեան որբուրեն յաւաջ եկած, զիտէ ծննդազուրկ որբերու բնախօսական և հոգիսխօսական վիճակները, աստոնց որբուր և զրեթէ անդարձանելի կոզմերը, որոնք շատ անգամ կը մնան որբերու վրայ և կը մողուն իրենց խորունկ հետքերը առնոնց հասունցած տարիներուն ալ վրայ:


Գէորգեան բախտաւոր եղած է թօթափերով որբուրեան տխուր կոզմերը և երուպական միջավայրի մը մէջ, համալսարանական կրթութեամբ և մասնազիտութեամբ ուսուցչի և զատարակակչի պաշտօնին պատրաստել ետքը, իր պատանեկան փոր-

ձառութեանց և ուսումնական մարդու գիւտութեամբը զինուած՝ յաջողօրէն մշակած է մանկավարժուական — հոգեբանական կարգ մը խնդիրներ, և ծանրացած է դաստիարակուած ճնողներու պատրաստութեան պէտքին վրայ:

Երանի՛ թէ այս զիրքը հայերէն ոչ զրուած ըլլար որպէսպի կարենար կարտացուիլ Հայ ճողովուրդին մեծ զանգուածին մէջ, որ Փառանսերէն չի զիտէր:

Գէորգեանի զիրքին նշանակութիւնն ու որժէքը զնահատուած է արդէն Պրօֆ. P. Boevetի Յառաջարամին մէջ, որմէ հաճուքով յասաջ կը բերենք հետեւեալ տօղիը. — «Պր. Գէորգեան յանդպնութեամբ և իսկատիպութեամբ մըն է որ իբրև անժխտելի իրողութիւն հայրական բնազըը քով քովի կը դնէ մայրականին հետ և միւեւնոյն շեշտով կ'ուղղէ իր խօսքը ապագայ Երկու ճնողներու: Գէորգեան այնպէն մը կ'արգարացնէ այս կիրալը որ ուշագրաւ է իր բոլոր Ընթերցողներուն համար, ան ծընողաց պատասխանատրութիւնը կը հիմնէ օրինակին ազդուութեան վրայ: Իր այս հաւասարումը ոչ ոք պիտի ժիտէ ։ Գէորգեան, որուն շատ ընկամիչ դրական զարգուամը չէ ցամքեցուցած իր Ընթերցողի հաշակը: Իր անձնական խորհրդածութիւնները չընապատած է շատ մը ուշագրաւ մէջիրեւումներով: Խոքն ալ, եթէ լու հասկըցած հմ իր միտքը, կ'ուղղէ այսօրուան ու վազուան ճնողներուն փառասիրութիւն մը ներչնչէլ, զանոնք լաւ դաստիարակ ընելու համար, այսինքն բազանք մը շարունակ նոյն խոկ ճնողները դաստիարակելու: Ճնողաց զիտութիւնը իր այս ներշնչուումով անօգուտ ըլլալու վատանքը չունի նոյն ինքն Պր. Գէորգեանի աշակերտներէն անոնց որ ամուրի պիտի մնան (էջ 9-10):

Բ. Ե.



### ՍԻՐԵՆ ԼՈՒՍԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նյուտոննեայց եկեղեցւոյ կանոններուն նակառակի է օծալ նարի Վրայ Ա. Պատուազ մասուցման, մեր օրամտքամ մէջ ապացոյցներ կա՞ն շարժական սեղմներ կանգնեցու և Ա. Պատուազ մասուցման զնանուակն բանակներու մէջ եւ կամ ուրաններու մէջ:

Այսպիսի հարցումներ ուղղուած են Այսինին հոյ զազթավայրիրէն, նկատելով որ օմանք կանոնի հուկառակ է ըսած ևն օծեալ քարի վրայ Ա. Պատարագ մատուցածներ և ժամանական ապացուածներու ապայ: Ա. Պատարագ մատուցածներ, ըլլայ զինուորական բանակներու մէջ, ըլլայ գաշտացին կամ լեռնային վայրիրու մէջ, երաշտութեան և մահուարած ամեներու ատեն, ինչպէս նաև տաճամանակիայ կիրալով եկեղեցիի վերածուած շնչերու մէջ:

Առանց այլեւայիլ պիտի ըսենք թէ Հայաստանիաց Եկեղեցւոյ կանոններուն համաձայն է շարժական սեղան կանգնել և օքնեալ քարի ևւ նոյն խոկ օքնուած սեղանակտաններու վրայ Ա. Պատարագ մատուցածներ, ըլլայ զինուորական բանակներու մէջ, ըլլայ գաշտացին կամ լեռնային վայրիրու մէջ, երաշտութեան և մահուարած ամեներու ատեն, ինչպէս նաև տաճամանակիայ կիրալով եկեղեցիի վերածուած շնչերու մէջ:

Պատմական գաղեմի յիշտակութիւններէն ունինք Վարդանանց պատմագիր Եղիշէն, որ կ'ըսէ թէ պատերազմին զիւեւը Ա. Ղեւոնդ քարոզից, յետոյ սեղան կանգնեցին և կատարեցին ամենասուրը խորհուրդը, ինչպէս նաև մլրտութեան աւազան ևլ պատրաստեցին և զինուորներէն անկնունքները մկրտեցին զիւերն ի բաւն և առտուն ալ ամէնքը սուրբ հաղորդութիւն առին, այսինքն՝ երկու գլխաւոր խորհուրդները (Միւտուրիւն և Հաղորդուրիւն) կատարեցին Վարդանանց բանակին մէջ, պատերազմի դաշտին վրայ, այն ալ գիւշերը:

Եղիշէն լեզուով. — «ցայս վայր խօսեցաւ ի զիւերին յայնմիկ սուրբ երէցն Դեւնդ, և փառատրելով կատարեաց զԱմէնն ասելով: Եւ սեղան ուղղեալ (Ա. Պատարագի համար սեղան կանգնելով) զամէնասուրը խորհուրդները (Միւտուրիւն և Հաղորդուրիւն) կատարեցին Վարդանանց բանակին մէջ, պատերազմի դաշտին վրայ, այն ալ գիւշերը:

բուն (զինուարներուն մէջ չմիտուածները կամ անկնունքները՝) զգիչերն ամենայն մկրտեցին. և ընդ առաւօտո սուրբ օրինացն հաղորդեցան (առաւուն ալ հաղորդութիւն առին), և այնպէս լուսազգեատ եղին որպէսի տերունեան մեծի սուրբ Զատակին» (Եղիշէ, Երգ Յեղ. ին վերջը):

Եղիշէի պատմածը այնքան յստակ և այնքան սովորյ է որ ինքնին աւելորդ կը դառնայ ունէ մեկնութեւն կամ առարկութիւն:

ԺԴ. զարուն սկիզբն ալ խնդիր մը կը յուզուի այս և ուրիշ կանոնական կէտերու մասին Զաքարէ Սպասաւարի և արևելեան վարդապետներու միջև, որոնց զլուխը՝ Մխիթար Գօշ:

Վարդան պատմիչ կ'ըսէ թէ Զաքարէ կ'ուզէր որ հայ բանակն ալ ունենար իր շարժուն և չըջուն եկեղեցին Վրաց բանակին պէս. վասնդի Վրաց զունդերը իրենց քահանաները ունէին և ամէն տեղ պատարագ կը մատուցանէին, և ինքն Զաքարէ չունէր սկիզբեցի ի անապարհին. որովհետեւ Հայք շատ տանէ ի վեր չունէին այդ սովորութիւնը Պարսից և Խամայելացոց բոնութեան հետեւանքով: Այս պատճառով Վիրք կը նախատէին Հայերը ըսկելով թէ զուք ճամբու յատուկ եկեղեցիներ չունիք. անհաջորդ կը մնաք, և Հայոց տօնակատարութեան մասին ալ կարգ մը զիտողութիւններ կ'ընէին և կը վշաշցնէին հայ զինուորները: Զաքարէ այս անպատճառւթեան վերջ տալու համար զիմեց Մխիթար Գօշին, ժամանակին ամէնէն հազինակաւոր վարդապետին, որ միանդամայն իր խոսափանահայրն ալ էր, և հարցուց թէ երրեք հայ թագաւորներ և իշխաններ ճամբու համար եկեղեցի, պաշտօնի և պատարագի յատուկ բան մը չե՞ն ունեցած: Ուրիշ վարդապետներուն ալ հարցուց նոյն բանը, ամէնքնն ալ հաստատական պատասխան տուին ըսկելով թէ Տրդատ թագաւորի ատեն վրան և սեղան կը չըջեցնէին արքունիք բանակին մէջ, Վարդանանց ատեն ալ մկրտութիւն և հաղորդութիւն կը կատարէին բանակին մէջ:

Այսուամենայնիւ Մխիթար Գօշ խորհուրդ տուաւ Զաքարէին որ կաթողիկոսին և Լեռն թագաւորին զիմէ այդ վաղեմի սովորութիւնը վիրահաստատելու համար

իր բանակին մէջ. վասնդի ինքն խոհեմութիւն համարեց ուղղակի իր կողմէն չընել այդ կարգագրութիւնը, ինչորէս կ'երեւի իրերու ընթացքէն, որպէսզի Վրաց հառեւած ը՛ՌԻԱՅ, որտնք քաղկեցոնիկ էին և ինքն կրնար չարախօսուիլ իրրեւ քաղկեցոնիկ զոնիկներու համաձայնոր մը:

Վերջապէս Զաքարէ զիմեց կաթողիկոսին և թագաւորին որտնք եկեղեցական ժողով մը զումարեցին և արտօնութիւն հին սովորութեան վերահաստատումը Զաքարէի բանակին մէջ. իսկ Յովհաննէս կիմզ. Միւծարայոյ (1203-1220), որ «Վրան մի զմբեթարք եկեղեցածե» շինել տուաւ և Միւնաս եպիսկոպոսի մը զիմաւորութեամբ կողմուած պատգամաւորութեան մը ձեռքով զրկեց զայն Զաքարէին, որ մէծ հանդիսաւորութեամբ առաջին պատարազը մտաւ ցանել տուաւ այդ եկեղեցածե զմբէթաւոր վրանին տուաւ և այդ առթիւ ալ ժամանակին վարդիս երաժշտաներէն Տարօնիցի եւաչաւուր վարդապետ կը զրկեց և երգեց Առանուրդ խորինը, որ մինչեւ հիմոյ կ'երգուի պատարագիներու զգհստաւորման տան:

Աւելի հին ատեններ նոյն իսկ օրհնուած սկզբանակատաներու վրայ Ս. Պատարագ մտաւցուած է (Դիմիր րլրոց, էջ 156) փոխանակ վկա յարի:

Իսկ երաւազէմի մէջ, զոր օրինուակ Զիւթենեաց լրան վրայ, արարին երկու անզամ մինք. Ս. Պատարագ կը մատուցանենք վէմքարի վրայ:

Ասկից զատ նազարէթի որբանոցին մէջ միշտ Ս. Պատարագ կը մատուցուէր վէմքարի վրայ:

Եւ այսօր Հայֆայի Ս. Եղիսա մտարան մէջ, որ վարձուած տուն մըն է և իրրեւ եկեղեցի չէ օծուած, Ս. Պատարագ կը մատուցուի վիմբարի վրայ:

Հետեւարար ուր որ օծեալ եկեղեցի և մտաւու չկայ, հոն Ս. Պատարագը կրնայ մտաւցուիլ վիմբարի վրայ:

Միայն մէկ անպատճառ թիւն կայ որմէ պէտք է զուշանաւ զաղթափոյրերու մէջ, մանաւունդ Ամերիկայի մէջ. այսինքն պէտք է ուշազրութիւն ընել որ Ս. Պատարագ մատուցուիլք տեղը կամ սրահը մանուր ըլլայ: Եթէ այդ տեղը կամ սրահը կը զործածուի զայթակղելի հաւաքումերու, պէտք չէ այդպիսի տեղեր ընտրել. մայուր

ստորագելին ամէն բան կը բացատրէ արագէն, և մենք վստահ ենք որ հայ ճազու գուրզը ոչ միայն երկիւղած և կրօնասէր է, այլ նաև ոչջմիտ, այնպէս որ ամէն ըլլուշութիւն և հազարազութիւն կ'ընէ, որպէս զի հազարզութիւն Սուրբ Աստվածաբարդուած ՀՄԱՅ անմայր միջավարի մը մէջ:

Այս գուշութիւնը ջերմապէս կը յանձնարարենք այս բոլոր հայ զազութիւներուն, որոնք գուրկ են իրենց ուժական սրբավայրներէ և ստիգմուած են յարմար սրբնի մէջ կոտարիւ հոգեւոր պաշտամունք և Ա. Պատարագ:

Եմբազրութիւն ՍԻՐՆԻ

## Ա Խ Ա Ն Ա Բ Զ

Արտասնուած Առնարայացի Հայ Ազգային Վարչութեան նախագահ Գ. Հարցավան Յակովակինի կողմից՝ Պարուս - Հնդկաստանի Հայոց բանակալ Առաջնորդ Գեր. Մեհրան Արշակունիակուն Տաղիստրափ Շննդիւան Տարկարանի և մնենումի սորի:

Երբին Բարձր Սրբազնութեան  
Տ. Մեսրոպ Արքական. Տէր-Մազսէսեան-  
Մազիստրոս, Բարիկնամ առաջնորդ  
թէմի Հայոց Պարուս - Հնդկաստանի  
Աստ

Գերազատիւ Հայր,

Առւրաբոյացի Հայ հաստրակութիւնը չափազանց բախտաւոր է համարում իրեն որ պատեհութիւն ունի այսօր տանիւու ձեր ծննդեան տուրեղարձը և այդ առթիւ այստեղ հաւաքուած մասուցանելու Զեղ իւր յարդանքներն ու մեծարանքները:

Թոյլ տուէք, խնդրեմ, հասարակութեան կողմից խնարճարար չնորհաւորել թէան կողմից խնարճարար չնորհաւորել Զեղ նոյն տօնը և մաղթելու ձեզ երկար և բարերաստիկ օրեր, առողջութիւն, ոյժ և եռանդ, զես երկար տարիներ չարւնաւուանդ, զես երկար տարիներ չարւնաւուանդ, զեղ նոյն տօնը զորդուած մուսկուլու պատճառավ, թոյլ տուէք, խնդրեմ, քաղաքացիութեան ուղիղ ճանապարհի վրայ է գանւում, Մի խօսքով, ձեր նշանաբանն էր սամէն բան հայրենիքի համար:

Երբեմ զայդն փոխարինութիւն այն եւ ունդուն եւ բազմաւոր զործունէութեան որ զուք ցոյց էք տուէլ Պարսկա - Հնդկաստանի Հայոց ընդարձակածաւալ թէմի ձանր և պատասխանաւուաւ սրաշտօնը Զեր ստանձնելու օրից, թոյլ տուէք, խնդրեմ, մատուցանելու Զեղ՝ քաղաքիս հայ հասարակութեան կողմից մի փոքրիկ նուէր, որը բարեհաճիցէք զործադրել ըստ Զեր հայեցագութեան:

Զեր այստեղ ժամանելու օրից մինչեւ այսօր զուք իրեն քաջ հովուապես, իրեն հարազատ պատգամարեր և իրեն սիսուկ Հայաստանի, չդադարեցիք շարունակաբար՝ Ա. Եկեղեցոյ բեմից քարոզութիւններով, զասախօսութիւններով և մասնաւոր խօսակցութիւններով Զեր զօրեղ և հեղինակաւոր ձայնով հազորզել Զեր պանդուխտ զաւակներին մերթ ուրախ և մերթ ախուր լուրեր, պատգամներ և տեղեկութիւններ մեր վերաշնուրող հայրենիքի, Մայր Ամուսինի և հայրենակիցների մասին, որոնք, սական, բոլորովին տարբեր էին մեր ցարդ լուծներից՝ իրենց հարազատութեամբ, ճշդութեամբ, քաղցրութեամբ և վիհանեմեր:

Դուք Զեր համոզիչ և փաստային խօսքերով հանդպատացրիք մեր խոսվուած սիրտերն ու յուզուած միտքերը և վճիռ կերպով պատկերացրիք մեր առաջ մեր նորաբողոջ հայրենիքի քաջալերիչ ներկային և պայծառ և փառաւոր հեռանկարը, և վերջապէս թէ՛ հաւատացեաններին և թէ՛ թիրանաւատներին համոզեցիք թէ կայ մի հայրենիք, որով կարելի է պարծենալ և հըպարտանալ և որը վերաշնուրթեան ուղիղ ճանապարհի վրայ է գանւում, Մի խօսքով, ձեր նշանաբանն էր սամէն բան հայրենիքի համար:

Որոշնետեւ թէրեւս այսօր վերջին անգամն է օր պատեհուած թիւն ենք ունենում հրապարակաւ խօսելու Զեղ հատ, Զեր մօս օրիրում տեղիցս մեկնելու պատճառավ, թոյլ տուէք, խնդրեմ, քաղաքացիս Հայ հասարակութեան կողմից յոյտնելու Զեղ խօրին երախտազիտական զգացումներ Զեր հովուապետական այցելութեան և Զեր հայրենակարաստ զաւակներին հոգեպէս և ազգայնապէս միտթարելու համար։ Զեր այցելութեան յիշատակը միշտ

թարմ և կենդանի պէտք է մնայ մեր օրբաւել:

Չեր մանկագին խօսքերն, հայրական խրանքներն խոր արժան են զգել մեր սրտերի մէջ, սրոնք և խօստանաւմ ենք տմենայն սրբութեամբ պահպանել և զործողըրել: Դուք իրեւ նոր իմ առաքեալ եւ քարոզիչ խօսեցիք մեզ հետ բոլորովին նոր եւ համոզիչ լեզուավ, հաղորդեցիք մեզ նոր պատգամներ, առողջ եւ ժամանակակից ըմբռնողութեամբ միտքեր, սրոնք խոր առաւորութիւն զործեցին մեր սրտերի եւ մտքերի վերայ: Յաւստեան չենք կարող մոռանալ Չեր այն ոսկեզնիկ պատուէրը թէ ռէատին լաւ առէք որ լաւանայ եւ լաւին էլ լաւ առէք որ առելի լաւանայ:

Խոնարհուած գլուխներով և բնեկանուած սիրտերով մազթում ենք մեր սիրեցեալ Սրբազնան Առաջնորդ Հօրը բարի եւ

անդորր ճանապարհ: Թող պահապան հրեշտակը պահապան լինի նորան և՝ փրկելով ամէն տեսակ փորձութիւններից, առաջնորդի նորան իւր նպատակակեար:

Լուսոյս ենք Առւրաբայայի Չեր այցելութիւնից զուք կը տանէք Չեզ հետ լաւ տպաւորութիւնները և քաղցր լիշտատկներ:

Հայցում ենք Չեր հայրական առուստազեկ օրհնութիւնները, եւ յանձնում ենք մեզ Չեր ջերմենանդ աղօթքներին:

Խորին յարգանօք համբռութեալ Չեր օծեալ Ս. Աջլ, պատիւ ունիմ մեալ

Ի գիմաց Առւրաբայայի Հայ հասարակութեան

Չեր Բարձր Սրբազնութեան անձնուէր եւ խոնարհ որդի:

Հ. Տէր Պ. ՅԱԿՈԲԵԱՆ

Նախազան եկամուտ Հայ Ազգային Վարչութեան  
Առւրաբայա 7 Մայիս 1928



## ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

### Ա. ԵՐԵՐԵՄԻ ԱՍՈՐԻՑ

#### ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Նորունակութիւն)

Պահովք առաքինանայ ոյժ նորա, եւ աղութիւք զաւրանալլ: Խորզով եւ հսկմամբ մանկանայ: Զիք ծանրութիւն որում ոչ հանգարտէ: Զիք զաւրաւոր է յոյժ կամել աղատութեան յապաշչարութեան: Զիք կամելն իւր վաճառակա՞ն է: Էնու զրեսն զանձիւք, բառնայ զին երանութեամբք երթալ ընդ տուած աւետեաց: Բանայ հանէ ի միջոյ նորա զառաքինութիւնն յարքայութեան: Զօքասան հանէ զիւրեղիւր, եւ կուսանն զմարգարիս իւր: Միւսն հանէ զգանձս իւր իրրեւ զականս պատուականս, վկայք հանեն զառաքինութիւնս, խօստավանեալք զպսակս իւրեանց: Այսպիսի զաւրութիւն ամենայաղթ է, ծածկեալ է յազատութեան եւ ննջէ: Պայ զաւազան ընդուսուցանէ, զիք յարիցէ լցոց զառւն զանձի իւրոյ: Եթէ բռնութեամբ քարէ զմեղ, չիք ի մեզ աղատութիւն: Եւ եթէ չիք աղատութիւն:

ընդէր պահունջէ զյանցուածս: Խոկ եթէ զոյ, չէ աւրէն բանի վարել զիշխանութիւն մեր: Դատեալ լինէր ամենզատիչն<sup>(1)</sup> ի զատուածս<sup>(1)</sup> վասն երկուցունց<sup>(2)</sup>: Զիք եթէ զոյ ընդէր զրկեաց զնա: Եւ եթէ չիք, ընդէր պահունջէ զնա: Քա՛ւ է թէ բռնագտակէր ստոյզն այն զկադ զի յարիցէ ընթացիք: Քա՛ւ լիցի եթէ բռնագտատիցէ զկոյր այն որոշել զդոյս: Նա կուրացոյց եւ նոյն բռնագտակէ տեսանել զոյսն որ ոչ ետ նմա: Ոչ միայն ինքն ոչ բռնագտատէ, այլ եւ այնմ որ բռնագտաէն բարկանայ: Բռնագտատէ բաղաամ զգրաստն իւր, ցասեաւ ստոյզն իրրեւ ետես զնա: Փոխանակակ անասնոյն բերանակապի, հրեշտակ գատեցաւ ընդ Բաղամու<sup>(3)</sup>: Երաց ստոյզն

(1) Պակասէ ի բառզիրս

(2) Այսպէս յօրինակին:

(3) Այսպէս յօրինակին:

զրերան նորա, զի գատեսցի՛ ընդ անմտին որ բանադատեաց: Եւ եթէ զայս արար ստորդն փոխանակ զի բանադատեցաւ անասուն, ո՞հ հայնայեց զրարերարն, քանզ զի ո՞չ բանադատէ զակարս: Պահանջեաց զվրէժ զրկեալ անառնոյն, յաղատառ թինէն որ զրկեաց զնա: Այս որ դատեցաւ ընդ բանադատին<sup>(1)</sup>, զիա՞րդ բանադատէ ըշտիկառութիւն մեր: Զի եթէ բարկացաւ բառութիւնն զի բանադատեաց տէր իւր զզբաստըն<sup>(2)</sup>, զի եթէ իցէ տկարութիւնն իւր ի ուրայ տեսէեանն որ բուռն էր քան զնա, զիա՞րդ կարէ ստուգութիւն բանագամել<sup>(3)</sup> զակարութիւն մեր: Դատեալ լինի ինքն յինքնէ, եակերեալ լինի յանձնէ իւրմէ: Զօր ինչ ասոց ընդդէմ Բաղամուն<sup>(4)</sup>, անզրէն ընդ նորին ընդդէմ լինէր: Որպէսզի ոչ բանադատէր<sup>(5)</sup> զմեզ, նայնպէս ոչ կարէ գաղարել յիրաց որ զիւրին եւ մեկին են մեզ: Քաւ լիցի ստուգութեանն բարձրացուցանիլ զիւրինս տկարաց: Եւ եթէ իմանամք զոհացուք զնմոնէ, զի բառնայ զծանրութիւն յուսոյ մերմէ: Մարդ ընտրեաց իւր ծանրութիւն, եւ զզբաստորէն իւրմէ տրտնչէ: Հնագանդէ զամենայն իրբեւ զիշխանի<sup>(6)</sup>, եւ քրթմնչէ իրբեւ զտկար: Լեան բարձրեալ ես ո՞ անմիտ, եւ ասես եթէ տկար եմ: Կասեցի ծանրութիւն զոր ընտրեցիր, եւ ընդ ծանրութիւնն որ տավ[յ] ընտրել քեզ: Եթէ ծանր է զոր ընտրեցիր, մի՛ տրտնչեր<sup>(7)</sup> զան թիթիւնն որ մեկին է քեզ անմիտ: Եկը միշնորդ անձին քում լուէ ի չար զողութեանցն: Թէ հատանիլ զորմն տկար ես, առ զադարել եւ զաւրաւո՞ր: Առ վաստակ զաւրութեան ջանի, եւ սիրոյ յաղթեցիր զաւրութեան: Դադարման ոչ հանգարան զնելով աղ ի վերայ բառիդ:

(1) Օր. ունէր՝ բանատին, զօր ուղղէ սրբազնին զնելով աղ ի վերայ բառիդ:

(2) Այսպէս յօրինակին:

(3) Օր. զիթպակաւ զրէ՝ բանատին:

(4) Այտէս յօրինակին:

(5) Օր. ունէր՝ բանատին, զօր սրբազնին ուղղութիւն զնելով զաւրութեան պիտոյ է տկարաց:

(6) Օր. զնելով զաւրութեան ջանի:

(7) Օր. վրապանօր ի բաց թոզու իրբեւ զ. զոր յաւելու ուղղիչ ի վերայ ասպին:

(8) Օր. ի բաց թոզեալ էր զրառու մի՛ տրտնչիր:

որը յաւելեալ են ի վերայ ասպին ի ծեռն աւզուին:

բառնաս զու զզըժուարութիւնս, յիրաւի, է զատասատան այնը որ բարձոյց զթեթես ազատութեանս մերում: Միով ճաշակաւ զոր եառւ քեզ, ճաշակաւ նովաւ զամենայն ինչ եւ ահա զի բարձեալ ես զըծանրութիւն եւ վասն թեթեւի տրտնչիս:

Զատացաւ մատեմն զշր Ներսի մեծ զիտական յիշչաշից ի Քրիստոս, ընդ նըմին և զախւար զրիչ Յովաննին:

### ՏԱՐԵՑԻՈՒԹԻ, ՎԱՐՍ ՆԱԽԱՐԱՐԻԵԱՅ<sup>(1)</sup>

#### ԵՒ ՎԱՐՍ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐԱՅ

ԱՌ քաղաքք խաղաղացեալք մի՛ յուսացք ի շնութիւն: Ի ճշմարտութիւն ապաւինեցարուք, զի նա՛ հաստատէ զպարիսոս ձեր: Մի մեղիցեն բնակիչք ձեր, զի մի՛ երերեցին շնուռածք ձեր: Մի յանդգնացին մանկունք ձեր, զի մի՛ զողասցին յարկք ձեր: Հիմն ճշմարտութեան կարգ է հաստատէլ զերկիր ի ներքոյ մեր: Հաւատ ստուգութեան, խոնարհցուցանէ զամապս ի վերոյ քան զմեզ: Փոխեսցուք յամպարշութենէ որ կարող է շարժել զերկիր ի ներքով[յ] մեր: Սիրեսցուք զճշմարտութիւն, որ զուարթացուցանէ<sup>(2)</sup> զերկոսինն եւ զուրոս ի վերով[յ] քան զմեզ: Մեզք մեծամեծք եւ մանունք, մեծամեծք են յիւրաքանչիւր ժամու: Գողութիւն ի ժամու իւրում սաստիկ է քան զադահութիւն: Յանումն ի ժամու իւրում բարկութիւնն է: Նախանձ ի ժամու իւրում մա՞հ է: Մի վերեր միմով ի պարտեաց, եւ արհամարհցիս յընա իրբեւ զիոքը է: Եթէ իրբեւ մեծ է փոքր համարես զիոք այսպնէ լեզու քո: Եւ եթէ իրբեւ արհամարհէ յաղթէ քեզ, յոյժ մեծ են կորանք քո: Այ մեզք եւ մարտնչին ընդ քեզ, ի ժամու իւրում մըտիր ընդ նմա: Մի թողուր զմաւտաւոր մեզս, եւ մարտնչիցիս ընդ հեռաւորս: Հեռաւորն իրբեւ զնուաւոր է, եւ մաւտաւորն իրբեւ զապանող է: Մարտնչի ընդ քեզ ցասումն, մարտիր ընդ նմա ի ժամու իւրում: Մի-

(1) Օր. զրէ առանց լ:

(2) Օր. ունէր՝ զուարթացուցէ, յորոյ վերադ ուղղ զիչն զնէ՝ ան:

թողուր որ առաջին կայ եւ պահիցես զանձն քո ի պոռնկութենէ: Բնդ ցանկութեան ի ժամու իւրում օրէն է քեզ մարտնչել: Եթէ խաղաց ցանկութիւն ի մարմիփ, էջ ընդ նման լրբեւ ի մարտ: Այն է նուհատակ քաջ, որ ի ժամու իւրում յաղթէ մեղաց: Նուհանձ մարտնչի ընդ քեզ, եւ գու պահես ի զինուոյ: Մաւտաւոր մեղք սպանեն զքեզ, եւ գու զդուշացիւն ես ի հնուաւորէն: Տես զի ի ջերմ ժամանակի, ոչ մարտնչիս զու ընդ ցրոյ: Յաւոյ ի ժամու իւրում պատահես, եւ արտասոյ ի ժամանակի իւրում: Եւ լրբեւ յամենայն ցաւոց վախչիս, մարտ քո ընդ մաւտաւորին է: Եւ եթէ յորդամ մաւտին յաղթէ քեզ, արհամարնէ զքեզ զի լուհն ի ժամու զի կանգնեալն է ալի(1) եթէ ցածուցանես յաղթես, եւ եթէ ինքն իւրովի գագարէ, ընկերի իւրում տայ տիշզի: Առաջին մեղքն որ պաշտեցան զնան, զի ընկերին իւր պաշտեցի(2): Հաւանեցուցանեն զքեզ ալիք ծովու, զի միմիանց տան տեղի: Այեաց նման են եւ մեղք, յորժամ անցանեն ընդ խորհուրդս մեր: Այլ ի ցամանան առնու զմեզ ի միւս անիրաւութիւն ընկենու: Մեղք յ[ը]նկեր իւր տան զմեզ, եւ տանուն ի զուգակցէն իւրմէ: Դիւթութիւնք կախարդութիւնք եւ հմայք դառն են քան զամենայն մեզս: Ընկերութիւն է ընդ սատանայի, զի ընդ չարին խորհրդակից լինին: Եթէ ոչ ատեաց զաջն, ոչ ընդունի զնա ձախ այն: Եթէ ոչ ուրանալլ(3) զնշմարտութիւն, ոչ հազորի ընդ մոլորութեան: Մենքենաւորութեամբ մաւծանէ սատանայ զուրացութիւն(4): Աւրեք յայտնի ուրացուցանէ, ուրեք ի ժամանուկ ուրացուցանէ: Զժպիրն որ եհատ զյոյս իւր, յայտնի անուամբ ուրացուցանէ: Զօր տեսանէ թէ երկիւզած է, ի պատճառս իրիք ուրացուցանէ: Մեղմնի երեսաւուք ուրացուցանէ եւ խորամանկ զմիտմիտ: Եւ աւձն զի ետես զնեզմուն եթէ ոչ ուրանալլ(3) յայտնապէս, այլ զիմաւք նենազեաց զնա, հպարտանալ ընդ ստեղծչին իւրոյ:

Հրապարակեաց (Ծար.) Ֆ. Յ. Մ.

(1) Յայտ է թէ խանգարեալ է տեղիս այս, որպէս յայլ բազում տեղիս:

(2) Օր, զրէ պատեցի, յորոյ վերայ զնէ ուղարկէ:

(3) Ի բառագիրս պահառէ:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԽՈԼՎԱՐՈՅԻ ՏԵՂԵՐ ԵՒ ԲԱՐԵՐԱՐ

ՄԵԼԳՐԱՎԵԱՆ ՀԱՐԱՀԱՍԱՅ ՅԻՇԱՏԱԿԻ

Ամեն, Ս. Պատրիարք Հայրը այս տարի, Ս. Կայի տօնին (Սուր. 30 կիր.) հանդիսութիւններուն վայլը աւելցուց իր ներկայութեամբ:

Ասուն Ն. Ամեն. Սրբազնութեամբ Ս. Պատրիարք մատայց Սրբաց Յակոբեանց Տաճարին մէջ և խօսեցաւ կրօնաշաւունչ քարոզ մը բնարան զընկելով Պատուաքային ուա՛ հաւատառումը. «Երբեւ արունեալ, եւ հանապայ ուրսի եմ» (Ռ. Կրիք. Ձ. 10), եւ ըստաւ — «Եկանքը հակառակութեամբ են որ կ'ապահովին անոր նորպաւումը, թէ՛ ընական երեսիներուն և թէ՛ մարդկացին գոյութեան բորբ ըշաններուն մէջ ներքին նըմանութեամբ մը, արամութեան և ուրախութեան հակառակերներուն ալ իրարու կը յաջորդեն մեր կրօնական զարգացումին ամէն մէկ վայրէիկանութեառուն. և այդ վայրի վիճակներուն շնորհիւ կը նորպասուի մեր հաւատաքը: Խաչն ըլլալով նշան մը ցամա և արցունքներուն, եզա՞ծ է ու կ'ըլլալ նաև նշան մը ցնծունեան ու մխիթարութեանն: Առա՞վ է որ քիասունեան կը պահէ իր հոգեկան հաւատարակութիւնը, առանց անձնաւուր ըլլալու այդ ներակ արամագրութիւններին մէկին կամ միւսին: Այսպէս կ'ըմբռնենք մեր կեանքին հաւատած զերը, և ասո՞վ է որ մեր հոգիները ուրախ ըլլալէ չեն զաղըրի՝ երբ կը տրումինք ո՞ր եւ զիշտի պատճառվէ:

Ս. Պատրիարք Հայրը իր քարոզի ընթացքին շնորհակարութեամբ յիշեց Մելքոնեան հարազանիրուն բարերարութիւնը, որք տարեկան հազար եգիպտական սոկիի մշանչնեաւոր նորաառզ ազակովեցին ժառանգաւորաց Վարդարանի երկու գասարաններուն ձախըքը: Օրնից հանգուցեալ Գրիգորի յիշատակը և մողթանները ըրու Տիար Կարարակս Մելքոնեանի բարօրութեան համար: Ս. Պատրիարքի աւարտումէն եաքը կարարուեցաւ Հոգեկանաւթեամբ և սեղանէն հոգը զարձեալ կատարուեցաւ Հոգեկանագաստիս:

Երեկոյին ալ ընթրիք արաւեցաւ Միարանութեան սեղանաստան մէջ Մելքոնեան զերդաստանի ննչեցելոց յիշատակին, բոլոր Միարանութեան և Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի աշակերտուններուն, Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ և սեղանէն հոգը զարձեալ կատարուեցաւ Հոգեկանագաստիս:

ԱԱՐԿԱՆԻ ԱԴՐԱՑ ԶԵԲՆԱԼԴՐՈՒԹԻՒՆ

Մելքոնեան երկու զասարաններէն առաջինը աւարտած ըլլալով իր քառամեայ ընթացքը. Հորդ

Հոգի ուխտեցին միաբանիլ Ս. Արտախ և հետեւար սարկաւագութեան աստիճանին կոչուեցան Ամեն. Ա. Պատրիարք Հօր մեռադրութեամբ, Արք Յակոբի աստիճանունը Տաճարին մէջ, Հովումքեր Դ. Կիրակի առառած:

Նոր մեռադրուած չորս Սարկաւագներն են, Եղիազար Տէրտիքին, Կայնիմիմունցի (Պ.ան) Միմոն Մարտիրոսունան, Աղքակի (Պ.ան) Յակոբ Տէրտիքին, Զարսանացցի Պապարս Տիշչէլնան, Գևինցի.

Այս չորս սարկաւագներով կազմուեցան Ընծայարանի երերորդ գառարանը, և կոչուեցան Միլիոննեան Ինձարաւան, միջնու որ առաջինն ար կազմուած և կոչուած էր Արքալինկան Ընձայարան:

Մելքոնեան Ընծայարանը հինգ սարկաւագ պիտի ունենար կիւրինցի թրսու Արեւանով, որ սակայն հակասակ իր չերք վափարքին, չի կրցաւ ձեռադրուիլ, բայց Ամեն. Ա. Պատրիարք Հօր կարգադրութեամբ արտօնուեցան մեալ զառարանի մէջ և հետեւ գասկրուն, որով Միլիոննեան Ընծայարանի աշակերտաց թիւը հինգ և իրազէս:

Գարենալ Հետմ. 12. Աւբրաթ առաջ. Հրեշտակադրեաց վանքի եկեղեցւոյն մէջ Սարկաւագութեան աստիճանին իրուեցան Զարսանացցի Դրիգոր Վահանեան, մեռադրութեամբ Դիր. Տ. Եղիշէ Եպո. Զիլինիկիրանի:

**ՏՐԻԱԼ ԵՊՈ. ՊԱԼԱՆՆԻ ԱՃԻՒՆԻՆ**

ՓՈԽԱՇԽԲՈՒՄԸ

Ս. Արտախ միաբան և կոչութիւյ բազմարին առաջնորդ Տրդաւ Եպո. Պալանն վահանած էր Արէնքի մէջ 1923 Յուլիս 2 ին Արդուած Յունաց գերեզմանառանունը:

Կ. Պալուն Ս. Կարապետի Սանուց Միութիւնը դիմելով Ամեն, Ա. Պատրիարք Հօր. ինքը առ հանգուցեան Արքազանին ամիւնը, նոյն ինքն Ասնուց Միութեան ձախըսի, Արէնքին փախարուի երաւաւագէմ և ամփոփուի իր միաբանակիցներու գերեզմանացը:

Տնօրին Փողովք ընդուաչ երթալով այս խընդրանքին, յիմում բայտ Պաղստինին Առողջապահական Տեսչութեան և պաշտօնական երկար բարուկ գործութիւնների համար երես այդ վափադրութեան համար, նոյն ձեռք բրեաւ այդ վափադրութեան համար, Պատաշանական երկար գործութիւնները կատարուեան նաև Արէնքի մէջ Հայոց Առաջնորդարանի համար, և անից առ իրական համար, Հունական գրաւեցան Եպիսկոպոսին առ կարանի կողմէն: Եւ միայնակէ Հետմ. 10 դէ. որ երուագէմ հասաւ անհւնը պարանակու արհեստէր, և հետեւալ օրն ալ, են, երեկոյին, Հունական գրաւեցան պաշտօն կատարեցան Արք Յակոբի աստիճանունը պահապահուեամբ, և անից ալ վերաբար կարուեան Տաճարին մէջ Ամեն. Ա. Պատրիարք Յակոբի աստիճանունը պահապահուեամբ, և ամփոխացաւ Պատրիարքական Տեսչութեամբ, և անից առ իրական Տեսչութեամբ Զանիկէ Արքազանի միամին:

### ՔԱՀԱԱԱՑԱԿԱՆ ԶԵԽՆԱԿՐՈՒԹԻՒՆ

Երկու քառ ոյնե աւելյան Ա. Արտախ Միաբանութեամբ վեց և անհաղութեամբ:

Ետևացրութեամբ են Անդրօնիկ Արէ. Պիլալիւն և Յովաննեան Պեհանեան:

Անդրօնիկ Արէ. ծնած է Ամբեյ, 1903 ին, որդի թագավորական կայսերական և Մայուս Տասօնանի և նախակրութիւնը առած է Ամբեյի Ազգային ներկասան պարոցին մէջ, առի մի այ առակետամբ է Ամբեյի Աներկեան նույն Վարժարանին. Երևանում էր 1923 Փետ. 25 ին և նետած է այս դասմբրացցին, որ կոչմանեցան Ժառանակուաց Վարժարանին և Ընձայարանին միեւ (Տե՛ս Սիր էջ 283, ա. սիրնի):

Սարկաւագութեամբ տաշխանին կոչուեցան 1925 Հայու. 4 ին, Աւագաւագակ Մեսուր Եպո, Խանեանի ձեռնադրութեամբ, և իւսոյ Հայու ակոյ նօսնութեացաւ Ա. Արտախ Ներեմից Տեղարքեան մէջ:

Տաղմաննեան Արէկ. ծնած է Արարիւրի Խազ զիւր 1903 ին, որդի Մկրտիչ Քիսանանի է Հովհանիսի: Եւ նախական կրութիւնը առած է Խազ զիւրի Ս. Խաչատրի ներկայութիւնը մէջ, իսկ մեծ պատեամբ է Արարիւրի Մայու Վարժարանը: 1922 ին Արարիւրի կոչույ Հայու, անկից այ Երևանու 1925 նոյեմբերի վեցր և մարտան կը նօսնակուի Ս. Յարարեան: 1927 Մայ. 10 ին կը կոչուի սարկաւագութեամբ աստիճանին Բարգէն Արշակունի ձեռնադրութեամբ Տավնաննեան Արէկ. մասնաւ պատեամբ բնդմանոււ զարգարում ունեցաւ, և մանուանի յաշողութեամբ մօսկեց եկեղեցական ծաղմագործինը, եածնաւազեց Տիւր Լեւու Զինիկիւնան ձեռնին ասկ:

Այս եկու Ասկիակացեամբ բախնայական Տեղանադրութիւնը և վեկարի օննութիւնը կոտարեցաւ Ա. Արտախ Տաօտի Ֆաղովին ուռումով. Ա. Յարարեան Տանարին մէջ, Պէտ. Եպիշտ Եպո. Զիլինկիւնանի ձնուած է յաւաբակարեամբ Ս. Գրէշի Տեսուց Հազ. Մուսեւ Վ. ը. Հայուապետանի:

Կոչու մը տեղի ունեցաւ Հայ. 13, Եր. Երեկոյ, Ա. Յարարեան Տանար. Հայոց Երկուող Գնդգորա Եկեղեցւոյն մէջ, իսկ ձեռնադրութիւնը կոտարեցաւ հետեւայ կիսուի առաջ, Վարազայ Ս. Խաչի տօնին, Ս. Գրէշի Տեսուց Հազ. Մուսեւ Վ. ը. Հայուապետանի:

Ետևացրէ Արքալամբ այս առիւ նորոց մը տաւ Խաչի խօսնութիւնի վեցը և բայտ թէ Երկու նորմանուններ կը նույրանին այս խօսչ կիելու իրենց կիսունին մէջ, և մարտաններ բայտ իրենց յաշողութեամբ համար:

Օճամի ատեն փոխելով ձեռնադրայնեամ անունը, Անդրօնիկ Արէկք, անուանեց Տ. ԿԱՐԵՎԻԿԻ ՔԱՀԱԱԱՑԱԿԱՆ Տանարնեան Արէկք.՝ Տ. ԱՐԹՈՒՐԻ ՔԱՀԱԱԱՑԱԿԱՆ:

Պատաշակի առաջամատեն եւը Եպիշտ Եպո, կատարէ նորմանեամ վեկարի օննութիւնը:

Երկու Տարմաննե իրենց բառաւունը կ'անցնեն Ա. Յարարեան Տանարին մէջ:


Երկու այ երեսաւոր, օճամատ էն Ա. Եկեղեցւոյն օջամատ ձաւայութիւն թէկու յարմարութիւններով:

Կը ձարմանաւեամբ զիւրն էւ կը մարքեմ որ ըստն Մշակ առանց ամօրոյ:

## ՏՕՆ ՍՐԵՋՑ ՇԱՀ ԳՈՎԱՆՑԱՆՑԱՑ

Ե; Ի

ՏՕՆ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ԵՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ ԳԱԶԱԿԱԼՈՒԹԵԱՆ  
ԱՄԵՆ. Տ. ԵՎԼԻՇԻ ԴԻՒՔԵԱՆ Ս. ՊԱՏՐԻՈՐՔԻՆ ԵՐՈՒՍՈՎԼԵՄԻ



Թարգմանչաց յիշատակը Ս. Յակոբի մէջ մաս-  
նաւոր հանդիսաւորութեամբ լիսած է տօնափամուսի  
այն օրէն ի վեր երբ Դուքսն Արքազան արժանա-  
ւորապէս բազմնցու Մրգոց Յակոբանց Առ արքանա-  
կան Աթոռակ վրայ և որովհեաւ զանակալութեան  
ամսաթիւ մասին էր Թարգմանչաց և հաւեւարար  
Ս. Եղիշէի աօնին, Հոկտեմբերի մէջ, Ն. Ամեն. Ար-  
քազութիւնը կարգադրած է որ կրիստոնականից  
միացուն Թարգմանչաց աօնին առ թիւ:

Այս տորի Թարգմանչաց աօնը հանդիպեցա Հոկ-  
տեմբերի 27ին, Եր. Աւրաբթ երեկոյ Ս. Պատրիարքը Եկեղեցականց թափօրով իշտ եկեղեցի եւ նախա-  
զանց նախառանակի հանդիպեանց, իսկ Եր. Եկե-  
ղեց գոնեւեցաւ առաւանան ժամերգութեան: **Ման-**  
**կութիւն** շարականը երգուեցաւ բուն ասեամի մէջ եւ  
Ս. Պատրիարք Հայրը շուրջառ-գաւառան առ աօ-  
նախազանց ժամերգութեան այդ մասին, որու մէջ  
էր յիշատակութիւն աօնելի սրբոց անունները **Քրիս-**  
**տոս Յասուած մեր մատղանորով**, զոր ըստա լու-  
սարաբանս Մելրով Արքազան, մասնաւ որսակի ս  
յիշատակիմով Ս. Պատրիարքը Հօր աօնունը սրբայոյց  
բարեմաղթութեաններով, իսկ Օք բնակչեցր ազօթ-  
քը կարգաց Ս. Պատրիարքը, որու յիշոյ երաւ իր  
աթոռը եւ եպիսկոպոսները ու վարդապետները, ին-  
պէս նաև սարկաւագուներ եւ ժառանգաւորներ ա-  
շանաբրոյրով շնորհաւորեցին Ն. Ամենապատուու-  
թիւնը թէ անուան եւ թէ զանակալութեան կրկնակ  
աօնին առ թիւ:

Թարգմանչաց աօնին պատարագին էր Տ. Բար-  
գէն Արքազան, որ ձաւու զիքրին ընթերցումէն ես-  
թը բարզոց, Այլ վասն հոգիւորացն, Եղիշը,  
ոչ կամիմ երէ ազէմ իցիւ (Տ. Կրն. Ժ. Բ. 1)՝  
թարանով, եւ ի վեր հանեց սա իրադութիւնը թէ  
Հայոսաւանեաց Եկեղեցւոյ բարգմանից վար-  
դապետներուն զորք հոգիւոր էին ըստ ինքանե-  
անունը իրբեւ առուցիւ եւ զատափարակ աշխատա-  
ցան, աշակերտներ հասուցին որ շատունակն հոգեւ-  
որ զատափարակութեան եւ լուսուորութեան զորքը  
հայ ժողովուրդին մէջ: Դարերու թնթացքին այս իրա-  
րու շղթայուած հոգեւոր կրթութեան աշխատաւութիւ-  
նը քննդանահցաւ. եւ նախառակ բարգարական ան-  
ու եթ գմւեարութիւններու որոնց մատնաւեցաւ հայ ժո-  
ղովուրդը, միևնույն հոգեւոր կրթութեան զորքն է կը  
շատունակուի այսօր Արթուր այս բարձունքին վրայ,  
մեր Մի՛ վարդապետին ծիռ թիւն եւ շունչին ատակ,  
հոգեւոր կեանըը հանկրցող, Աւատարունը լաւ թար-  
մանող աշակերտութիւն մը, բաներ նաև սաւարելա-  
կան նոր դաս մը պատարաստելու համար: Դիտել տուաւ

թէ Ս. Պատրիարքը յիսուն տարիներէ ի վեր մա՛նա-  
ւանդ, այսինքն իր բահանայութեան սկիզբն ի վեր  
կ'ուստացանէ եւ կը վարդապետէ, եւ իր կեանըրին  
ամէնէն հասուն շրջանը նուիրած է հոգեւորականներ  
զատափարակիւր զործին թէ՝ Արմաշի Դուքսանըը  
և թէ՝ այժմ Ս. Յակոբի կամուրներուն նորքեւ, եւ  
մաղթեց որ Ս. Պատրիարքը Հայր առողջ ապրի եւ  
շարունակէ իր շունչով սպելորէ Սուրբ Եկեղեցւոյ  
ծառայութեան նուիրեալ հոգիները:

Ս. Պատրարքի աւարտումն ետքը Ա. Պատրի-  
արք Հայր կրցեցի թափօրով առաջնորդուացաւ Պա-  
տրիարքարանի մեծ պրանք, որուն խորը զարգար-  
ուած էր օրուան տօնուն պատշաճ վայելութեամբ եւ  
պատրիարքարական ունիկով աթուած զրուած էր բարձ-  
ուառուանդունի մը վրայ, շրջապատուած թարմ ծա-  
դիկներու թագարնելցով: Միւս կողմէն Ս. Առաջին  
մէջ նոր հաստատուած եկեղեցական լոյսի կամուն-  
ներ առաւ եւ արծաթ լուսով սորզած էին զմբէթն  
ու սրան:

Պարբին. Փօխանորդ Դեր. Տ. Մկրտիչ Ազաւու-  
նի յանուն Ս. Աթուույս Միաբանութեան, սպելորիայ  
ու զերթու մը բացաւ հանդէս ուր, միառնի թուեց Ս.  
Պատրիարքին սուսուցական, վարդապետական, վար-  
չական եւ գրական կենսներին հանգրուանները եւ բա-  
րորին մէջ մասնանշեց թարգմանչական զորքը, եւ  
բարեմաղթութիւններ բրաւ. Ն. Ամեն. Արքազութեան  
առողջութեան երգանկութեան եւ առաւել արդիւ-  
նաւորութեան համար:

Ցնուու Ընծարանի Ասրկաւագներուն անունով  
Բարձանոր Արքիան Ասրկաւագ, իսկ ժանձաւորաց  
Վարդապանի անունով Գրն. Վարդգիւս Պատմաննե-  
նի յայտնի աղերներ կարգացին, երկու թէ ալ դրդական  
անկեղծ հրատանըն գայտումներ, հանդկու իրենց  
հոգեւոր Հօր եւ զորգանութիւններ չեն, Ճեղի-  
նակներ են անունը, որոնց երեսը հայելու կ'աշխամ  
են: Առենի միայն եղիշէն, Աւարայրի մեծ դէպրին  
զիւտաններուն, ոչ թէ մեր ազգին մէջ, ով նաև  
ո՛բափ զիստէն եւ, ուրիշ ոչ մէկ ազգի մը մէջ էկայ  
հնեղինակ մը անոր նման, անոր հնաւասար, որ իր մէկ  
համեկ զիրով զարերէ ի վեր խանդապատու ըլլոյ  
իր ազգը: Առէ՛ր նորեկացին, որ իր հրաշամի ազօ-  
թագիրով կը խօսի բոլոր հաւատացեալ սիրտերուն

դարերէ ի վեր, և երբ նարեկացին կը գրէք այն առօթ բները, Հայաստանի մէկ անկրւնք, ասղին, Եւրոպայի մէջ, դեռ Հայր մեր չզիացաղ վահականներ կային Առէ՛ր Ներսէս Շնորհային որ ի՞ր հեղեղոր երգերով ու շարականներով եւ իր հոգելոյզ առօթիքով կ'ողեւըրէ ամբողջ եկնդեցի մը: Առանք իրական հեղինակներ են եւ ոչ թէ թարգմանիչներ, եւ առանք ամէնն այ ի խանարձնին բռն Ներքինակին, Մեծ Վարդապէտին Սուրբ Մեհրապի առջև, որովհան անորն է ԴՐՈՒՅՔ, որ ասեղծաղործոց այրութենիք հայուն, առանց Առարք Մեհրապի եղէզին այս թարգմանիչներ եւ հեղինակներ բան մը պիտի չիրանցին ընեն:

Տարակոյս չկայ որ գրաբրու ընթացքին պատմական գէմքերը կը մնենան, առանք կը սրբութիւններէն եւ իրենց արժէլիքը չափազանց զնանաւանքով կը չափավին նոր սերւնդներ: Կոզմէն, առավ հանդերձ ազգ մը կը պիտի իր մնծ դէմքերը եւ ի հարկին կ'առառուածանէ զանոնք եւ մնենք այդ չափանիշով կը հայինը մեր թարգմանիչներուն վրայ, որոնց թիւը թէեւ վեց է Տօնացոյցի մէջ, բայց ան թիւը կրնայ ըլլայ զամանուն եւ նոյն իսկ վեցնարդիք, եւ ես կ'նիշապեմ թէ, կային անոնք, թէեւ նզնաւորի խցիկն մէջ, ճիշ վերամաներու տակ, զրգիւնակներով զգնաւուոր, սահյուն անոնք եղան լոյսը հայու գրացքին, անմոք եղան բանը հայու սեղագույն, անմոք եղան աստղերը հայու երկինքին:

Ս. Պատրիարքը իր խորիմաստ եւ բանասեղծական ճառը աւարտելով, Հնորհակալութիւնն յայտնեց օրուան պատարազի՝ երբեմն աշակերտ, այժմ եղբայր եւ աշխատակից, Բարդէն Սրբառանի, իր առառան պերճ բարողին համար, ինչպէս նաև երբեմն Պատրիարքէն աշխակերտ եւ այժմ զործակից պիրի Մերտիչ Սրբառանի ուղերձն համար, եւ Պատմանիչով օրնեց Աթոռը, Միարանութիւնը, Ընծայրանը, Ժառանակը, Ժառանակաւորները, Պարտականները, մանկապարտէզի կարմրազգնատ փորբիները, բոլոր ժողովուրդը, օրոնքն և Ամեն. Սրբառնութեան Աջը համարութեալ մնկնեցան ուրախ զուարթ:

Ընծայարանի Մարկարագունք եւ Ժառանակաւորներ, իրենց երածշատթեան ուսուցիչ Տիրու Եւսուն Զիլինկիրեանի զեկապարութեամբ ազգային երգեր երգեցին հանդէսին սկիզբը եւ ուղերձներէն ետքը, եւ հոգեշշունչ Հայր մէրով կ'ինչեցին իրենց զեկարագունքն առաջը եւ հոգեշշունչ Հայր մէրով կ'ինչեցին իրենց զեկարագունքն մէջ:

Հանդէսի միջցոյն երաւաղէմ անկիրան նպաստէկներն է Սէկինէս Սրբառն, իր օգնականնին եւ Հայր Գրիշ-Ամէնին հնա սրանէն ներս մոտա, եւ հանդէսին աւարտումին՝ Նորին Սրբառնութիւնը, որ Ս. Պատրիարքին բարեկամն է, սրատագին բարեմաղթութիւններ շրատ իր կրիխն տօներան առիւ:

Նարաթ օր մինչեւ երեկոյ եւ կիրակի՛ Ս. Պատրիարքը ընդունեցաւ մասնաւորապէս Հնորհաւորութեան եկողները:

Թարգմանչաց Տօնը լոյսի եւ խօսիոյսի զեկցիկն ճանդէս մը եղաւ Ս. Ցափրիք մէջ այս տարի ալ:

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը յաջորդ կիրակի, կ'եսօրէն յառաջ, Սէյնթ ձօրմի ձօրմի եպիսկոպոսարանը գրենց Հոգ. Կիրիքն Վազ. Խորայէլեանի հնատ, Հնորհաւորին համար Մէկնէս Սրբառանին եպիսկոպոսարան մնանալուցութեան 14րդ տարեկարծը:

### ՇՆՈՐՀԱԼԻՌՈՒԹԻՒՆ

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Հոկտեմբ. Զին հեռագործ մը Հնորհաւորից եթովպիոյ զահաժառանձնին թաղագրութիւնը ն. Վեհափառութիւնը նոյն պէտք հնաւարդ իր շնորհակալութիւնը յայգնեց ն. Ամեն. Մրգանութիւնն:

Փոխանակուած հնորհիրներուն պատճեններն են:

### Նորին Վեհափառութիւն

#### Թաճարի Մատոնէն

Թագաւոր Եթովպիոյ

Աստին Ազարաւա

Արտազին Հնորհաւորութիւններ 2նը իրիւ նէ-կու թագաւորութիւնն առիթով: Հայրական օրնութիւններով իր բարեմաղթներ երշանիկ եւ բարզա-ւած իշխաններն:

Պատրիարք Կուռեան

### ԳՈՐԾԻԿԱԿԱՆ Պատրիարք

Երբւասոյէմ

Սեր թագաւորութեան առթիւ 2նը բարեմաղթութեան համար Հնորհակալութիւններ իր յայտնենք եւ չիտազին մաղթաներներ կ'ուղղենը 2նը երշանկութեան եւ յաջողութեան համար:

### ՆԵԿՈՒՍ Թաճարի Մատոնէն

### ԳԱԾՈՆԱԿԱՆ

Պատշաճական Փախանուդ Գեր. Միշտի եպս. Ազարանանի, ն. Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ ներկայ գտնուեցաւ:

Հոկտ. 21. Կիրակի տառու, Բարտոս Մայր Եկեղեցին, Հոգ. Կիւրեն Վրց. Խորայէլեանի նետ, Մայր Կոյուրանի հնորհնեանացաւու պատօնին: — Խուսաւասնի վերջն 2առ Նիկոլոս Բ. ի մայրը, ու Քափէննակ մնանք է Բայս յեղափոխութեան բառաց ի հայրենի տանք: Հօր վախանած է կուրեն ներուեան մէջ:

Հոկտ. 27 նէ. Ձեխօսաւամիջոյ Հնորհաւորութիւն, պատշաճական ներպատիս լեզունեւու նարուուղար Գր. Կոտորի Հինգիւնանի նետ, ուր պատօնական թիւնակութիւն մը աստիճան եւ Ձեխօսաւամիջ անկախան թիւն առանելու առեղարձնի առիւ:

Հոկտ. 29 նէ. Թիւրէ Հնորհաւորութիւն, Պահ. Կոտորի Հինգիւնանի նետ, ուր գործեան պատօնական թիւն ենթարկն կոտ Թիւրէ Հնորհաւորութեան առեղարձն առիւ:

## Գ Ե Ա Հ Ա Տ Ո Ւ Մ

## ՀԱՐԴԻԿԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Ամեն. Ս. Պատրիարք Հայոց, Տիգրին ժողովը Յուլիս 30 իւ և Սեպտեմբեր 15 ի նիստերուն մէջ արտած սրոշմանց համաձայն, զնանաւելով Աէմելիյ Տիգրին Տիգրին ներսէս վրդ. Թորամանի, Ս. Յարաբեան Տիգրին Յակոր վրդ. Թաշշենանի, Գամաւելուի Տիգրին եւ պար. Վիներդ. Սուրբն վրդ. Քէմանանանի. Զատիք վրդ. Վարժեանի, Լուսողիկի Տիգրին եւ պար. Վիներդ. Վարդանանի ծառայութիւնները, Լանցախաչ շնորհեց անոնց:

## ԼՈԲ ՓՇՈՒՄՅՐԻ ՄԵԽԵԱԽՄԸ

Պահեստին եւ Անդր-Յարգանանու Բարձր Գօնիք Լուս Փլումբ, բայցած բրալով իւ պատօնին եւ ամենա շշամբ, մենացու նույսողիմէն Յուլիս 31, ԳԵ. առաւան թշնավ, դեպի եղիսառ, ամէն Անդրիա երայու համար:

Ամեն. Ս. Պատրիարք Հայոց, անձամբ կայուան գրաց, Հոգ. Կիւրեղ Վ. Ղ. Խորայէտանի մէս, ողբեր մաղրերու համար Խորին Վ. Անտոռքան եւ իւ Տիգրին:

Ասեմ. Լուսը աս զգածուած Ս. Պատրիարք Հօր այս անձամիս մեծաւանին, շինապէս սեղեց ն. Ամենապատութեան ճենքը, զոր չորոց իւ խօսակուրքան ընթացքին, բայցնեալ իւ չեմ մանակալաւրին Ս. Պատրիարքին եւ իւ խօսունի համակրանքը հանգեղ Ս. Յակոբի:

## ԹէՅԱՅԻԱՆ

Ն. Վ. Ասմաւրին Մր. Լուս, Պաղեստինի Բարձր Գօնիքութեան Պետական Բարձրագործ, Հոկտ. 12 Աւր. եւեկոյին թէյասէսնի հրամիւած էւ Ս. Քաղաքին նույն պետք եւ պատօնական անձեր. Ս. Պատրիարք Հայոց անձամբ պատօնանեց այս հաւաքին, ինչն ունենալով Ս. Առողի Թարգման Հոգ. Տզաւ Վ. Ղ. Պետքենար:

## ԿԱՐԿՈՒՌԵԱՆ ԴԱՏԸ

Ս. Աթոռու Դիւտանակն Տիգր Կարասկու հուրեան, Սեպտեմբեր 11 թուուին հնու ազրով կ'աւետիք, թէ Գանուց հակառակորդաց կողմէ Լանանի Բրայի Գանանիցին առցիւ ատրուած ծանօթ հոգային զար՝ նոյն Աստանին կողմէ վերջնականապէս մերժուած է, շնորհիւ մեր թղթաքրաբն կանոնադրութեան, և հակառակորդաց կողմէ կանոնական երաշխաւորթեան զամարը սրոշեալ ժամանակամիջի մէջ ներկայացուած ըրպարտն. Այս յաշողութիւնը եափայի մեր փաստարան Մր. Միջարապնի կողմէ ալ հնուազիրով աւետուած էր Պատրիարքարանիւ:

Երտսաղէմի Վաճ, Կառավարիչ Մր. Քիթ-Րոյ, այս առթիւ անձամբ Ս. Պատրիարք Հօր այցելելով, յայսանա է իր խնդակցութիւններն ու շնորհաւորութիւնները,

## ԶՕԲ. ԱՌԵՒՐՈՆԵԿԻ ՅՈՒԴԱՐՁՈՒՄՆԵՐ ՀԱՐՄԱՆ

Փարիզի Խեդր. Հանգանակին Յանձնանողով կողմէն դիմում եղած է Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որպէս զիւռասպէմի եւ պատշաճութեան հերթակեց աւդիւն մէջ հանգանակութիւն մը կազմուեցէ իւ նաև Հօր. Անդրանիկի Յաւառձանին շինութեան:

Տեղէն ժողովոյ մէջ նկատի առնեւցաւ այս դիմում է ուսուածուած Հանգանակին Յանձնանողով մը կողմէն եւուազէնի մէջ, Պատշաճական փախանող Գեր. Ալեքսի Խոր. Աղումանների հանգանակութեան անկանութիւն է հետանութիւն հանգանակութիւններն ու անձնական հանգանակութիւններն են աղումանների հետանութիւններն ու աղումանների հետանութիւններն են:

Հանգանակութիւններ շուտով ի զրոյի ելու առնելով, աղումաններին առելի արդիւնաութեանը ինչպէս կ'եւենի հետեւու ցուցակին:

Մարտանաւորիններն եւ Ս. Յակոբայ շշամակին մէջ բնակող Հայերէն	2817, 5
Երևանպէտ բազմի Հայերէն	805, —
Հայմայի Հայերէն	1201, —
Լուսողիկի Հայերէն	1173, 5
Խանոյի Հայերէն	1130, —
Գոմանկասի Հայերէն	932, —
Ուկմէի Հայերէն	120, —
Պահեստինն Դ. Հ. Հ.	5240, —

Այս գամաւը, որ հուսուած է 82 Անգլիական սրբակին և 8 Ժիվիի, Ամեն. Ս. Պատրիարք Հօր Յուլիս 19 թուակը պատօնուցով եւ Հանգանակին Յանձնանողով զանազան Տիգր. Ա. Համբարձումենին անուած զիւն մը գերւեցաւ Փարիզ. Կեղծնական Յանձնանողով իւ Օգոստոս 21 թուակիր պատասխանադր կը յայտնի քէ զանած է այդ գամաւը:

**Դանօր. Միջու. —** Ակնոյէ կ'ապահեն Փարիզի Խեդր. Հանգանակին Յանձնանողով կողմէն եւուազէնի, իմանալու համար թէ ինչպէս իմաւանի Յաւառձանի վրայ եւ Ե՞ր:

## Հ. Յ. Բ. ՄԻՋՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՎԱՐԱՐՈՒՄԸ

Ամեն. Ս. Պատրիարք Հայոց գամնակութեանը տեղիսալու թէ Ն. Վ. Պաղս Փալա Խուպու Հայկական Մատենավարու մը հուսուած է Փարիզի մէջ Հ. Յ. Բ. Միջութեան անձնալ. Ս. Առողի Տպարանի լոյս տեսած, բայց չափաւուած զիւռեկն մէյսէկ օրենուի մեռակով մը նուէր գրկեց այդ Մատենավարակին Սեպտեմբերի մէջ:

Տպարան Սուրբոց Յակոբեանց, Մուսաղէմ

## ԱՎԱՐԱԼԻ ՏԱԿ և

Գեր. Մկրտիչ Եղոս. Աղաւանունիք ՄԻԱՅԱՆԱԳԻ ԵԽ ԱՅՅԵԼՈՒՆԻՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Պործը. Արդիւնք երկարամեայ պրապուռաներու, որ կոչուած է հնաաքքրական պակաս մը լիցնել Հայ Երուանդէմի պատմութեան մէջ։ Պործը յատուկ անուններու բառպիքք մըն է ըստ ինքեան, պիտի ըստանգահէ 1500 է աւելի անուններ և հնապական և պատմական տէղեկութիւններով ճախացած։

Տպագրութեանն եազը ունաք որոշուի գիրքին ըինը։

Անոնք որ կը փափաքին ունենալ այս դիրքու, կընան ոյժմէն արձանագրել առ Երանց ունեալ և հասցէն, ովուու և Ապարանի Տեսչութեան։

DIRECTION DE L'IMPRIMERIE

Arménienne de St. Jacques  
JERUSALEM — PALESTINE

Դպրոցակը Տիկնանց Ընկերութեան վերակազմութեան առիւ, Կեդր. Վաշութեան որոշմամբ Վարժարանը փոխադուած է Բարիզ Մայիս 31ին։

Դպրոցի նոր հասցէն է։

ÉCOLE TEBROTZASSÈRE  
(Ancienne Institution Thiers)  
3bis Avenue Thiers  
LE RAINCY (Seine - et - Oise)

## ՄԻՌԱ

Միլին 1927ի նաւաբածուն կազմուած կը ծախուի 8 Անգլ. Շիլինի կամ 40 Եզ. Դրէի։

## ԿԸ ՓՆՏՌՈՒԻՒՆ

Հրատարակուած է Հայոց գրագէտ Առաքմորդ Արտադզ Վարդապետին ՑԱԹԵՒ Տարեցոյցին Երկ Տարին (1929) նոյն բովանդակութեամբ։ Դիմել ուղղակի նեղինակին։

Ardashaz Varthabed Surmeyan  
Prélature Arménienne  
B. P. 133 Alep — Syrie

Բնիկ Արարկիրցի Նազարէթ Մարկոսունան կը փնտուէ գաղթականութեան ժամանակ Սեբաստիայէն հանուած իր կինը Մարիամը և երեք աղջիկները՝ Սաթենիկ՝ այն ժամանակ 14 տարեկան, Զարուհի՝ 12 տարեկան և Լուսնթագ՝ 6 տարեկան և իր որդին Արշաւելը 3 տարեկան։

Գիտողներէն կը խնդրուի տեղեկութիւն առ առ հետեւալ հասցէին։

M'. NAZARETH MARGOSSIAN

224 E. V. 5 ST.

NEW YORK

## Ա Յ Ա

### ՐԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԵՍՐՈՎՔ Յ. ՍԷԹԵԱՆՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՔԱՌԱՍՆԱՄԵԽԵՅ ՅՈՒԵԼԵԱՆԻ

Կ. Ա. Լ. և Ա. Թ. Ա.

Սիրելի Հաջործնակիցներ

Այս տարի պարփակւում է Հնդկահայոց պատմաբան եւ հնախոյզ Պրն. Մեսրովք Յ. Սէթեանցի կրթական եւ գրական փայլում գործունելութեան քառասնամեան:

Հնդկաստանի, Պարսկաստանի եւ արտասահմանի բազմաթիւ հիացողների ու բարեկամների շերմ բազմանքին բաւարարութիւն տալու համար է, որ վաստակաւոր գրական գործիւը համաձայնեց որ նախաձեռնարկ լինենք տանելու իւր ՅՈՒԵԼԵԱՆԻ. ի նկատի ու նենայով որ դա կարող է բարեկաստիկ հետեւանք ունենալ գաղութիւն համար:

Հնդկահայութեան տարբեգործեանց մէջ եզակի այդ գէպքը արժանավայել չքով պիտի տանելի ներկայ տարւայ նօթեՄԵՐԵՐԻ 4-ին:

Պրն. Մեսրովք Յ. Սէթեանցի կրթական գործունելութիւնն սկսում է 1888-ից երբ նա իւր ծննդավայր Նոր-Ջուլայում ուսուցչութեան պաշտօն է աստանմում: Անցնելով Կալկաթա, ուսումնակը պատանի Մեսրովքը համալսարանական մուտքի քննութեանց առթիւ սոկի մետաղի է արժանանում «Dux of the College»: Ի նախանձելի ախտղոսով:

1894-ից մինչեւ օրս նա վարել է պետական համալսարանի հայերէն լեզւի քննիչ պաշտօնը, բան տարի Մարզամիական ծեմարանի վարչութեան անդամ եւ հինգ տարի էլ հնդարարձու է եղել, միշտ փայփայելով այդ կրթական պատկառելի հաստատութիւնը որ աւելի քան մի դար է ինչ այս հեռաւոր գաղութում ազգային կեանքի հուժկու աղդակն ու առանցքն է հանդիսանում:

Սէթեանցը գրական առարկէ է իշխում 1891ին\*, նա աշխատակցել է արտասահմանի հայերէն թերթերին որոնք հանոյքով շարունակում են հրատարակել նւիրական դրաբանով նրա մէկը միւսից աւելի խոնուն եւ հետաքրքիր յօցւածներ միեւնոյն ժամանակ նա սերակառ է ստեղծել գրական գէմքերի հետ:

Որդէս ախոյեան ազգային կրթութեան Պրն. Սէթեանցն ընտրւեց առաջին նախագահ, նորակազմ կալկաթայի ՀԱՅ ԹԵՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՒԽԻԹԵԱՆ, որ Պարսկա - Հնդկաստանի թեմ մի ցրաւ զաւակներին շաղկապող նւիրական զօդն է:

Առաջին երկը, «History of the Armenians in India» երեւացել է 1895-ի, եւ սրան յաջորդել է շահնեկան ուրիշ հրատարակութիւններ, որոնք մեծապէս գնահատւել են, եւ կալկաթայի, Լոնդոնի եւ Փարիզի «Asiatic Society», Ներն ընդունել են հայ դրագիտին իրենց գրիսում, իսկ չըր տարի առաջ Հնդկ. Կառավարութիւնը նշանակեց նրան անդամ «The Indian Historical Records Commission»-ի, որի տարեկան գումարութիւններին կատարում է լուրջ բանախոսութիւններ:

Սիրելի հայերէնակիցներ, այսպիսի բարձր արժանիքներ պանծացնելու համար է, որ կոչ ենք անում ձեզ ինդոքելով որ ձեր գնահատութեան եւ յարգանքի երաշխիքը ընծայէք ազգասէր եւ մեղուածան Յորելեարին:

ՅՈՒԵԼԵԱԿԱԿԱՆ ՑԱԽՏԱԱԿՈՒՄՐ

Նախագահ - Ազնուամենակար Պրն. Յ. Գալատանեան, Փոխնախագահ Պրն. Յ. Յարութիւննեան Բարտուղար - Պրն. Վիքիքոր Վարդանեան, Գանձապետուհի - Տիկ. Ա. Արա

ԽՈՐԵՐԴԱԿԱՆՆԵՐ

Տիկ. Ա. Յովհաննիսեան, Դր. Ա. Յ. Սէթեան, Օք. Ա. Բարսեղեան, Պրն. Ա. Խաչիկեան  
+ Ա. Բարսեղեան, Պրն. Կ. Գալստանեան, Պրն. Դ. Գաւթեան, + Մ. Յովհաննիսեան  
+ Մ. Բարսեղեան, + Մ. Աղանուր, + Զ. Հանանեան,

Կալկաթա, 8 Օգոստա 1928.

Նամակներու հասցէ

VICTOR VARDAN ESQR.

Armenian College, 39, Free School Street,  
Calcutta, (India.)

Նւիրներու հասցէ

Mrs. A. J. ARA,

15, Park Street,  
Calcutta, India.